



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



Correa



ԶԲՈՍԱՐԱՆ ՄԱՆԿԱՆՑ



b

ԶԿՆԱՐԱԴԻՆ ՀԵԼԼ



ՈՐԴԵԿՈՏՈՐ ՄԱՅՐ ՄՅ—ՄՄՆՐԱՎԱՃԱՌԻՆ ԱՊՁԻԿԸ

ԱԼՊԵԱՆՑ ԽՐՃԵԹԸ

162
Herrn zu denken und die Freude der Seele zu haben
durch die Erinnerung an die Taten Gottes und
die Worte seiner Weisheit und Gnade. Denn das
ist der einzige Trost und die einzige Freude, die
einem Menschen auf der Erde gegeben ist.

163
Doch wenn wir uns auf diese Weise beschäftigen,
so werden wir nicht nur die Freude des Herzens
finden, sondern auch die Freude des Geistes.
Denn der Geist ist der Herr der Seele und er wird
uns die Freude der Erinnerung an die Taten Gottes
und die Worte seiner Weisheit und Gnade geben.

164
Und wenn wir die Freude des Geistes gefunden
haben, so werden wir auch die Freude des Herzens
finden. Denn der Geist ist der Herr der Seele und er
wird uns die Freude der Erinnerung an die Taten Gottes
und die Worte seiner Weisheit und Gnade geben.

165
Doch wenn wir uns auf diese Weise beschäftigen,
so werden wir nicht nur die Freude des Herzens
finden, sondern auch die Freude des Geistes.
Denn der Geist ist der Herr der Seele und er wird
uns die Freude der Erinnerung an die Taten Gottes
und die Worte seiner Weisheit und Gnade geben.

166
Und wenn wir die Freude des Geistes gefunden
haben, so werden wir auch die Freude des Herzens
finden. Denn der Geist ist der Herr der Seele und er
wird uns die Freude der Erinnerung an die Taten Gottes
und die Worte seiner Weisheit und Gnade geben.

ԶԿՆՈՐՍԻՆ ՀԻՒՂԼ

ՈՐԴԵԿՈՏՈՐ ՄԱՅՐ ՄԸ — ՄԱՆՐԱՎԱՃԱՐԻՆ ԱՂՋԻԿԸ

ԱԼՊ ԵԱԽՑ ԽՐՃԻ ԹԸ Ը



ՎԵՆԵՏԻԿ

Ե ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՑՆ ՂԱԶԱՐՈՒ

bz. 95





ԶԿՆՈՐՍԻՆ ՀԻՒՂԵ



Ա

Պրըդանեի ծովափանցը վրայ ութսուն
տարի առաջ, պղտի խրճիթի մը մէջ, տա-
րիքը առած այրի կին մը կը բնակէր իր մէկ-
հատիկ զաւկովը: Թէալէտ արուեստաւորէ
շինուած չէր, բայց ուրիշ ամէն ձկնորսի
հիւղէ աղէկ էր: Յակոք Մարդինոյ, այրիին
որդին, շիներ էր ճարտարութեամբ այն
հիւղը գայլախաղէ և ծովու քարերէ, այն
ծովեղերքները պատած ժայռերուն դիմա-
ցը. և շատ աշխատութեամբ բանջարեղէն-
ներու պղտի պարտէղ մըն ալ ձեւացուցեր
էր հիւղին չորս կողմը, որ այն անքեր ա-
ւազներուն մէջ աչքի ախորժելի կ'երևնար-
նոյնպէս պղտի ախոռ մըն ալ շիներ էր մէկ
կովու համար, որ ամէն օր շրջակայքը ա-
րածելու կ'երթար:

լսեղճ Յակոբը բոլոր տմառ մը այս բնակարանը շտկելու շտկրոտելու աշխատեցաւ, և Սուրբ Միքայելի տօնին օրը իր ժընքփիեւ պառաւ մայրը և իր կինը, որուն հետ տարի մը առաջ կարգուեր էր, որ և տուն դարձընել լաւ գիտէր, նոր շինած հիւղը փոխադրեց: Յակոբ յաջողակ և աշխատասէր էր, և շատ տեսակ բան ձեռքէն կու գար. հունձքի և սերման ատեն՝ վարձուորներուն հետ կ'աշխատէր, ու տարւոյն մնացած ժամանակն ալ ձկնորսութեամբ կ'անցընէր: Այն եղանակներուն որ դինկան և թիւնիկը (Տճ. իւսկիւն դիւ) կը բազմանային այն կողմերը՝ սովորութիւն ունէր ինքն ալ որսի երթալու: Յակոբ ազնիւ որդի և բարի ամուսին էր, ուստի հարկաւ աղէկ ալ հայր պիտի ըլլար. իր կինը երկու գեղեցիկ և առողջ տղայ ծնաւ, և այս երկուորեակներուն ծնունդը՝ ազնիւ Յակոբին ուրախութիւնն աւելցուց: Շնորհակալ կ'ըլլար Աստուծոյ այս սլիսի մեծ օրէնութիւն մը իրեն պարգևելուն համար, և ինքզինքը աւելի երջանիկ կը սեակէր երկու տղաք ունենալուն համար՝ քան թէ իր աղքատին հիւղը մեծագործ պալատի մը հետ փոխած ըլլար:

Սակայն ձկնորսութեան եղանակն հասաւ, և պէտք էր հիւղը թողուլ հեռանալ: Բայց Յակոբ իր պղտիկութենէ վարժած արուեստին նորէն ձեռք զարնելու նեղութիւն չէր քաշէր, անոր համար ալ ամե-

նելին երթալու վրայ խօսք չէր բանար :
իր պառաւ մայրն ու կինն ալ կը զգուշա-
նային յիշեցընելու թէ բաժնուելու ժամա-
նակնին կամաց կամաց կը հասնի . այլ
միայն խոր տխրութիւն մը տիրեր էր եր-
կուքին վրայ , որ խնչուան այն օրն ուրա-
խութեան մէջ էին երկուորեակներուն
ծննդեամբը :

Բայց Յակոբ չէր կրնար ծուլութեամբ և
դատարկութեամբ իր օրերն անցընել . և
ընտանեացը բազմանալը տեսնալով պէտք
էր որ ինքն ալ կրկնապատկէր իր ջանքն ու
աշխատութիւնը անոնց պիտոյքը լեցընե-
լու համար . և օր մ' որ երկինքը սլարդ և
ծովը հանդարտ էր , իմացուց իր մօրն և
կնոջը որ պիտի երթայ :

— « Կը թողմուս զիս , Յակոբ , ըստ ա-
նոր տխրութեամբ կնիկը : . . .

— Ալրելու համար պէտք է աշխատինք ,
պատասխանեց անոր Յակոբ . կը տեսնաս
որ գործք մը չունիմ , և առջի արուեստո
ալ չեմ կրնար թողուլ , վախնալով որ չըլ-
լայ թէ անօթի մնանք : Բոլոր այս կողմի
ձկնորսները գացին , և թէ որ ես քիչ
մ' ալ ուշանամ՝ աղէկ միջոցը կը կորսնցը-
նեմ : . . . Մնաս բարով , քաջալերուէ ,
բան չկայ » :

Աս ըսելով պլուեցաւ անոր , առաւ
իր պառաւ մօրը օրհնութիւնը , նայեցաւ
մէյ մը երկու զաւակացը վրայ , որոնք կը
ժպտէին , և արտօսրալից աչօք օրհնեց
զանոնք և շուտով մը ելաւ հիւղէն :

Ուոկաններն ու պաշարը նաւակին մէջ
դրին . և մէկէն տկար նաւակը կէտի մը
չափ սկսաւ երենալ այն ընդարձակ ծո-
վուն մէջ . և քիչ մը ատենէն բոլորովին
աներեւութացաւ Ժընըվիեւի աչքէն՝ որ
ծովեղերը եկած էր իր բարի և աղնիւ Յա-
կոբ տղուն վերջի մնաս բարովի :

Բ

Յակոբին դացած գիշերը շատ դժւ-
բաղդ գիշեր եղաւ : Իրիկուընէ 'ի վեր աշ-
նանային քամին ամէն կողմէն կը դուար
և ամսերը սև սև կը դիզուէին , որոնք
սաստիկ մրրիկ մը փրթելու վախ կուտայ-
ին : Այնպիսի վախ ինչուան այն ատեն
հանդիպած չէր Վարդինոյ ընտանեաց հիւ-
զին : Իւրաքանչիւր որոտման՝ Ժընըփիեւի և
Եր հարսին անդամները դող կ'ելլային . և
Երբոր արագընթաց փայլակը կը փայլա-
տակէր այն երկու անմեղ տղոց վրայ , որ
կը քնանային՝ առանց ամենեին կայծակ-
ներէն արթննալու , իրենց մօրը մաքէն աս
միայն կ'անցնէր թէ՝ խեղճեր , քիչ ատե-
նէն պիտի զրկուիք ձեր հօրմէն : Աչքին
առջեր կ'երեակայէր զՅակոք , որ պարապ
տեղը խեղճ նտւակովը ահագին ալիքնե-
րուն դէմ կը կռուէր , և բացուած ան-
դունդի մը մէջ կ'երթար կը դլորտըկէր :
Թէ կնկանը և թէ Ժընըփիեւի վախն այն-

չափ սաստիկ էր, որ երկուքին շրթունքն
ալ թէ խօսքը և թէ աղօթքը կտրուեցաւ:

Երբոր առաւօտեղաւ՝ տխուր ճշմարտու-
թիւններ յաջորդեցին գիշերուան վախուն
և սրտի տագնապներուն: Կանուխկեկ
Ժընըվիեւ ծովեղերք գնաց, և հոն արտա-
սուալից աչօք մըրկին ձախորդ հետեւանք-
ները տեսաւ: Նաւու կտորուանք և մե-
ռած մարմիններ աւազին վրայ ինկած էին:
Այն կողմի ձկնորսներուն ընտանիքներն
ալ բոլոր ծովեղերքը թափած, շատերը
մեծ կսկիծով կամ հայրերնին կամ եղբայր-
նին այն խեղճ խղդուածներուն մէջ կը
դանային: Խսկ Յակոբի մարմինը չգըտ-
նուեցաւ ամեննեխն: — «Աստուած նախա-
խնամող, Առւրբ Աստուածածին, Առւրբ
Միքայէլ, ողորմեցէք իմ խեղճ Յակոբիս»,
աղաղակեց Ժընըվիեւ. և քիչ մը սիրտ ա-
ռած աճապարեց հիւզը դառնալու՝ որ իր
հարսն ապահովցընէ թէ գեռ քիչ մը յոյս
կայ և իրենց թշուառութիւնը գեռ յայտնի
չէ:

Անցաւ ամբողջ օրը առանց Յակոբի
վրայ լուր մը առնելու. անցաւ նաև շա-
բաթն ու ամիսը և ամեննեխն նշան մը չէր
երենար Մարդինոյին ինչ ըլլալուն: Բո-
լոր ձկնորսները իրենց տները դարձան,
և ոչ ոք կրցաւ անոր վրայ տեղեկութիւն
տալ: Սրտի տագնապը շատ անդամ դըժ-
բաղդութենէն աւելի գէշ է: Խեղճ կինը
ալ չկրցաւ համբերել իր թշուառութեանը,

աչուրներէն քունը փախաւ , ախորժակը կտրեցաւ , և օրէ օր կը հիւծէր , և վերջաւ սլէս թոքացաւէն ու վշտերէն մաշելով աչքերը դոցեց մահուամբ : Շրջակայից բնակիչներն և մերձակայ գիւղաքաղաքէն ու մանք եկան անոր յուղարկաւորութեան հանդիսին ներկայ ըլլալու . որոնցմէ շատերը տեսնելով պառաւ Ժընըվիեւի տըխրութիւնն և իրեն կրած չափաղանց վըշտերը , կ'ըսէին՝ թէ մեծ շնորհք կ'ըլլար այս խեղճ պղտիկ որբերուն թէ որ իրենք տլերենց մօրը զերեղմանին մէջ թաղուելու ըլլային :

Բայց Ժընըվիեւ ասանկ ցած չէր մտածէր : — « Աստուած օրէնէ խեղճ տղաքս , ըսաւ : Ասոնք են իմ աղնիւ ջակորէս բոլոր ինծի մնացած ժառանգութիւնը . ձեռքէս եկածին չափ հոգս վրաներնէն պակաս պիտի չընեմ , և թէ որ երկար ապրիմ՝ կը տեսնամ ասոնց մեծնալը և երախտագիտութիւնը իրենց պառաւ մամերնուն » :

Վերջապէս ամէն ջանք ըրաւ Ժընըվիեւ իր սլղտիկ որբերը պահելու համար : Շատ անգամ կը տեսնէին զինքը որ երկու տըղաքը գիրկն առած , քաղաք կ'երթար՝ գոնէ հարկաւոր բաները ճարելու համար . և այն նաւաստիներն որ զինքը կը ճանչնային՝ ճերմակ հաց մը կու տային տղոցը , կամ իրեն մսի կամ պանրոյ կտոր մը : Այս օգնութիւնները , և ընդեղէններն ու կա-

թը , զորոնք իր պարտիղէն և կովէն կը
ճարէր , այն տարուան թշուառութեանցը
դէմ բաւական եղան :

— « Զմեռը գալէն առաջ , ըստ Ժընը-
լիեւ ծերունի աղնիւ նաւաստոյ մը որ
դինքը տեսնելու եկեր էր , կը սկսին իմ
սլզաի տղաքներս ինքիրեննին վաղել . և
երբոր այս ծեր թեւերս ան բեռէն թեթև-
նան , ան ատեն աւելի կրնամ իրենց հա-
մար աշխատիլ » :

Գ.

— « Ո՞վ Աստուած իմ, քաջ նաւավար
մը ըրէ դիս, որպէս զի կարենամ օր մը
փնտռել իմ հայրս և մեր հիւղը դարձը-
նել : . . . Ո՞վ Աստուած իմ, դժան իմ պա-
ռաւ մամուս և մեղի պէս խեղճ որբե-
րուն » :

Այսպէս կ'աղօթէր պղտի Սիրայէլը,
բարձր ժայռի մը վրայ ծունկ չոքած, ուս-
կից ընդարձակ հորիզոն մը կը տեսնուէր :
Իր տխուր աչքերը սեւուած էին ծովուն
ընդարձակ տարածութեանը վրայ, և նայ-
ելէն չէր կշտանար : Այսպէս կ'անցընէր
ինքը օրուան մէկ մասը և չէր կրնար մըտ-
քէն հանել իր հօրը յիշատակն ու դանի-
կայ փնտռելու փափաքը :

Ժընըլիեւ շատ կը նեղուէր իր սիրելի
Սիրայելին ասանկ մտածութիւն ունենա-
լուն համար : Շատ աշխատեր էր ինքը որ-
բերը սնուցանելու, և շատ կը փափաքէր
անոնց մեծնալն և իրենք իրենց դլիսուն

ճարը հոգալը տեսնալ, անոր համար բնականապէս խիստ կը ցաւէր տեսնելով անոնցմէ մէկը՝ որ բոլոր իր առենք տիսրութեամբ և անդործութեամբ կ'անցընէր : Իր ուրախութեանը չափ չկար երբ ուրի ելած կը տեսնէր երկու տղաքը որ կը քաշէին և իր ձեռքէն բոնած ասդիս անդին կը վաղէին : Երկուքն ալ քաղցրաբարոյ, հանդարտ և աղէկ կ'երեային . և իր ուռկան շինելու ատեն երբոր Յակոբ և Միքայէլ իր քովը կը խաղային՝ երջանիկ օր կը սեալէր զայն :

Հաղիւ եօթը տարեկան կային և ինը սորվեցուցած էր անոնց ուռկան շինելու համար չուան պատրաստելը : Ժընըվիեւ պղտի պատմութիւններ կը պատմէր, զանոնք զբաղեցընելու և զուարճացընելու համար . բայց աւելի իրենց հօրն ու մօրը մահուանը և իր տիսուր վիճակին վրայ կը խօսէր և թէ որչափ աշխատեր է հօրերնուն վրայ լուր մը առնելու : Այս խօսակցութիւններով զորոնք յաճախ կը կրկնէր՝ տղոցը սիրաը լեցուեր էր, մանաւանդ Միքայելինը :

Երբոր աւելի ուժովցան երկու տղաքը, ծովեղերք կ'երթային քար ժողվելու, որոնցմով մերձակայ քաղքին բնակիչքը իրենց տուները կը շինէին : Եւ պղտի զամբիւղներով կը կրէին քարերը, և ժայռերուն ստորոտը շեղչեր կը դիղէին ու որմնադրաց կը ծախէին . բայց երբոր ձմեռուան

երկայն և ցուրտ գիշերները հասան , սկզ
սան իրենք ալ ուսկան շինելու մամերնուն
օդնել : Յակոբ աւելի յաջողածեռն էր և
դործունեայ , և ամէն շարաթ մերձակայ
վարձուորներէն ստոկ կ'առնէր , ամէն
իրիկուն անոնց կովերը դոմը տանելուն
համար : Ամառը ժամը չորսին կ'ելլար ան
կողնէն , և ձմեռը հնգին , որպէս զի ամէն
դործքի մէջ տռաջին ըլլայ : Շատ կը սի-
րէր գիւղական աշխատութիւնը , և երկրա-
դործութեան կեանքէն աւելի երջանիկ
կեանք չկար իրեն համար :

Միքայէլ որչափ կը մեծնար , այնչափ
աւելի փափաքը կը վառուէր ծովով ճամբայ
ընելու . և յայտնի կ'երեւար երկիր բանե-
լու զբաղմունքներէն խորշիլը : Ճընըլիեւ
Միքայէլին աս յօժարութեանը վրայ տագ-
նալած , սկսաւ կարդալ սորվեցընելանոր .
Յակոբն ալ Աստուածաշնչէն գլուխ մը և
քրիստոնէականէն ալ դաս մը դիւրաւ կը
կարդային : Առաջին անգամ սուրբ խոր-
հըրդոյն հաղորդուելու ժամանակն հասած
էր , և երկուքն ալ մեծ յօժարութիւն կը
ցուցընէին . ի վերայ այսր ամենայնի խեղճ
Միքայէլը չէր կրնար հանել սրտէն իր
տիսրութիւնն ու իր մտածմունքները . քիչ
կը խօսէր . շատ անգամ կը հառաչէր և դի-
շերուան մէկ մասը անքուն կ'անցընէր :
իսկ օրուան մէջ կերակրոյ ժամանակը կը
մոռնար . և երբոր ատենին զինքը չէին

տեսնէր, ապահով էին որ բարձր ժայռի
մը վրայէն իր մօրը գերեզմանին քով ծունկ
չոքած ծովը կը դիտէր :

Բայց Յակոբ ուժովցած կտրիճցած՝ եր-
կրագործութեան արուեստին մէջ օր ըստ
օրէ կը յառաջադիմէր. և այն վարձակալն,
որուն քով որ կ'աշխատէր, խոստացաւ
իրեն յաջորդ տարին վարձքը աւելցընե-
լու : Յակոբ սաստիկ ուրախացած՝ վաղեց
աւետելու իր մամուն այս աղէկ լուրը.
գորովանօք գրկեց զինքը մամը . նոյնակէս
Միքայէլն ալ գրկելով, ըստ անոր .

— « Իսկ գու պիտի չաշխատիս Ժընը-
վիելի համար . անս թէ ինչպէս կ'օդնէ ին-
ծի եղբայրդ և կ'աշխատի զմեղ պահելու
համար . և դու . . .

— Ես ալ շատ կը սիրեմ զքեղ, սիրելի
մամս, պատասխանեց Միքայէլ. բայց իմ
հայրս . . . իմ թշուա՛ռ հայրս . . . », և
տաք տաք արցունքները խեղճ տղուն աշ-
քէրէն կը վաղէին :

Ժընըվիել ալ սկսաւ լալ միոքը գալով
իր դժբաղդ զաւկին դառն յիշատակը, և
նորէն պլուեցաւ Միքայէլին . բայց աղնիւ
տղան

— « Ես ալ քու վշտերդ աւելցընելուս
շատ տրտում եմ, ըստ խօսքը առաջ տա-
նելով. և կը խոստանամ իմ ամէն ջանքս
ընելու եղբօրսնմանելու համար ու քու ծե-
րութեան օրերդ մխիթարելու » :

¶

Ծննդեան խթման իրիկունը , որքրիս-
տոնէական սուբր կրօնքին մեծ տօներէն
մէկն է , և ամէն աղքատաց և խեղճու-
թեամբ ապրողներուն սիրելի տօնը , թէ-
պէտ լուսինը պայծառ կը փայլէր , բայց
իրիկուան հետ քամին ալ սաստկացաւ
արևմտեան կողմէն : Ճընըվիեւ հիւղին
բաները հոգացած՝ սեմին վրայ նստած եր-
կար առեն իր թոռներուն դարձին կը
սպասէր . և ահա Յակոբ փայտերու տրձակ
մը շուկած դարձաւ , և գետին ձգելով

— « Առվորականէն աւելի ուշացայ , ը-
սաւ , սիրեցեալ մամս . վասն զի քիչ մը ա-
տեն տիրոջս տնակին քով քանի մը պա-
րոններու ձիերուն պահպանութիւն ըրի .
բայց աղնիս վարձակալն անոր փոխարէն
կը խրկէ քեղի այս կտոր մը եղան միսը
վաղուան կերակուրիդ համար , և այս
փայտերս ալ դրեղ ցրտէն պահպանելու
համար :

— Աստուած օրէնէ զքեղ և քու բարես
սիրտ տէրդ , պատասխանեց Ժընըվիեւ ,
և թէ ինքը ու թէ իր ընտանիքը ձմեռը
ցրառուն ոչ կերակրոյ և ոչ փայտի կարօ
տութիւն քաշեն : . . . Բայց եղբայրդ տեւ
սա՞ր » :

Ասխօսքիս Միքայէլ գուռը բացաւ՝ կըռու
նակը զարկած հին կողով մը՝ մէջը քանի
մը մեծկակ մէրդուճանյ ըստուած ձկներէն :

— « Երջանիկ եմ այսօր , մամս , ըստ
տղան . վասն զի շատ ձուկ բռնեցի և
երեսուն փողի քաղաքը ծախեցի : Ահա
ստակը . դիր զասոնք ալ հողէ գտնձանաւ
կին մէջ մէկալնոնց քով , որպէս զի աս
ցուրտ օդերուն համար քեզի հաղուստ
մը գնես :

— Ենորհակալեմ , Միքայէլս , պատաս
խանեց պառաւը . ինչ աղնիւ ու բարի
սիրտ ունիք երկուքնիդ ալ : Ատեն մը կը
կարծէի որ երեսէ ձգած է զիս Աստուած ,
մէկհատիկ զաւակէս զիս զրկելով , բայց
կրկինը սլարգենց հիմա ինծի : . . . Միայն
կը փափաքէի որ դու ալ , Միքայէլ , եղ
բօրդ պէս վարձակալին քով աշխատէիր :

— Աղէկ , ըստ Միքայէլ , ձեռքէս եկա
ծը կ'ընեմ այդ արուեստը սիրելու համար ,
թէպէտ կը վախեմ թէ պիտի չկարենամ
նաւավար ըլլալու փափաքս թողուլ : Բայց
նայէ սա զեղեցիկ ձկներուն . ասոնք ալ
մէկալնոնց հետ պիտի ծախէի քաղաքը ,
բայց որովհետեւ վաղը Յիսուսի ծննդեան

սուրբ օրն է՝ մտածեցի որ իմ աղնիւ մա-
մուս պզտի սեղան մը կրնան ըլլալ ասոնք :

— Աս ըրածնիդշատէ, որդեակներս: . . .
Բարերար Աստուած, ինչպէս շնորհակալ
ըլլամքեղի»: Աս ըսաւ, ու աղէկ կրակ
մը վառեց, վասն զի եղանակը շատ ցուրտ
էր:

Նոյն վայրկենին յանկարծ թնդանօթի
ձայն մը լսուեցաւ, և դողով վեր ցատքե-
ցին: Եւ ձայնը անանկ մօտէն կու դար,
որ բոլոր հիւղին մէջի բաները շարժեցան:

— « Աստուած իրենց օդնէ, ըսաւ պա-
ռաւը: Անշուշտ խեղճ նաւ մըն է վտանգի
մէջ, որ օդնութեան կը կանչէ: Միքայէլ,
տես փափաքածդ. տես ան կեանքը զոր
այնչափ կը սիրես, Հիմա ալ կրնան ըսել
որ նաւավար ըլլալ կ'ուղեմ:

Աս խօսքերէս Միքայելին աչքերը կրա-
կոտեցան, դէմքը վառվուն կենդանու-
թիւն մը առաւ, իրեն սովորականէն ա-
ւելի:

— « Մամս, ըսաւ, կ'ուղէի անանկ կըտ-
րիճ նաւավար եղած ըլլալ, որ Հիմա այն
նաւակին մէջ մտած՝ որ դէսլ 'ի նաւը կ'եր-
թայ՝ ես ալ անոնց օդնութեան երթայի:
Կարծեմ թէ թագաւորին նաւերէն մէկն
է որ ամբողջ իրիկունս վտանգի մէջ էր և
զեկավարին ճարտարութենէն աւազի վր-
րայ նստեցաւ: Քայց քամին և ալիքները
անանկ դէմ են, որ նաւակն ինչուան նա-
ւը չկընար երթալ: . . . Մտիկ ըրէք . . . ու-

րիշ թնդանօթ մըն ալ . . . անշուշտ նաւը
ժայռի մը կը զարնուի : Ո՞հ , ինչպէս այն-
չափ կտրիճներուն՝ որ կորսուելու վրայ են՝
օդնութիւն մը չեմ կրնար ընել » :

Աս ըսելով Միքայէլ՝ վեր ցատքեց ու
հիւղին դուռը վաղեց . բայց Ժընըլիեւ ե-
տեւ հասաւ ու բոնեց դինքը՝

— « Ո՞վ թոռնեակ իմ սիրեցեալ , կան-
չելով , մի երթար ծով , չըլլայ թէ դքեղ ալ
որդւոյս պէս կորսնցընեմ :

— Զէ , չէ , ըսաւ Միքայէլ ու կանկ ա-
ռաւ ինքինքը դսպելով որ չերթայ . ես
հնաղանդ եմքեղի , ես քու խօսքէդ եր-
բէք դուրս չեմ ելլար : Արդէն վարժ չեմ.
օդնութիւնս ալ բանի չգար : Եթէ դանոնք
աղատելը կարելի է նէ՝ մեր քաջ նաւա-
վարները կրնան ընել :

— Նայէ , եղբայր , ըսաւ Յակոբ , նաւը
Մորդէդէօյլ ժայռին պիտի դարնուի , թէ-
պէտ և պայծառ լուսին ալ ունին :

— Այո՛ , պատասխանեց Միքայէլ , թէ որ
կողմերս աղէկ ճանչցող նաւուղիղ մը ու-
նենային , անշուշտ կ'աղատէին : . . . Նայէ ,
մակոյկները ծով կ'իջեցընեն : . . . Երկու
հատ են :

— Ո՞ւր է , ուր , հարցուց Յակոբ . ալիք-
ներն այնպէս կը փայլին՝ որ աչքս կ'առ-
նեն . ես մինակ մէկ մակոյկ մը կը տեսնեմ ,
որ ալիքներուն վրայ կ'ելլայ ու կ'իջնայ :

— Ես որոշ երկու հատ կը տեսնեմ , ը-
սաւ Ժընըլիեւ , բայց հնար չէ որ կարե-

նան ցամաք հասնիլ : . . . Տեսէք, ահա
մէկը տակը դնաց :

— Զէ, չէ, ըստ Յակոբ, կը յուսամ
որ ընկղմիր, հապա մեծ ալիքի մը ետև
ծածկուեցաւ :

— Ընկղմած է գիտցած Եղիր, կրկնեց
Ժընըվիեւ : . . . Ախսո՞ս . ծանօթ է ին-
ծի աս տխուր տեսարանը : Միթէ թնդա-
նօթին ձայնը մակոյիին ընկղմելու նշանը
չէ : . . . Մտէք, տղաքս, ալ չեմ կրնար
երկար աս դժբաղդ տեսարանիս առջեւ
կենալ. ո՞հ իմ խեղճ տղաս . . . ինչ ահա-
ւոր յիշառակ : . . .

— Ներս մտիր, մամս, ըստ Միքայէլ.
ես հիմա ծովեղերք կը վաղեմ, տեսնամ
թէ արդեօք ծովն ընկղմածներէն մէկը ա-
ւաղին վրայ ձգած է, որպէս զի օդնեմ
անոր » :

Երբոր աս կ'ըսէք, մէյ մըն ալ հիւղէն
քիչ մը հեռու ծովին երեսը մարդ մը տե-
սաւ որ ալիքներուն մէջ կը ծփար : Մէկէն
երկու եղբարք հոն վաղեցին ուր նաւակո-
ծեալը ալիքներն առած կը բերէին : Բռնե-
ցին ղանիկայ և ալիքներէն դուրս քաշե-
ցին . Ժընըվիեւ ալ եկաւ անոնց օդնելու :

— « Մեռեր է, կանչեց պառաւը սար-
սափով մը . . .

— Ըսելէ որ, զուրցեց Միքայէլ, ալիք-
ները խղղեր են ղանիկայ ցամաք նետելու
ատեն . վասն զի քիչ մը առաջ դեռ ողջ
էր, և լողալով ալիքներուն դէմ կը դնէր » :

Բոնեցին երկու եղբարք այն ալէկոծեա-
լը և հիւղը բերին, և ձեռքերնէն եկած
ամէն ջանքն ըրին՝ զանիկայ ողջացընելու
համար. պառաւը քիչ մը հին գինիէն զատ
ուրիշ բան չունէր տալու : Մէկէն վու-
թաց տաքցընելու հիւանդը, ինչուան որ
Յակոբ շուտով մը քաղաք վաղէ քիչ մը օ-
ղի գնէ և բժիշկ բերէ : Իսկ բժիշկը ծովե-
ղերքն ինկած ուրիշ նաւակոծելոց վրայ
զբաղած ըլլալով, չէր կրնար զանոնք թո-
ղուլ : Յակոբ մտածեց որ աւելի լաւ կ'ընէ
թէ որ շուտով մը ետ դառնայ . և երբոր
հիւղը մտաւ, շատ ուրախացաւ՝ տեսնա-
լով աղասածնին կենդանացած ու վառա-
րանին քով տաքնալու նստած : Ժընըլիկւ-
քիչ մը օղի տուաւ անոր, որով շատ ա-
ւելի վրայ եկաւ :

Ե

Երբ ալ բոլորովին վտանգն անցաւ ,
հիւրերն անոր զգեստներէն հասկըցան թէ
հասարակ նաւաստի պիտի չըլլայ : Ժընը-
վիեւ քանի մը չոր զգեստ տուաւ անոր որ
լաթերը փոխէ . որոնք թէպէտ շատ հաստ ,
բայց ան թրջած զգեստներէն գոնէ լաւ
էին : Երբոր վառարանին առջև չորցընե-
լու կը կախէր զանոնք , մէկուն ծոցէն զե-
ղեցիկ ժամացոյց մը ինկաւ . վերուց ու
պատին վրայի գամէն կախեց : Վիչ մը ան-
ցաւ օտարականը չափէն աւելի յոդնած
դաղրած՝ քնանալ ուղեց : Մէկէն երկու
եղբարք ուրախութեամբ իրենց անկողինը
պատրաստեցին անոր . և իրենք ան գիշե-
րը գացին ախոռին մէջ հին ուռկաններու-
և չորցուցած խոտերու վրայ սպառկեցան :

Երկրորդ օրը առառ կանուխ բժիշկն
եկաւ օտարականը նայելու , հետն ալնա-
ւաստի մը , որ մեծ մակոյկով աղատեր
էր : Հիւզը մոտածնուն սլէս , նաւաստին

մէկէն աչք երը վառարանին առջեխ կա-
խուած զգեստներուն դարձուց . և խոռ-
վեալ սրտով մը հարցուց թէ անոնց տէրը
ո՞ղջ է :

— « Այո՛ , պատասխան տուին , ողջ է ,
բաւական ալ աղէկ է և հիմա կը քնանայ :

— Ուրեմն խնայեց մրրիկը կտրիճ նա-
ւապետի մը կենացը , կանչեց նաւաստին :

— Ի՞նչ , աս նաւապետ մըն է , հարցուց
Միքայէլը :

— Այո՛ , պատասխանեց մէկալը , մեր
քաջ Ուշմոնվիլ նաւապետն է » :

Ան ատեն քովի խուցէն ձայն մը լսուե-
ցաւ .

— « Թուվմաս , դո՞ւն ես :

— Այո , նաւապետ » , պատասխան ար-
ւաւ , մէկէն ճանչնալով իր տիրոջը ձայնը :

Կանչեց նաւապետն զնաւաստին , և
անձկութեամբ մը հարցուց թէ քանի՞ նա-
ւաստի մեռան արդեօք :

— Տասը հողի միայն , պատասխանեց
անիկայ . մեծ մակոյկն անվտանգ զմեղ
ցամաքը հանեց , և անոնցմէ մէկքանին՝
որ քու հետդ մէկալին մէջը մտեր էին ,
քաղքին բարի բնակիչները առին հոգա-
ցին : Մենք բոլոր գիշերը կը մտածէինք որ
դու ալ մեռած պիտի ըլլաս : Մեղի համար
մեծ կորուստ մը պիտի ըլլար աս , նաւա-
պետ . վասն զի դու , կրնամ ըսել , խեղճ
նաւաստեաց բարեկամն ես : Մեղի ա-
հաւոր տեսարան մըն էր ձեր մակոյկն

ընկղմիլը տեսնալը . բայց դու ալ գիտես
որ մենք ո՞րչափ զձեղ ստիպեցինք որ մե-
ծին մէջը մտնաս , վասն զի գիտէինք որ
պղտիկը չէր կրնար այն ահագին ալիքնե-
րուն դիմանալ :

— Ազնիւ թուվմաս , ըսաւ նաւապետը ,
իմ կեանքս մէկու մը համար հարկաւոր
չէ . իսկ ձեզմէ շատն ընկեր ու զաւակներ
ունէին : Շնորհակալ եմ Աստուծոյ որ շա-
տերը փրկեր է . իսկ ես ասոնցմէ աւելի ա-
ղէկ ձեռք մը չէի կրնար իյնալ : Այսօր Յի-
սուսի Ծննդեան տօնին օրն է . փառաւո-
րութեամբ կատարէ զայն քու ընկերնե-
րովզ , և ամէնքնիս մէկտեղ շնորհակալ
ըլլանք Աստուծոյ՝ զմեղ մահուընէ աղատե-
լուն համար : Առ , թուվմաս , ըսաւ վեհ-
անձն նաւապետը , բաժնէ սա ոսկիներն
ընկերներուդ մէջ . ես գեռ բաւական հա-
րըստութիւն ունիմ իմ քաջ նաւաստեացս
քաշած վշտերն սփոփելու ։

Թուվմաս ուրախութեամբ լեցուած , նա-
ւապետին բարելը տուաւ , և շուտով մը
քաղաք դարձաւ , ընկերներուն աւետելու
իրենց նաւապետին աղատելուն ուրախու-
թեան լուրը :

Ոէմոնզիլ նաւապետը անանկ տկարա-
ցած էր , որ բժիշկը հրամայեց քանի մը օր
անկողնէն չելլալու : Աս ատենս բարի Ժը-
նըփիեւը շատ աղէկ հոգ տարաւ անոր ,
ամէն ձեռքէն եկած օդնութիւնը վրայէն
պակաս չէր ընէր : Իր երկու պղտիկ թոռ-

ներն ալ մէկմէկէ աւելի եռանդ կը ցուցը-
նէին . մանաւանդ Միքայէլը , որ հիւանդին
անկողնոյն բարձին քովէն ամենեին չէր
զատուէր : Նաև նաւաստիները միակերպ
հիւանդը տեսնալու կու գային . միշտ կ'ա-
ղաչէին անոր որ հրաման տար դինքը քա-
ղաք տանելու .

— « Հոն աւելի շուտով կ'աղէկնաս , կը-
սէին , և բժշկութիւնդ ալ դիւրաւ կ'ըլլայ :
Մեղի թող , նաւապետ , աս բանիս հո-
գը . մենք աս քու անկողնովդ զքեղ կը
տանինք , և այնպիսի զգուշութեամբ՝ որ և
ոչ կ'իմանաս ըրած ճամբագ :

— Զէ , չէ , բարեկամներս , պատաս-
խան կու տար կտրին Ռէմոնվիլը . ես աս
բարի ընտանեաց քովանանկ աղէկ եմ՝ որ
չկրնար ըլլալ . ես ասոնց կենացս պարտը-
կանութիւն ունիմ , և իրենց ներկայու-
թիւնը միայն աշխարհքիս բոլոր դեղերէն
աւելի օգտակար է ինձի : Շատ աւելի
կ'ուղեմ աս խեղճ հիւղիս մէջ կենալ , ուր
բարութիւնն ու առարինութիւնը կը բնա-
կին , քան թէ քաղքին ամենէն հարուստ
պանդոկին մէջ » :

Միքայէլուրախութեամբ կը լեցուէր լր-
սելով նաւապետին աս կերպ խօսուածքը .
կ'ախորժէր անոր աս համարձակ կերպն՝ և
այն մարդկանց անոր վրայ ցուցուցած
սէրը : Շատ անգամ ծարուած աչքերով
անոր կը նայէր , և հաղարումէկ խորհուրդ-
ներ մոքէն կ'անցնէին : Յարմար առիթ

կը սեալէր ասիկայ իր բաղձանքը կատա-
րելու, որ այնչափ ատենէ 'ի վեր սրտին
մէջ սնուցած էր՝ առանց կրնալու 'ի գործ
դնել. կը յուսար որ նաւաստի ըլլալով
կրնար իր կեանքը զհայրը գտնալու նուի-
րել:

ՈՒՅՄՈՆՎԻԼ նաւապետն ալ տեսնալով
Սիրայելին իր վրայ ունեցած գութն և սէ-
րը, շատ կը զարմանար անոր հիւրառի-
րութեանն ու բարեսրառութեանը վրայ :
Օր մը ըսաւ անոր .

— « Գո՞ւն ես ան կտրիճ տղան, որ դիս
ալիքներուն կատաղութենէն ազատեցիր :

— Ես Յակոբ Եղբօրս օգնեցի, պատաս-
խանեց Սիրայէլ :

— Նաւակոծեալները միշտ ասանկ բարի
ձեռքեր չեն իյնար, կրկնեց նաւապետը .
Բայց այս ձեղի աւելի օդուտ է, տղաս » :

Զ

Պուկաս տը Ռէմոնվիլնաւապետն այն-
պիսի մարդ չէր, որ ամբողջ շաբաթներ
պղտի ցաւերու համար անկողին մնար :
Քիչ օրէնքալել սկսաւ, և առջի հոգն ե-
ղաւ այն մեռած նաւաստեաց համար թաղ-
ման մեծ հանդէս ընել . ինքն ալ հոն գըտ-
նուեցաւ մնացած նաւաստեաց հետ մէկ-
տեղ, և իր կտրընութեանը հաւասար կրօ-
նասիրութիւն ցուցուց :

Բարիզ երթալէն առաջ, նաւապետը
վարձատրեց վեհանձնութեամբ պառաւն և
անոր թուները՝ իրեն ցուցուցած խնամք-
ներնուն համար . վերջը քանի մը ոսկի
ալ Միքայելին ձեռքը դնելով, ըստ ա-
նոր .

— « Բարեկամն, միտք ունէի ժամա-
ցոյցս ու քովի գոհարեղէններս քեզի ու
քու եղբօրդ տալ, բայց կարծեմոր ոսկին
ձեղի աւելի բանի կու գայ . առ ասոնք
քու գժուարագիւտ ծառայութեանդ և սի-
րոյդ համար, որ ինձի առատաձեռնեցիր :

— Ա՞հ, պարոն, ըստ Միքայէլ՝ ոսկին
զրասեղանին վրայ նետելով, ուրիշ օդնու-
թիւն մը կրնայիր ընել ինձի՝ որ ժամացու-
ցէդ, գոհարներէդ և բոլոր աշխարհքիս
վրայ եղող ոսկի լուիճիներէն աւելի յար-
դի էր ինձի :

— Ի՞նչ քան է ուղածդ, տղաս, ըստ
նաւապետը :

— Խօսք առնել մամէս որ թողու զիս
քեղի նաւաստի ըլլալու » :

Նաւապետը քանի մը վայրկեան լուռ
կենալէն վերջը աս անակնկալ խնդիրքէս,
ասանկ պատասխանեց .

— « Կտրիճ տղաս, ո՞րչափ կ'ուրախա-
նայի ես ալ զքեղ իմ ծառայութեանս մէջ
ունենալու : . . . » բայց տեսնալով Ժընը-
վիեւի լալը, ըստ անոր . — « Բարի կնիկ,
գիտցիր որ ես վատ կերպով ձեր հիւրըն-
կալութեանը չեմ ուզեր փոխարինել, և
քու կամացդ հակառակ թուղ չեմ առներ
տանիր . բայց գիտցիր՝ որ մեծ պատիւ է
Գաղղիոյ թագաւորին նաւաստի ըլլալը,
և թէ որ իրաւցընէ Միքայէլ աս պատուա-
ւոր պաշտօնիս կոչմունք ունի, պէտք չէ
որ գու անոր փափաքանացը դէմ կենաս :

— Ա՞հ, պարոն, պատասխանեց Ժը-
նըվիեւ : Հրամանքդ դեռ մեր թշուառու-
թիւնները բոլոր չես գիտեր : Ես Յակոբ
անունով ազնիւ որդի մը ունէի, այս եր-
կու տղոց հայրը, որ դժբաղդաբար ծովուն
ալիքներուն մէջ կորսուեցաւ : Շատ ան-

գամ անոր թշուառ կորուստը ասոնց պատմեր եմ, որպէս զի այս դէպքովս մարի Միքայելի սրտէն նաւաստիութեան փափաքը, բայց ափսո՞ս, ընդհակառակն եղած է : Խեղճ տղայ . կ'ուզէ երթալ իր հայրը փնտոել, և չհաւտար որ իր հայրը, իմ որդիս մեռած է . . .

— Ո՞վ ըստքեղի առ, տարցած խօսքը կարեց Միքայէլ : . . . Մէկալ ձկնորսաց մարմիններուն հետ իրեն մարմինն աւաւաղին վրայ գտնուեցաւ, և չըկրնար ըլլալ որ մօրիկը անանկ տեղ մը ձգած ըլլայ դինքը՝ ուսկից չկրնար մեղի լուր մը տալ իր վրայօք : Ո՞վ սիրեցեալ մայր, կ'ասահովցընեմ ես զքեզ աս քանիս » . և Ժընըլիեւի ծունկն ինկած, « Մէ դէմ կենար, կ'ըսէր, այս յաջող դէպքիս՝ որով իմ փափաքս սլիտի լեցուի » :

Ժընըլիեւ խորին հառաջանք մը տրձակեց :

— « Լաւ, ըստ, որովհետեւ կը տեսնամ որ ամեննեին այդ փափաքդ պիտի չըթողուս և միշտ զքեզ թշուառ սլիտի սեպես քանի որ մտքիդ դրածին չհասնիս, կը հաւանիմ : Կը յուսայի որ այս վերջինաւակոծութեամբս խրատուած մտքիդ դրածէն ետ կը կենաս, բայց որովհետեւ ասալ չեղաւ, ալ լաւ է որ ասանկ աղնիւնաւապետով մը ծով ելլաս՝ քան ուրիշ որ և իցէ մարդու հետ » :

Միքայէլ տեսնալով մամուն վերջապէս

իրեն կամաց զիջանիլը՝ մեծասլէս ուրախացաւ :

— « Քանի որ Ումոնիլնաւապետը՝ ինձի առաջնորդ է, ըստ, և Գաղղիացւոց թագաւորը՝ գլուխ, ամենելին պիտի չզրդշամ իմ նաւաստի ըլլալուս » :

Նաւապետը Միքայելին այս հաստատուն որոշմանը վրայ զարմացաւ . բայց Միքայէլ երբ երկրորդ օրը վերջի բարելը պիտի տար մամուն և եղբօրը՝ այն հաստատութիւնը վրան չէր մնացած :

— « Այս բանիս համար չարհամարհեր զիս անտարակոյս նաւապետս, ըստ ինքը Թովմաս նաւաստոյն, վասն զի ես ալ իր լալը տեսայ խեղճ նաւակոծելոց թաղման հանդիսին օրը :

— Ո՞հ, շատ բարեսիրտ է նաւապետնիս, պատասխանեց Թովմաս . աղէկ գիտէ ինքը՝ թէ մայրը թողլու ատեն լացողը՝ թշնամիին դիմացը վատ չէ : . . . Ես ալ որ ծեր նաւաստի մըն եմ, կնկանս և պղտի տղոցս վերջին բարես տալու ատեն՝ շատ անդամ լացեր եմ » :

Ե

Պղտի նաւաստին շուտով ճամբայ ելաւ
իր հայրենիքէն : Ոչմօնվիլ նաւապետին
նաւն որոշուեցաւ որ քաջն Միւֆրանի նա-
ւուց խմբին հետ մէկտեղ Հնդկաց ծովը
պաշտպանելու երթայ : Միքայէլ մէկէն իր
գործունէութեամբը ցուցուց իրեն աջողա-
կութիւնն , աներկիւղութիւնն ու կրակո-
տութիւնը : Քիչ ժամանակուան մէջ նա-
ւաստւոյ մը ամէն աղէկ յատկութիւնքը
ստացաւ՝ բաց 'ի պակասութիւններէն . և
եռանդով կը սպասէր թշնամեաց առջև իր
կտրըճութիւնը ցուցընելու :

Նաւատորմիզը դէպ 'ի Մատրաս կ'եր-
թար : Կադեան լերանց բարձր գօտին ըս-
կսաւ երենալ , որ ընդարձակ պարսպի մը
պէս սեպացեալ կ'երկըննայ դէպ 'ի Առւ-
քէնս լերանց երկայնութեամբը : Այս լե-
րանց շղթայն՝ իր բարձրութեամբը մոր-
տե՞ւ ըսուած քամիին ընթացքը կ'արգիլէ

և միանգամայն երկու մէկմէկու հակառակ եղանակներ կը ձևացընէ , մէկը Մալապարի կողմը , իսկ միւսը Գորոմանտէլի . անանկ որ երբոր Մահէ ձմեռ կ'ընէ , Բոնտիշէրի ամառ է , թէպէտ նոյն կլիմային տակն են : Կադեան լեռները՝ ապրիլէն սկսեալ մինչև հոկտեմբեր Մալապարի վըրայ փչած քամիները կ'արգելուն : Այս քամիները հոն կը մղեն և կը դիզեն անթիւ ամպեր , զորոնք աս լեռները կ'արգելուն , և որոնք չկրնալով անկէ անդին անցնիլ անանկ փոթորիկներ և անձրեներ կը հանեն հոն , որ մեր երկիրներուն մէջ տեսնուած բան չէ : Անանկ ահաւոր քամիներ կը փրթին այն ատեն , որ նաւերը չեն համարձակիր ծովեզերք մօտենալու : Յիսուն մղոն հեռուէն իսկ կ'իմանան նաւորդք հոն տեղի գէշօդ ըլլալը : Մի ևնոյն բանը կը հանդիպի նաև Գորոմանտէլի կողմն ալ հոկտեմբեր ամսէն ետքը մինչև փետրուար . միայն այս տարբերութեամբ՝ որ այս կողմերը Կադեան լեռները աւելի հեռու ըլլալով , Բոնտիշէրի այնչափ երկայն ու սաստիկ ձմեռ չընէր՝ ինչպէս Մահէ :

Նաւատորմիզը շուտով մը Մատրասի Դիմացն հասաւ , ուր որ Ախւֆրան կը յուսար անակնկալ յարձակմամբ մը յանկար-

սիսային արևելեան քամիները , որ փոփոխակի կը փչեն և սյս լերանց կամ մէկ կողմը կամ մէկաւ կողմը անձրեւ կը թափեն :

ծակիի բերել զԱնդղիացիս . բայց հակա-
ռակ հովերու պատճառաւ զանազան նա-
ւահանգիստներ քաշուած ըլլալով ճամբան
չկրցան աս իրենց մորի դրածը կատարել
և Սիւֆրան ճամբան դէպ 'ի Բոնտիշէրի
դարձուց : Աս քաղաքս , որ ան ատեն
Գաղղիացւոց գլխաւոր քաղաքն էր Հընդ-
կաստանի մէջ , Երևելի է իրեն գեղեցկու-
թեամբ : Երկու մաս կը բաժնուի , ու ու-
ճերմակ քաղաք : Աւ քաղաքը՝ որ գեղեց-
կագոյնն է՝ լայն ճամբաններ ունի , հնդիկ
ծառերով զարդարած որոնք գեղեցիկ տե-
սարան մը կը ճեացընեն :

Չատ հարուստ երկիր մըն է Հնդկաստան
բերքի կողմանէ և երկրագործութիւնը
շատ ծաղկած է : Հարթ հաւասար երկիր
մըն է , լի արդաւանդ ծորերով զորոնք գե-
տեր կ'ուողանեն : Կանոնաւոր անձրե-
ներն և սաստիկ տաքերը այնպէս կեն-
դանութիւն և ուժ կու տան տնկոց , որ
ուրիշ երկիր մը շտեսնուիր : Մարդուր որ
աչքը դարձընէ՝ տեսնալով երկրին հարս-
տութիւնը և տնկոց բաղմաթիւ տեսակնե-
րը՝ կը զմայլի : Տարին երկու անգամ առատ
հունձրով կը զարդարուի երկիրը : Գար-
նադ գաւառուր , ուր որ են Մատրաս և Բոն-
տիշէրի՝ այնչափ բարերեր չէ . և թէպէտ
շատ տունկեր ունի , բայց մշակութեան
ծախը չհաներ և աշխարհը սովի ենթա-
լայ է :

Քիչ օր կեցան Բոնտիշէրի . և հաղիւ թէ

Ճամբայ Ելան լրնդահարութեան հիւան.
Դութիւնը մեծ ջարդ կ'ընէր նաւաստեաց
մէջ։ Միքայէլ այս դժբաղդութեանս ա-
տեն այնպէս աղէկ կը ծառայէր անոնց ,
ինչպէս որ աղէկ կ'ընէր նաւաստիութիւ-
նը . հոգւով և սրտով և առանց յուսահա-
տելու կը խնամէր հիւանդները։ Սիւֆրան
նաւապետը ստիպուեցաւ նաւաստեաց հի-
ւանդութենէն Պաղագող անունով Հոլան-
տացւոց քաղքի մը առջև Խարիսխ ձգել
տալու . հոն դուրս հանեցին հիւանդները
և ցամաքը վրաններու տակ ընակեցուցին .
տեղւոյն ընակիչը անոնց եղան միս բե-
րին . հոնտեղ պրետ ըսուած տեսակ մը
խոտ կը բուսնէր զոր ձկան և երեսոց որսի
հետ խառնելով շուտ մը այս գէշ հիւան-
դութեան առջևն առին : Ամիս մը կենա-
ւէն վերջը , հրամայեց հրամանատարն որ
վրանները վերցուին . քայց Ռէմոնվիլնա-
ւապետը շատ ծանր հիւանդացած ըլլալով՝
վրան կարողութիւն չկար որ իր Ակվեր ա-
նունով նաւուն հրամայէ . այս պատճա-
ռաւ առաջին տեղապահն իր տեղը դրին ,
որ այս պաշտօնին անարժան էր :

Ճամբայ Ելան ետքը քիչ մը անցաւ
չանցաւ Անդղիացւոց հանդիսակեցան . Եր-
կրորդ օրուընէ առաւօտանց կանուխ պա-
տերազմը սկսաւ Երկու կողմի առաջապահ
նաւերուն մէջ , և ժամը տասնըմէկին ընդ-
հանուր պատերազմ։ Երկու կողմէն ալ
հինգ ժամու չափ ահաւոր կրտել կը թա-

փեին, և ահա յանկարծական քամի մը
մեծ խառնակութիւն ձգեց երկու կողմն
ալ: Ակվեր նաւուն հրամայողը, որ տկար
և ողորմելի մարդ մըն էր, տեսնալով թէ
մերձակայ վտանգի մէջ են՝ խելքը կոր-
սընցուց և առանց մտածելու իրեն ապա-
գայ նախատինքը՝ կ'ուզէր անգղիացի նա-
ւու մը անձատուր ըլլալ, որ զիրենք նեղը
կը խոթէր: Հրաման տուաւ Միքայելի և
ուրիշ նաւաստոյ մը որ դրօշակը վար առ-
նեն: Գաղղիոյ պատուվը վառուած՝ յանձն
չառաւ Միքայէլ հնաղանդիլ:

— « Հրամանատար, ըստ, ես հոս թա-
ղաւորին նաւը պաշտպանելու՝ չէ թէ ղա-
նիկայ թշնամեաց ձեռքը մատնելու եկեր
եմ» :

Ան ատեն հրամանատարն ուրիշ նաւաս-
տեաց որ աւելի հնաղանդ էին հրամայեց
որ վար առնեն, որոնք պարտք սեպեցին
հնաղանդիլ: Աս ատենս Միքայէլ կայծա-
կի պէս Ռէմոնվիլ նաւապետին խուցը
թուաւ, որուն սաստիկ տկարութիւնը չէր
թողուր գործքի ձեռք զարնելու, և քիչ
խօսքով եղածը պատմեց անոր. ան ինքն-
իրեն ուժ կու տար որ ելլայ. բայց տկա-
րութիւնը այն աստիճանի էր, որ մէկէն
ինկաւ. ան ատեն ըստ Միքայելի որ եր-
թայ աս լուրը տայ թնղանօթաձիգ նաւաս-
տեաց :

Պաշտօնակալները Միքայելի խօսքին չը-
հաւացին. բայց անոր աղաչանքներէն

ստիպուած , մէկերնին նաւուն յարկին
վրայ վազեց և իրօք դրօշակը կիսով վար
առած տեսաւ : Տեսնելն ու տեղապահ
հրամանատարին վազելը մէկ եղաւ , և ե-
րեսը զարկաւ իր չափազանց վախկոտու-
թիւնը : Բայց երբոր ամէն ըրած ջանքը
բանի չեկաւ , իմացուց անոր որ ինչ կ'ուզէ
ընէ դրօշակը , բայց ոչ ինքը և ոչ իր ըն-
կերները յանձն կ'առնեն այն նախատինքը ,
չեն տար նաւը և պատերազմն ալ առաջ
կը տանին : Եւ մէկէն թնդանօթներուն
վազեց , և սաստիկ կրակով մը նորէն սկը-
սաւ պատերազմը : Անգղիացի նաւն այս
միջոցին իր առագաստները թուլցուցեր էր
ու կը պատրաստուէր Սկվէր նաւուն մէջ
իրեն նաւաստիներէն խաւրել , մէյ մ'ալ
ան նաւուն մէկ կողմէն բոլոր թնդանօթ-
ներն արձրկուելով , իր առջեկի կողմին
մեծ վիաս հասուցին : Գաղղիացի հրամա-
նատարն ալ տեսնալով որ անկարելի բա-
նի ձեռք զարկեր է , նորէն վեր բարձրա-
ցընել տուաւ դրօշակը : Եւ այս գեղեցիկ
նաւուն աղատելուն Միքայելին աներկիւ-
ղութիւնը միայն եղաւ պատճառ :

Աիւֆրան ամենեին աս եղածները չէր
իմացեր , ու երկրորդ օրը մինչդեռ հովա-
նոյ տակ նստեր էր , անգղիացի պղտի
նաւ մը տեսաւ որ նաւատորմղէն բաժ-
նուած ու դեսպանութեան դրօշակ բա-
ցած իրենց կը մօտենար : Խաւրուած պաշ-
տօնակալը ծովակալին առջեւ ելլալով սըր

Եղուարդէն նամակ մը տուաւ անոր , ո-
րով ետ կը պահանջէր այն նաւը , որ առ-
ջի օրուան պատերազմին մէջ դրօշակը
վար առնելով անձնատուր ըլլալ ուզեր էր
և ետքը նորէն վեր վերցընելով կրակ սկը-
սեր էր թափել : Այս բողոքը՝ Սիւֆրանի
նոր բան մը երեցաւ . և պատասխանեց
որ ինքն ամեննեին նաւու մը անձնատուր ըլ-
լալուն վրայօք բան մը չգիտեր , և թէ որ
այնպիսի դիպուած մըն ալ հանդիպած ըլ-
լար , ինքը անձամբ կ'երթար Անգղիոյ նա-
ւատորմղին մէջէն կը յափշտակէր զանի-
կայ . բայց 'ի վերայ այսր ամենայնի կը
խոստանար ստուգելու : « Բայց ըսէ նաև
սըր Եղուարդին , որ եթէ պատերազմելէն
պիտի չգաղրի , թող ինքն իր ձեռքովը գայ
առնէ նաւը » : Բայց երբոր քիչ տաենէն
բանը ստուգուեցաւ . հրամանատարը խայ-
տառակաբար իշխանութենէն ձղեցին ,
պաշտօնակալները վարձատրեցին , իսկ
Սիւֆրան ամենուն դիմաց գրկելով զկը-
տրիճ Միքայէլը՝ Սէվեր նաւուն Աղատա-
րար անուանեց :

Ղ

Յատոնց 'ի վեր միտք ունէր Ախվրան
Սէյլան կղզւոյն մէջի Դրիմիսալ քաղաքին
տիրելու, որ Անգղիացւոց ձեռքն էր. փա-
ռաւոր ծոց մը՝ որ մրրկի ատեն առանց վր-
տանդի քառասուն նաւ կրնայ առնել մէկ
զծի վրայ :

Աշխարհքիս գեղեցկագոյն ու հարուստ
կղզիներէն մէկն է Սէյլան. անանկ որ տե-
ղացիք Դրախտ երկրային կ'անուանեն
զայն : Լաւ բերք ունի և խիստ անոյշ պը-
տուղներ կը հասցընէ . նարինջ, լեմոն,
սեխ, պղպեղ, կինամոն, և ուրիշ տեսակ
տեսակ հոտաւէտ նիւթեր սովորական են
հոն : Կը գտնուին նաև ոսկի, արծաթ և
բիւրեղ . դարձեալ աղնիւ քարեր . ինչպէս
յակինթ, շափիւղայ և տպագիոն : Միայն
աշխարհքին միջին կողմերը լեռնոտ և
անտառային ու անառողջ է . այլ 'ի վերայ
այսր ամենայնի անթիւ փղաց բնակարան
է, որոնց ժանիքը մեծ վաճառքի նիւթ է :

Քիչ առենքն Սիւֆրան Գրինքմալին
բերդերուն զիմացն հասաւ նաւատորմղու-
վը , և գործքին յաջողելուն մէկ հատիկ
ճարն էր՝ երազութիւնը : Վասն զի անոնց
անսլատրաստ եղած ժամանակը , ասոնք
յանկարծ ուժով յարձակմամբ մը պէտք
էր որ քաղաքը առնելին : Ուստի ոմքի նե-
տուածքի երկու երրորդ մասին հեռաւու-
րութեամբ մօտեցան բերդերուն . մարտ-
կոցները շտկեցին ու սաստկապէս սկսան
կրակ թափել : Երկու օր ասանկ ոմքակո-
ծելին ետքը , չկրցան պարիսպներուն վր-
նասել . սակայն Սիւֆրան շուտ լմրնցը-
նելուզելով պաշտօնակալ մը խաւրեց քա-
ղաքապետին որ անձնատուր ըլլան : Պաշ-
տօնակալն անգղիացի հրամանատարէն
դաշնադրութեան պայմաններն առած՝ շու-
տով դարձաւ և մէկէն ստորագրուեցաւ :
Պահապան զօրքը պատուով Մատրաս
խաւրեցին : Ոէմոնվիլ նաւապետն որ հի-
ւանդութենէն վրայ դրեր էր և Միքայէլը՝
մեծ կտրընութիւն ցուցընելով մասնաւոր
կերպով նշանաւոր եղան : Գաղղիացւոց
առաջին հոգն եղաւ անքանի մը դաղղիա-
ցի բանտարդեալներն աղատել , զորոնք
Անգղիացիք թողուցեր էին բերդին մէջ :
Անկարելի է խօսքով նկարագրել սյն խեղճ
նաւաստիններուն զգացած ուրախութիւ-
նը . որք չէ թէ միայն այսպիսի բարերի մը
չէին սպասէր՝ այլ և մոքերնին ալ դրեր
էին որ օտար երկրի մէջ հայրենիքներէն

Հեռու պիտի ապրին և շղթաներու մէջ
մեռնին : Զնաւաստիս իրենց ազատարար
կանչելով՝ կը գրկէին, և զՄիւֆրան իր
կտրիճ ընկերներովը միշե երկինք կը բար-
ձրացընէին :

Սակայն երկար չտեղ այն ուրախու-
թիւնը . Անդղիացւոց նաւատորմիղը Դը-
րինքմալի վրայ եղած յարձակմունքն իմա-
նալով՝ շուտով մը հասաւ, բայց բանը բա-
նէն անցեր էր . դարնուեցաւ Գաղղիացւոց
հետ . Սիւֆրան կը տարակուսէր դէմ դը-
նելու . բայց երբոր Պէլլոնա անուամբ
ֆրեկադ նաւը որ թշնամիները դիտելու գա-
ցեր էր, դարձաւ ու զրոյց բերաւ թէ
Անդղիացիք տասուերկու նաւէն աւելի
չունին, (Գաղղիացւոցը տասնըհինգ էր),

— « Պարոններ, ըսաւ Սիւֆրան իր
պաշտօնակալներուն, թէ որ թշնամին զօ-
րաւոր ալ ըլլար, դարձեալ ես այս ծոցիս
մէջ պիտի կենայի, որ մեղի ձմերելու
խիստ յարմար նաւահանգիստ է, և պա-
շար ժողվելու տեղ : Հաւասար ուժով չէի
յանդրդնէր, բայց նուազ զօրութեան
դէմ տարակուսելու բան չկայ, պէտք է
պատերազմինք » :

Մէկէն պատերազմի ամենայն պատ-
րաստութիւնը տեսնուեցաւ : Հրաման ե-
ղաւ Ռէմինվիլի որ բանտարգեալ նաւաս-
տիներովի իր գունդը զօրացընէ, բաց ՚ի
հիւանդներէն, որոնք քաղաքը պիտի մը-
նային . և նաւապետը զՄիքայէլ դրաւ ա-

նոնց հոգացող, որուն վրայ ամենայն կերպով կը վստահէք : Ամէնքն ալ վագիաքելով այն իրենց նեղութեան տեղէն աղատելու՝ տկարութիւննին ու վէրքերնին կը ծածկէին, որպէս զի պատերազմելու յարմար սեպուին . և մեծ ուրախութեամբ նաւահանգիստ՝ անկէ ալ նոր վտանգներու մէջ մտան : Մէկերնին միայն անընդունակ համարուեցաւ ծառայութեան : Խնչցաւ խեղճին համար . կ'երդուընցընէր զՄիքայէլ որ չթողու զինքը այն ցաւալի վիճակին մէջ, և « Մահուանս պատճառ պիտի ըլլաս, կ'ըսէր, եթէ զիս ալ նաւշտանիս » : Ա՛լ բան չմնաց որ չընէ ազնիւ Միքայէլին սիրու շարժելու համար . անոր ողբական ձայնն և սաստիկ ցաւը՝ ինչուան սրտին խորը թափանցեցին, զնաց մէկէն Որէմոնզիլ նաւապետը գտնալու որ խեղճ գերւոյն համար եղած խիստ հրամանը մեղմացընէ :

— « Գիտես, Միքայէլ, պատասխանեց նաւապետը, որ պարապ մարդիկներով չենք կրնար նաւերնիս բեռնաւորել . մանաւանդ պատերազմական նու մը որ չըկրնար պատերազմի ատեն հիւանդներով լեցուիլ :

— Մէկ հատ մըն է միայն, սիրելի նաւապետս, կրկնեց Միքայէլ, և գաղզիացի ծեր նաւաստի մը կրնա՞ն իր հայրենակիցները ասանկ երեսի վրայ թողուլ » :

Այս խմաստը՝ այնպիսի կրակոտ ու սըր-

տաշարժ կերպով մը կը զուրցէք , որ զօրա-
վարին սիրտը շարժեցաւ :

— « Բեր մարդդ , բատ , բայց շուտ ը-
րէ , ահա սկատրաստ ելլալու նշանին կը
սպասենք » :

Միքայէլ առանց խօսքը կրկնելու , բան-
տարդելոյն թուաւ :

— « Աւետիս , աւետիս , հետուէն սկը-
սաւ կանչել , առանց քեղի չենք երթար » :

Հիւանդը ուրախութեամբ կը ջանար ա-
ղատարարին առջև երթալու , այլ այն աս-
տիճանի տկար էր՝ որ քանի մը քայլ առաւ
չառաւ՝ ինքզինքը չկրնալով բռնել վար
ինկաւ :

— « Երթանք կտրիճս , կանչեց վեհանձն
Միքայէլը , զքեղ չեմ թողուր . փա՛ռք
Աստուծոյ , զեռ այնչափ ուժ ունիմ որ
զքեղ ալ կրնամ վերցընել » : Այս ըսելով ,
մէկէն շալկեց զնաւաստին , և այն ան-
զին բեռովը՝ ամենայն արագութեամբ Ակ-
վեր նաւը դարձաւ ուր բոլոր նաւաստինե-
րէն ծափածայն գովութիւններ ու խեղճ
գերւոյն ընկերներէն մեծամեծ շնորհակա-
լութիւններ ընդունեցաւ :

Թ

Արիւնահեղ եղաւ պատերազմը . այլ
վերջասկէս Գաղղիացիք յաղթեցին : Թշնա-
մին Մատրաս քաշուեցաւ , պաշար պա-
տրաստելու և եղած վասները դարմանե-
լու համար :

Գաղղիացի նաւատորմղին մէջի ծառայ-
ութիւն չունեցող բոլոր նաւաստիք քիչ մը
հանգչելու դացին : Միքայէլ այս պատե-
րազմիս երկու վէրք առեր էր , բայց զա-
նոնք պատաճին պէս՝ մէկէն առջի հողը
եղաւ հիւանդին վազելը , զոր ոչ ոք կը հո-
գար : Խեղճը սաստիկ ջերմ ունէր և պա-
տերազմէն ալ շատ նեղուեր էր :

— « Վ եհանձն նաւաստի , ըստ հիւան-
դը ձեռքը Միքայելին երկընցընելով , կը
դգամ որ ալ ես սլիտի մեռնիմ . բայց զո-
նէ յետին վայրկեաններս՝ քաջ ընկերացս
մէջ կ'անցընեմ , և միսիթարեց զիս Աս-
տուած դժան սիրտ մը դանալով , որուն

կրնամ խմացընել իմ վերջի մտածութիւնս » :

Մեծ տպաւորութիւն ըրին այս խօսքերս
Միքայելի վրայ : Ա. չը երը հիւանդին վրայ-
էն չէր կրնար զատել : Զափաղանց զգաց-
մունք մը կը խռովէր իր սիրտը , և խոր
մտածութիւն մը՝ փայլակի պէս ինչուան
հոգւոյն խորշերը մտեր էր :

— « Որովհետեւ Գաղղիա պիտի դառ-
նաս , կրկնեց հիւանդը , եթէ Աստուած
յաջողէ որ օր մը Պլրդանել երթաս , խոս-
տացիր ինձ որ Լորիէնի մօտ Փէրնատէլի
մէջ խեղճ հիւղի մը այցելութեան եր-
թաս » :

— » Ա՛չ հայր իմ , հայր իմ . . . նուազ
ձայնով մը կանչեց Միքայէլ , և ծնկան վը-
րայ ինկած՝ յորդ արտասուքներ երեսէն
վար կը հոսէին . վերջը հիւանդին դառ-
նալով ,

— » Փէրնատէլ , ըսաւ , իմ ծնած գեղս
է . ծովեղերքը շինած խեղճ հիւղի մը մէջ
մեծցեր եմ ես :

— » Անունդ ի՞նչ է .

— » Միքայէլ Մարդինոյ :

— » Ո՛վ Տէր , օրհնած ըլլաս : . . . Որ-
դիս իմ աչուքներս պիտի գոցէ . . . եղեր :

Հիւանդին այլայլութեանը չափ չկար .
ինքինքը կորսնցուց և Միքայելի սիրտը
կտոր կտոր կ'ըլլար վախնալով թէ չըլլայ
որ նորէն կորսընցընէ հայրն՝ որ հաղիւ
թէ վայրկենի մը չափ գտաւ :

Երեք ժամ տևեց Յակոբայ այլայլութիւնը : Յակոբ Մարդինոյ (որ Ժընըվիեւի բուն որդին էր) բացաւ աչուրները ու չորս կողմը դարձուց, սխմեց Միքայելի ձեռքը, որ իրենը բոնած կեցեր էր, և առանց խօսք մը ըսելու հանդարտութեամբ նորէն քուն եղաւ :

Երկրորդ օրը աւելի լաւ էր . բայց առջի օրուան եղածները խիստ անորոշ կը յիշէր : Միքայել գրեթէ երենալու խոկ կը վախէր, որ չըլլայ թէ սիրար հանելով հիւանդութեան զայրանալուն պատճառ ըլլայ :

— « Տղաս, ըստ վերջապէս Յակոբ, չեմ կարծեր որ այն անորոշ յիշատակութիւններն՝ որ զիս կը խռովեն, երազ ըլլան : Միրտս կը վկայէ թէ իմ աղատարարս, զիս մահուան դոնէն աղատող՝ օտար մարդ մը չէ : . . . Բայց կրնամ արդեօք այս բարեբաղդութեանս հաւատալ :

— » Այո՛, հայր, հաւատա՛, և միշտ մէկտեղ օրհնենք զԱստուած . լսեց ինքը մեր աղաչանքին, ու պահեց զքեզ մեզի : . . . Քու խեղճ վիճակիդ իմանալէս վերջը, օր մը չանցաւ որ բոլոր սրտանց քեզի համար չաղօթեմ : Նաւաստի ըլլալ կ'ուզէի, միայն որպէս զի դիւրաւ կարենամ զքեզ փնտուել : Աստուած ալ վրաս ձեռք դրաւ, աւելցուց Միքայել՝ արտասոքներով հօրը ձեռքը թրջելով, ինքը զիս քեզի

բերաւ, և զքեզ ալ քու սիրելի հիւղդ պիտի տանի :

— Մայրդ ինչպէս է :


— Զինքը ամենեին չեմ տեսած : Իր վշտացը չկարենալով դիմանալ, մենք երեք ամսական եղած չեղած՝ վախճաներ է : Ժընըվիեւ մամերնիս՝ Յակոբն ու զիս մեծացուց մեծ նեղութեամբ : Մանաւանդ ես շատ տրտմեցուցեր եմ զինքը, Յակոբ եղբօրս պէս վարձակալներու քով չուղենալով երթալ աշխատիլ . սակայն ո՞րչափ պիտի ուրախանայ երբ իր սիրելի որդին իւրեն տանիմ զոր ոչ երբեք մոռցած է :

— Միքայէլ, ազնիւ Ժընըվիեւն ու հայրենիքս տեսնալու յոյսն ահա կը ծնանի սիրաս : . . . Թերեղայի մահը միայն զիս տրտմեցուց՝ որ չէ կրցած մեր բաժանման ցաւը քաշել : . . . իսկ ես, տղաս, եթէ չօգնէր ինձի Աստուած և ես յոյսս կտրէի՝ անշուշտ ես ալ իմ թշուառութիւններէս ընկճուած կ'ըլլայի » :

Յակոբ բոլոր իր զլիսէն անցածները կը պատմէր որդւոյն . բայց տղան վախնալով որ շատ կը յոգնի՝ համոզեց զինքը որ հանգչի և ուրիշ տտենուան թողուն իր թշուառութեանց պատմութիւնը :

Բոլոր նաւուն նաւաստիները և մասնաւրապէս Ուէմոնվիլ նաւապէտը, շատ ուրախացան այս բարեբաղդութեան վրայ : Միքայէլ թէ իր զլիսաւորներուն և թէ իր ընկերներուն սիրելի էր . ամէն առթի մէջ

բարի , անոյշ , սիրելի զտնուած էր , և
պատերազմի մէջ յաջող և կտրիճ : Ամէն-
քը միաբան ուրախակից կ'ըլլային իրեն և
Աստուծոյ նախախնամութեանը վրայ կը
զարմանային , որ Յակոբ Մարդինոյի փըր-
կութիւնը իր որդւոյն առաքինութեամբն
և մարդասիրութեամբը եղեր էր :



Ժ

Երկրորդ օրը Միքայելի հօրը վիճակն
աւելի լաւցաւ : Օդը պարզ էր , և թշնա-
մոյն նաւատորմիղն ալ չէր տեսնուէր :
Միքայէլ քանի մը նաւաստեաց օգնու-
թեամբն զհայրը նաւուն յարկին վրայ տա-
րաւ : Միքայէլի վէրքերը վտանգաւոր
չէին , բայց իր ծառայութիւններուն ար-
գելք ըլլալով՝ կրնար բոլոր ժամանակը հօ-
րը քովանցընել , տեսնալու խօսիլ հետը
անյագ ուրախութեամբ , և հոգալ զանի-
կայ՝ որուն յիշատակը տղայութենէն՚ի վեր
անջնջելի տպաւորած էր սրտին մէջ :

— « Տասնըութ տարի կայ , ըստ Յա-
կոբ , որ հայրենիքս թողուցեր եմ , և կե-
նացս մէջ առաջին անգամ ծով մտնալու
խորշում ունեցայ ան օրը : Ո՞հ թէ գիտ-
նայիր , Միքայէլ , թէ ո՞րչափ ուրախա-
ցանք քու և եղբօրդ ծննդեանը վրայ . ան
ատեն ամէն բան երջանիկ և հանգիստ
կեանք մը կ'աւետէին մեղի , ինչուան որ

գեալքերը ստիպեցին զիս հեռանալու ըն-
տանիքէն, մեծ տխրութիւն մը ճգելով ամե-
նուս սրտին մէջ: Նաւակ մտած գիշերուը-
նէս դժբաղդութիւններն ոկտան: Զար-
հուրելի մրրկէ մը բռնուեցայ, որուն նման
կենացս մէջ չէի տեսած: Այնպէս ճըն-
շուած էր սիրտս և որտում էի, որ թուլ-
ցայ մէկէն, մանաւանդ որ աղատելու հա-
մար ալ ճար մը չունէի. ուստի ալեաց բըռ-
նութեան ձեռքը թողուցի նաւակս: Քիչ
մը ատեն առանց փորձանքի դիմացայ ա-
լիքներուն սաստկութեանը դէմ: Երբեմն
ինչուան իրենց գագաթը կը հանէին զիս,
երբեմն ինչուան խոր անդունդը կը ճգէին
չորս կողմն ջրեղէն լեռներ բարձրանալով.
այն ատեն ինքինքս Աստուծոյ յանձնեցի
և ապագայ վիճակիս կը պատրաստուէի:

» Մէյ մ'ալ յանկարծ ահագին ճայթիւն
մը լսեցի, ըսի որ ալ վերջի վայրկեանս
հասաւ, նաւակս ջախջախելու վրայ է,
ես ալ ընկղմելու մօտ: Բայց մօտ տեսնա-
լով վտանգը՝ նոր ուժ մը առի: Որդիք-
ներս, կինս և պառաւ մայրս կը մտածէի.
ու դարձեալ ինքինքս Աստուծոյ և որբոյ
կուսին Մարիամու յանձնելով՝ տախտա-
կի կտոր մը նաւակէս փրցուցի և զիս չուա-
նով մը ամէն ուժովս անոր կապեցի: Մէ-
կէն նաւակս հաղարումէկ կտոր եղաւ.
իսկ ես այն տախտակին կապուած դար-
ձեալ առջինին պէս ահաւոր ալիքներուն
գագաթէն ինչուան յատակը կ'իջնայի:

» Այս վտանգալի վայրենիս՝ յուսոյ ճառագայթ մը զօրացուց զիս . խոսացայ նոյն ատեն Աստուածածնայ , որ Եթէ օր մը ողջ առողջ հայրենիքս դառնամ , 'ի պատիւ իրեն պղտի մատուռ մը կը շինեմ մեր խրճիթին դիմացը : Բոլոր գիշեր մրրիկը տեսեց . փայլակները դադրելէն ետքը՝ երեք ժամու չափ խոր խաւար մը յաջորդեց , և չէի զիտէր թէ ծովուն ո՞ր կողմը պիտի իյնամ :

» Հաղիւ թէ օրն սկսաւ ծագել՝ ցամաք մը տեսայ , և ալիքներն ալ մէկէն զիս ծովեղերը ձգեցին : Զեմ կրնար բացատրել սրտիս ուրախութիւնն որ զգացի ան վայրենէն : Ակովտիոյ ծովախանցը վրայ էի : Մէկէն այն տեղի հիւրասէր բնակիչները հողացին զիս . քանի մը օր հանգչելու և խնամքի պէտք ունէի , և կը մտածէի թէ ինչ կերպով կրնամ Պրըդաներ դալ . և ահա լսեցի Անգղիացւոց Գաղղիացիներուն դէմ պատերազմ հրատարակուիլը . անկարելի եղաւ դառնալս : Ամենելին բան մը չունէի , ոչ ստակ և ոչ ալ պաշտպան . պէտք եղաւ որ Անգղիացւոց կառավարութեանն ապաւինիմ , որ քիչ մը բան ձեռքս դրաւ որ անօթութենէ չմեռնիմ : Հաղարումէկ բան կը մտածէի՝ դալիքներէն աղատելու համար . բայց մէկն ալ չէի յանձն առնէր անտանելի դժուարութիւններ տեսնալով անոնց մէջ :

» Եատ ատեն չկեցայ Անգղիա : Զիս

նաւ դրին ու ըսին որ ինչ որ հրամայեն ինծի Մատրաս , ուր որ պիտի տանելին զիս , հնազանդիմ ու ընեմ : Պէտք եղաւ յանձն առնել ու երթալ , առանց կարենալու խեղճ կնկանս և պառաւ մօրս իմ վը բայօքս լուր մը տալ :

»Այս անգամ աղէկ ճամբորդութիւն ու նեցանք . և Մատրաս հասանք չհասանք , զիս հող կրելու աշխատցուցին . իսկ ձմեռը չուան շինել տուին : Առջի բերան Անգղիայէն հեռանալու չէի ցաւած , զիտնալով որ հեռու ըլլալովս վրաս շատ հսկողութիւն չեն ընէր և աւելի դիւրաւ կը ընայի փախչել . բայց տեսայ որ վիճակս փոխանակ կամաց կամաց լաւնալու՝ ընդ հակառակն երթալով կը գէշնար : Զեմ ուզեր վշտացընել զքեղ , սիրելի Միքայէլ , մանրամասն պատմելով այն թշուառութիւններն ու տառապանքները զորոնք տասնըութ տարի աքսորանքով և գերութեամբ քաշեցի , բայց աս միայն քեզի ըսեմ որ իմ ամենէն մեծ քաշած նեղութիւնս էր խեղճ պառաւ մօրմէս , երկու զաւակներէս , զորոնք առանց ճանչնալու կը սիրէի , և խեղճ Յերեղայէս զրկուիլս : ... »

Յակոբ իր կինը նորէն յիշելով՝ աչուըներն արտասուրով լեցուեցան , ու քիչ մը ատեն լուրթենէն ետքը՝ այսալէս շարունակեց .

— « Ամենենեին Եւրոպիոյ վրայ տեղեկութիւն մը չէի առնէր . միայն օր մը այս ի-

մացայ որ երկու հզօր տէրութիւնք քիչ մը
ատեն հակառակութիւնը մէկդի դրեր են,
ու Մատրաս գտնուած գերիներուն ալար-
ձակուելու հրաման եկեր է : Անդթաքար
դիս անոնց մէջ չդասեցին , պատճառ բե-
րելով որ ես տէրութեան նաւաստի չէի :
Տրտմութեամբ կը նայէի իմ դժբաղդու-
թեան ընկերացս երթալուն և դիս մինակ
Անդդիացւոց ձեռքը տեսնալուս : Ո՞իշար
անունով գերւոյ մը յանձնեցի որ գայ ձե-
ղի իմ վիճակս պատմէ , բայց ո՛ գիտէ թէ
մեռեր է արդեօք խեղճը ճամբորդութեան
ատենը կամ թէ մոռցեր է այս ծառայու-
թիւնս ընելու ինձի , որովամենեին լուր
մը չէք առած վրայօքս :

» Պատերազմը նորէն շուտով մը բունկե-
ցաւ , և թշնամւոյն նաւատորմիզը Հնդկաց
ծովը մտաւ : Աս ատենս ես Գրինքմալ
փոխադրուեցայ , զոր շատ կ'աշխատէին
ամրացընելու : Զիս ալ ստիպեցին որ ան-
տեղացի մարդկանց և պատերազմի գերի-
ներուն հետ , որ ասդիէն անդիէն բռնած
կը բերէին , աշխատիմ : Քանիքանի ան-
դամ սիրտս կը բաբախէր , երբոր գաղ-
կիացւոց դրօշակը կը տեսնայի որ ծովուն
մէջ կը ծփար . ո՛րչափ անդամ աղօթք ը-
րեր եմ որ մեր զօրքերը յաղթական ելլան՝
երբոր նաւատորմիզներուն մեր ծովեզրին
առջել պատերազմիլը կը տեսնայի : . . .

» Սիւֆրանին այս տեղուանքս գալը մէծ
փոխադրութեան պատճառ եղաւ , և ամէն

բան ուրիշ կերպ մը առաւ : Դրինք մալի
մէջ ամէն բերնէ անոր ահաւոր անունը կը
լսուէր , և այն միայն վախ ձգեց Անդղիա-
ցւոց մէջ : Դուն ալ տեսար թէ ինչպէս
թուլութեամբ կը պաշտպանէին բերդը՝
երբ Ախովրան զայն սլաշարել սկսաւ : Ես
նոյն միջոցին աշխատութենէն ու տրտմու-
թենէ ուժաթափ եղած՝ ծանր հիւանդ էի :
Անդղիացիք վախնալով իրենց վիճակին
վրայ , խստութեամբ կը վարուէին մեղի
հետ . մանաւանդ երբոր գաղղիացի նա-
ւատորմիղը նաւահանգստին բերանը տե-
սան , մէկէն զմեղ բանտերու մէջ փակե-
ցին : Գրեթէ վեց օր հոնտեղս կը տառա-
պէինք և կը հեծէինք անտանելի նեղու-
թեանց մէջ , ինչուան որ քաղաքն առ-
նուեցաւ՝ որ զմեղ ուրախութեամբ լցուց
և աղատութիւննիս պարզեց :

» Այն երջանկութեան վայրկենին էր որ
քիչ մնաց որ խիստ փորձ մ'ալ գլխէս անց-
նէր : Կը յիշես դուն ալ , Միքայէլ , ինչ
խեղճ վիճակի մէջ ըլլալս . կը յիշես այն
ահաւոր տրտմութիւնն որ տիրեր էր վրաս,
երբոր մինակ , ինչպէս որ ուրիշ անդամ
փորձն առեր էի , մէկդի ձգուած դատա-
պարտուած պիտի մնայի այն հեռու եր-
կրին մէջ : Նոյն իսկ ահաւոր մրրկին գի-
շերը , որ երկար ատեն ահռելի ալեաց խա-
ղալիկ եղայ , այն աստիճան տաղնապ չեմ
քաշած : Աղաղակներս ու հեծութիւն-
ներս , Միքայէլ , սիրտ կտրտեցին , և

յանձն առիր խնդրել նաւապետէդ թե-
թեղընել այն հրամանը, որ ինծի համար
մահ էր : Ո՞չ թէ գիտնայիր որ ինչ եռան-
դեամբ, քու երթալէդ վերջը, Սուրբ Աս-
տուածածնայ ըրած ուխտս կը նորոգէի, որ
Ովկիանոսի ալեաց մէջն ըրեր էի իրեն .
ո՞չ թէ գիտնայիր որ ինչ ուրախութիւն ու-
նեցայ՝ երբոր « Աւետիս , աւետիս » կան-
չելով ինծի կը վաղէիր , ու զիս կոնակդ
շալկած ծովեղերք տարիօ : . . . Ընդուներ
էր Աստուած աղօթքս, և թոյլ տուեր էր որ
երջանկութիւնս կատարեալ ըլլալու հա-
մար , Յակոբ Մարդինոյին որդին , առանց
Ղճայրը ճանչնալու՝ անոր կեանքը փրկէ » :

ԺԱ

Երկար տաեն խրճըթին մէջ Միքայելի
վրայ կը ցաւէին . Յակոբ ու Ժընըլիեւ
տխուր ու անբարբառ մէկմէկու կը նայէին
պարապ տեսնալով սեղանին վրայ անոր
տեղը : Միքայելի երթալէն վեց ամիս վեր-
ջը ծաղած սլատերազմը՝ անոնց անհան-
գըստութիւնն ու ցաւերն աւելցուց : Իսկ
ինքը Միքայէլ սլատերազմի բոլոր վտանգ-
ներուն մէջ մտնալու կ'երթար :

Այս կորիճ տղան շատ անգամ կ'իմացը-
նէր մամուն նամակով իր վիճակը , և գրե-
թէ բոլոր թոշակն ալ մէկտեղ անոր կը
խաւրէր : Բայց վերջը բաւական ատենէ,
մը 'ի վեր թուղթ գրած չըլլալով , Ուէսանի
կղղիներուն մէկէն , ուր Գաղղիացւոց նա-
ւատորմիզը խարիսխ ձգեր էր , նամակ մը
գրեց որ ասանկ կը վերջանար .

« Կը հեռանանք Գաղղիայէն , սիրելի
մամո , և չեմ գիտեր թէ մէկ մը առկէ հե-

ոանալէս ետքը ինչպէս ու երբ պիտի կա-
րենամ վրաս տեղեկութիւն տալ ձեզի :
Յուսամ որ բաժնուելուս վրայ մխիթա-
րուած էք . դու իսկ գիտես թէ ինչ քիչ
օդնութիւն կրնայի ընելքեղի , և վստահ
եմ որ Յակոբ եղբայրս ամէն պիտոյքդ
կրնայ լեցընել : Նաւապետս շատ գութ
ունի վրաս , կը յուսամ որ զիս ալ ասկե-
րախոտ չփանար և ես մեր սիրելի հիւղէն
աւելի Ակավայ նաւուն մէջ իմ պարտքերս
ճիշդ կը կատարեմ : Նորէն կը տեսնուինք ,
սիրելի մամս . . . կը տեսնուինք երբոր Աս-
տուած ուղէ : Քու , աղնիւ Յակոբին և
հօրս յիշատակը մտքէս չեն ելլար :

ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԴԻՆՈՅ :

Այս եղաւ Ժընըվիեւի իր թոռէն առած
վերջին թուղթը :

իսկ Յակոբ օրէ օր աշխուժութիւնն ու
գործունէութիւնը աւելցընելով՝ տիրոջը
վստահութիւնը կը վաստրկէր : Յաջողակ
էր և արթուն , և մամուն ամէն պիտոյքը
առատապէս կը լեցընէր . նաև Միքայելի
խաւրած ստակն ալ մէկդի դրեր էր ան-
կարծելի դիպուածի մը համար պահելով
զայն , և կամ որպէս զի 'ի դարձին՝ նորէն
երեն ձեռքը դնեն , ինչպէս որ Ժընըվիեւը
կ'ըսէր : Միայն թէ Ժընըվիեւ կ'իմանար որ
շատ կը պառուի , և թէպէտ տարիքին նայ-
ելով ուժով էր և առողջ , բայց միշտ կը

կրկնէր վախնալով որ չըլլայ թէ Միքայէլը
չտեսած՝ իր վերջին ժամը հասնի :

Յակոբ կը ջանար զինքը ապահովցընե-
լու . և ամէն ջանքը կը թափէր անոր եր-
ջանկութեանը համար , և ինչպէս որ պէտք
էր յաջողեցաւ . վասն զի որդւոյն խելա-
ցիութենէն զատ բան մը չկրնար մօր մը
սլառաւութիւնը երջանկացընել , և այս
կողմանէ Ժընըվիեւ փափաքելու բան չու-
նէր : Յակոբ որչափ որ կտրիճ երիտասարդ
մը դարձեր էր , այնչափ ալ զարմանալի
էր իր հնազանդութիւնը . մամուն ամէն
հաճոյիցը գլուխ կը ծռէր , և այնպիսի աղ-
նիւ վարմունք մը ունէր անոր հետ և ակն-
ածութիւն մը , որ իրեն տարիքովն երիտա-
սարդի մը քով դժուարաւ կը դտնուի :

Պատերազմն սկսեր էր սաստկանալ ,
և կ'ըսէին ալ թէ թշնամւոյն նաւատորմի-
զը քիչ ատենէն պիտի հասնի , ընդհանուր
պատերազմ ընելու համար՝ երկու ժողո-
վուրդները բաժնող ծովերուն մէջ : Ժընը-
վիեւի և Յակոբին բոլոր անհանդստու-
թիւնը չդիտնալնին էր թէ արդեօք Մի-
քայելի նաւն ալ պատերազմին մէջն էր
թէ չէ : Ամէն իրիկուն մեծաւ ջերմեռան-
դութեամբ երկուքը մէկտեղ անոր կենաց
պահպանութեանը համար կ'աղօթէին , որ
սիրելի էր իրենց . և բարի Ժընըվիեւը չէր
կրնար առանց առատ արտասուր թափէ-
լու Յակոբին նաւաստեաց համար ըրած
աղօթը լսել :

Օր մը ծովեղերքէն քիչ մը հեռուն մեծ
նաւատորմիղ մը տեսան որ կը քալէր :
Բաղմաթիւ նաւաստիք և պաշտօնակալք
ցամաք ելան . բայց անոնց մէջ զՄիքայէլը
չտեսան և բան մըն ալ չկրցան իմանալ ա-
նոր վրայօք , և ասով յոյս առին որ այն
արշաւանքին մէջ սլիտի չըլլայ ինքը :

ԺԲ

Մայիս ամսուն դեղեցիկ առաւօտներէն
մէկն էր, ու Յակոբ իր տիրոջն անդաս-
տաններուն մէջ կ'աշխատէր, և ահա յան-
կարծ ահաւոր թնդիւն մը լսեց որ որոտ-
ման ձայնէն ալ ահաւոր էր, որուն հաւա-
սար իր կենաց մէջ չէր լսած : Մէկէն աչ-
քերը երկինք վերուց նայեցաւ, բայց սո-
վորականին պէս կապոյտ և պարզ էր և
ամենեին մրրկի մը նշան չկար :

Քանի մը վայրկենէն նորէն սկսաւ թըն-
դիւնը գարհուրելի կերպով . Ուկիանու-
ծովեղերը, ժայռերը, երկիրն՝ որուն վը-
րայ որ կ'աշխատէր՝ կը դողդըլային, և
մերձակայ լերանց այրերը այն ահեղ ձայ-
ներուն արձագանքը կու տային :

Յակոբ այս անդամ դէալ 'ի արևմուսք
նայեցաւ ու սև ծուխի թանձր ամսկ մը տե-
սաւ հորիզոնին վրայ, որուն մէջէն յան-
կարծ յանկարծ լոյս կը փայլէր :

— « Ապահովագէս սկսեր է պատերազմը , կանչեց , և ծովեղերքին մօտ . խեղճ հիւղերնիս հիմնայատակ պիտի կործանի գնտակներէն » :

Այս մտածմունքը ձեռուըները թուլցուց , ձդեց բահը , և պառաւ մամը մտածելով սկսաւ ամէն ուժով հիւղը վազել :

Անվաս քարաժայուերէն վար իջաւ , թէպէտ և գնտակները քովէն կ'անցնէին , և ժայռերէն մեծամեծ կտորներ կը փրցընէին : Անկողնոյն քով ծունկ չոքած և վախէն կիսամեռ գտաւ իր խեղճ մամը : Այն վտանգէն խալըսելու համար , ուղեց զանիկայ գաշտ տանիլ , բայց Ժընըվիեւ սիրտ չըրաւ տնէն գուրս ելլալու . Յակոք չկըրցաւ զինքը համողել որ եթէ գնտակ մը յանկարծ հիւղին վրայ իյնալու ըլլար նէ , բաներնին լմընցած էր :

Վերջապէս միտքը դրաւ գրկել դանիկայ և ապահով տեղ մը տանիլ :

— « Բայց ով զիտէ , ըսաւ ինքնիրեն , թերեւս վտանգաւոր տեղ մը տանիմ զինքը , ուսկից այնչափ կը խորշի » : Եւ որոշեց որ ինչ որ ըլլայ անոր քովը կենայ : Ահով գողով անցուցին բոլոր օրը թնդանօթոց ձայներէն խլնալով , և վայրկենէ վայրկեան հիւղին հիմնովին կործանելուն կը սպասէին :

Իրիկուան դէմ ումբածդութիւնը շատ դաղրեցաւ , և բաղմութիւն մարդկանց որ բարձր ժայռի մը վրայէն պատերազմը կը

դիտէին , մէկ բերան կանչեցին թէ՝ Գաղ-
ղիացիք յաղթեցին :

Դեռ գործողութիւնը բոլորովին չլմըն-
ցած՝ նաւակ մը դէպ ՚ի ցամաք սկսաւ մօ-
տենալ , և հիւղէն քանի մը քայլ անդին
մէջինները ցամաք ելան : Նաւաստիք վի-
րաւորուած զօրավար մը թևերնուն վրայ
առած կը բերէին , իսկ անոնց ետեէն ալ
երիտասարդ մը կու գար , ծեր նաւաստիի
մը ուսին կը թընած : Յակոր խրճթին դու-
ռը վաղեց , և ըստ որ անկողնին վրայ
դնեն զօրավարը : Հիւանդը կը հառաչէր
ու կը հեծէր : Անոր ձայնէն՝ նաւաստին
դողդըղալով մը անոր անկողնին մօտե-
ցաւ : Ժընըլիեւ լաւ մը նաւաստոյն նայ-
ելէն վերջը , Յակորին . . .

— « Միքայէլն է աս , կանչեց ուրա-
խութեամբ , . . . այս մեր Միքայէլն է : . .

— Ի՞նքն է , ըստ Յակոր , անոր վիզը
ալլուելով :

— Ո՞հ , խեղճ մամս , ո՞հ , սիրելի Յա-
կորս , պատասխանեց Միքայէլ , տխուր
վայրկենի մէջ զիս կը տեսնաք . աղնիւ
նաւազետս ՚ի մահ վիրաւորուած է :

— Այս այն քաջալարոնն է որ զքեզի-
րեն հետ տարաւ , ու մեղի ալ առատա-
ձեռն բարիքներ ըրաւ :

— Ափսոս , ի՞նչպէս դեղներ է , ըստ
Ժընըլիեւ տրամութեամբ մը՝ Ղուկաս
Ռէմոնվիլ նաւազետին դեղընցած դէմքը
տեսնալով , Յակորին անկողնին վրայ դը-
նելնէն ետքը :

— Բայց դուն ալ Միքայէլ իրեն պէս
դեղներ ես , վախովմը ըստ Ժընըլիեւ :

— Այո՛ , տկար ձայնովմը պատասխանեց Միքայէլ կողը ցուցընելով՝ ուսկից արիւնը ծանր ծանր կը վաղէր , ես ալ անոր քով ոլատերազմելու ատեն վիրաւորուեցայ : Երբոր մեր նաւապետն ինկաւ , իր տեղը եղբայրն անցաւ , ու երբ կրակին սաստկութիւնը նուազեցաւ , նաւակ մը խաւուց ցամաք , որսկէս զի հոն զվիրաւորը աւելի լաւ կարենան հոգալ : Ինքը չէր գիտէր թէ ես ալ վիրաւորուած եմ , և հրաման տուաւ ինծի նաւապետիս հետ ցամաք ելլալ և հոգալ զինքը : Ես քաղքէն աւելի մեր հիւղն ընտրեցի բերել . որովհետեւ ուրիշ անգամ մ'ալ աղնիւ նաւապետս այս անկողնին վրայ հանգուցերէր իր իր գլուխը , և ուզեցի որ օտարաց քով չմեռի : . . . »

Միքայէլ երբ այս բառերս կ'ըսէր՝ երթալով ձայնը կը մարէր , և թէ որ Յակոբ չբռնէր զեղբայրը՝ անշուշտ ցաւէն և յոզնելէն գետին կ'իյնար :

Քանի մը վայրկենէն վերջը , հասաւ վիրաբոյժն և իմացուց որ նաւապետին վէրքը մահացու էր , իսկ Միքայէլինը վտանգաւոր :

Հուկաս Ուշմոնվիլ նաւապետին եղբայրն ալ ցամաք ելաւ և հիւղը մտաւ : Երբ վիրաւորեալը տեսաւ զեղբայրը՝ ձեռքը անոր երկնցուց .

— « Գուլիելմոս , ըսաւ , յաղթեցի՞ն
Դաղղիացիք » :

Դարձաւ Գուլիելմոս և սկսաւ լալ :

— « Ո՛չ , այո , Ղուկաս , մերն է յաղթութիւնը . բայց սուղի նստաւ մեղի : . . .

— Ուրիշ քաջեր ալ մեռան , կրկնեց նաւապետը , որոնց մահը ինձմէ աւելի ողբոց արժանի է : . . . Ես գոնէ վասփուկ սրտովեղբայր մը ունիմ որ իմ մահս կ'ողբայ : . . . Ինչ և իցէ , լոէ , եղբայր , վերջին կամքս . արդէն գիտես որ կտակովս զքեղ թողուցեր եմ ամէն բանի ժառանգ , բայց գրալանիս մէջ գտնուած ուկին սիրելի Մէքայելիս տուր : Իսկ եթէ Աստուած չընէ ինքն ալ մեռնի , իր բաժինը ծնողացը տուր : Կը վախնամ որ զրկեցի զիրենք իրենց ծերութեան մէկ նեցուկէն : Այս Խրճթիս բարի բնակչացմէ է որ ես ասանկ փառքով կը մեռնիմ . երեք տարի կայ , որ այս ծովափանցս քուերէնիմ կեանքս խալըսեցին : . . . »

Աս ըսաւ ՈՒմոնսիլ ու սուրն ուղեց , պագաւ անոր վրայի խաչը մեծարանքով , խոստովանեցաւ Ակիլեր նաւուն խոստովանահօրը , զոր կանչել տուեր էր , և իր փառաւոր կեանքը քրիստոնեայ մահուամբ մը պսակեց :

ՃԳ

Աշխարհքիս վրայ կատարեալուրախութիւն ըսած բանդ չկայ . երջանիկ էր Միքայէլ որ հօրը հետ հիւղը դարձեր էր , բայց իր այս երջանկութիւնը ունէր իրեն հետ մէկտեղ արտմութիւն մ' ալ , որ էր ազնիւ նաւապետին մահն և իր ծանր վէրքերը : Յոլոր ընտանիքը զիւանդները հոգալու հետ էին , և Յակոբ դեռ առիթ չէր դտած ինքինքը մօրը և որդւոյն յայտնելու . արդէն Միքայելին հետխօսք ալ դրած էր մէկէն չյայտնել զինքը , որպէս դի պառաւ Ժընըփիեւը շատ չայլայլի :

Երկրորդ օրը մեծ հանդէսով թաղում ըրին նաւապետին : Իրաւամբը նաւատորմղին կտրիճ հրամանատարներէն մէկը կը սեպուէր , և նաւաստեաց ցաւէն և առատ արտասուքներէն կիմացուէր թէ որչափ կը սիրէին զինքը :

Միքայելի հիւանդութիւնն ալ օրէ օր

Երթալով կը թեթևնար և շատ անհանգըս-
տութիւն չէր տար :

Խակ պառաւ Ժընըվիեւը կը տեսնար որ
Ուշմոնվիլ նաւապետին հետ եկող նաւա-
տին միշտ խրճիթն էր, և Միքայելին հետ
ալ մեծ ընտանութիւն կը ցուցընէր : Մար-
դուս, մանաւանդ մարց սրտին մէջ, ա-
նանկ բնածին աղդեցութիւն մը կայ, որ
երբեմն չդիտցածը կարծես թէ կը գուշա-
կէ : Պառաւ Ժընըվիեւը զօտարականը
տեսնալէն 'ի վեր՝ անանկ զդացմունք մը
կը զգար սրտէն անոր վրայ, որուն պատ-
ճառը ինքն ալ չէր հասկընար : Առջի երեք
օրերը, իր սիրելի որդւոյն վշտացը և նա-
ւապետին մահուանը խելքը տուած ըլլա-
լով, ամենեին անոր ուշադրութիւն չէր ը-
րած : Բայց երբոր քիչ մը հանդարտեցաւ
հոգերէն, նաւաստւոյն ձայնը ականջին կը
զարնէր, անոր տժգոյն, վատոյժ և վշտե-
րէն խանդարած դէմքը՝ իր սրտին վրայ
մեծ տպաւորութիւն կ'ընէին :

Յամաք ելլալէն ետքը չորրորդ իրիկու-
նը Ժընըվիեւ հիւանդին անկողնին քով
նստեր էր, օտարականը և իր Յակոբ որ-
դին ալ քիչ մը հեռուն՝ վերջի պատերազ-
մին և ծովուն վտանգներուն վրայ կը խօ-
սէին :

— « Բոլոր մեր թշուառութիւնն է, ըստ
պառաւը, որ խեղճ որդիս քսան տարի ա-
ռաջ ծովուն ալիքներուն մէջ կորսուեցաւ,
և թէ որ Աստուած չօգնէր՝ այս սիրելի

Միքայէլս ալ հօրը վիճակը պիտի ունենար :

— Ես կրնամ զքեզ ապահովցընել որ հայրս մեռած չէ, ըստ անդիէն Միքայէլս սա նստած բարի նաւալվարը կրնայ ձեզի լուրեր տալ անոր վրայօք » :

Ժընըփիեւ օտարականին դարձաւ, ան ալ մօրը : Այս երկու նայուածքներուն մէջ վճռական բան մը կար : . . . Գտե՛ր էր մայրը իր այն զաւակը որուն վրայ այնչափ ատենէ 'ի վեր կու լար : . . . Այնպիսի տեսարաններ կան որ գրիչ մը չկրնար նըկարել . նոյն վայրկենին խեղճ հիւղին մէջի եղածն ալ՝ անոնցմէ մէկն է : Այս մէկ վայրկեանը իրենց այնչափ երկայն տարիներու քաշած նեղութիւններն ու ցաւերը մոռցընել տուաւ :

Քանի մը շաբթէն վերջը, Միքայէլ Գաղղիոյ թագաւորէն միտալ մը տուաւ պատույ նշան . և եկամուտ մըն ալ, որովհետեւ անկէ ետքը վէրքերուն պատճառաւ չէր կրնար տէրութեան ծառայել : Մեծասիրտ երիտասարդը աս ամէն յաջողութեանցս մէջ կ'ուրախանար որ ընտանեացը օդտակար կ'ըլլայ : Ուէ մոնվիլ նաւապետին պարզեած ուկովը՝ Միքայէլ երկիր գնեց Յակոբ եղբօրը համար .

— « Շատ պարտըկան ենք իրեն, կ'ըսէր, որովհետեւ ինքը պահեց պառաւ մամերնիս, որ բոլոր մեր երջանկութիւնն է, մեր խեղճութեան ատենը ինքը զմեղ հոգաց . ուս-

տի իրաւամբ իրեն բռնած բարի ընթացքով
արժանի է վարձուց և հանգստեան :

Յակոբ, որ ամենուն սիրելի էր, իր
դեղին աղնիւ վարձուորի մը առաքինի,
բարեպաշտ և աղէկ տան խնամակալու-
թիւն գիտցող աղջկանը հետ կարգուեցաւ
և իր կալուածին մէջ գնաց բնակեցաւ,
դոր ինքը կը մշակէր : Խսկ ձընքիեւ, իր
Յակոբ որդին և Միքայէլ թոռը իրենց
խրճիթէն չբաժնուեցան . բայց Միքայէլ
որչափ որ վէրքերը թող կու տային իրեն,
թէ հօրը կ'օգնէր և թէ կ'երթար եղբօրը
հետ կ'աշխատէր :

Խտղաղութիւն և երջանկութիւն տիրեց
այն խրճթին մէջ, ուր այնչափ արտասուք
թափուած էր, և այն ընտանիքն՝ որ այն-
չափ ատեն ցրուած բաժնուեր էին, վեր-
ջապէս միացած՝ մէկզմէկ կը վայելէին, և
սէրն ու միաբանութիւնը օրէ օր տճելով
իրենց քաշածները կը քաղցրացընէին :

Յակոբ Մարդինոյ չմոռցաւ Աստուա-
ծածնայ տուած խոստմունքն իր ալէկոծու-
թեանն ատեն . իր խրճթին պէս՝ մատուռն
ալ իր ձեռքովը շինեց, ծովեղերքէն քա-
րերը անձամբ ժողվելով ու բերելով : Աս
հոգեոր աշխատութեանը մէջ, Միքայէլ
ալ հօրը ձեռք տուաւ, և քիչ ատենէն մա-
տուռը շինուեցաւ լմընցաւ :


Ամէն իրիկուն, խրճթին երեք բնակիչը
լուրը Աստուածածնայ մատուոր կ'եր-
թային աղօթքնին ընելու . և աշնան գէշ

օրերուն՝ երբոր երկինքը սև ամազերով կը
մթղննար, ու քամիները ծովի ալիքներով
կը հնչեցընէին՝ իրենք Առւրը կուսէն նա-
ւակոծեալ նաւաստեաց համար օդնութիւն
կը խնդրէին :



ՈՐԴԵԿՈՏՈՒՄ ՄԱՅԾ ՄԵ

ՈՐԴԵԿՈՏՈՐ ՄԱՅՐ ՄԸ



Քանի մը տարի կայ որ Անվերսա քա-
ղաքը կլողիլու վալպուրկ անունով հա-
րուստ այրի մը կը բնակէր . և զեղեցկու-
թիւն ու մաքի աշխոյժ ունենալով, միտքը
Դրած էր որ ինքը ծնած է աշխարհիս ամէն
Դրօսանքներն ու զուարձութիւնները վայ-
ելելու . և ինչպէս հասարակ է այս տեսակ
կանանց, ծանր մտածութիւններէն ու վեհ-
անձն սրտի յուզմունքներէն անանկ կը
վախէր՝ իբրև թէ խաղաղ ու քաղցր կե-
նաց վրդովիչ ըլլային . ասկից էր նաև որ
անզգայ դարձեր էր այն ամէն բաներուն՝
որոնք իրեն կարծեալերջանկութեանը բա-
նի չէին գար : Թշուառներու վրայ անտար-
բեր աչքով մը կը նոյէր . նոյն իսկ իր զա-
ւակներուն վրայ ալ՝ թէպէտ հրեշտակի
պէս աղուոր էին, չունէր այն մայրենի
դութն ու գորովը, որ կնկան մը սրտէն ա-
մէն զգացմունքներէ աւելի դժուարաւ կըր-
նայ ջնջուիլ : Ընդ հակառակն զգեստ մը որ
իր ուզածին պէս ձևուած չըլլար, կամ
տան զարդերն ընտիր չըլլային, կամ ու-

բիշ կնկան մը վիզը կախուած մանեակ մը
տեսնար , և ուրիշ ասոնց նման հաղարու-
մէկ սնոտիքներ , անանկ աղղեցութիւն
կ'ընէին վրան՝ որ տեսնողը կը կարծէր թէ
մեծ թշուառութեան մէջ է :

Օր մը այս խաթունը իր փառաւոր պա-
լատին պղտի դահլիճներէն մէկուն մէջ
կարմիր կերպասէ բազմոցի մը վրայ կէս
տարածուած , աչուրները վեր՝ ի վերոյ կեր-
պով մը վեսլի մը էջերուն վրայ տնկած էր ,
որուն խրատներուն մէջ ամենեին բարոյա-
կան չկար : Կը կարդա՞ր արդեօք . թերևս
բայց զինքը տեսնողն ու չճանչցողը կը
կարծէր որ անհոգութիւնն աչուրներն իսկ
բանալու թող չէր տար : Բնակութեան
կահկարասիքը՝ բնակողին հարստութիւնն
ու ընդունայն ախորժները կը յայտնէին .
վառարանը և պատուհաններուն առջե-
ներն այնպիսի դիւրաքեկ զարդերով ծած-
կուած էին , որոնք ամենեին գործածու-
թեան չեն դար և տղոց խաղալիկներէն ի-
րենց դնովը միայն կը զանազանին : Այս
զեղիս տանս մէջ , լոյսը՝ արեւու լուսոյն
պէս մաքուր ու կենդանի չէր . հապա խիտ
վարագոյրներէն անցնելով վարդի գոյն
կ'առնէր և ամէն բանի թոյլ ու անորոշ գոյն
մը կու տար :

Սակայն այս սրահիս կենդանութիւն կու
տային վեց գեղեցիկ տղաք որոնք թեթե
ձայն մըն ալ հանելու վախնալով , գորգին
վրայ նստած մեծ գրքի մը պատկերները

կը դիտէին . չէին համարձակէր և ոչ խօսելու , և իրենց ուրախութիւնն ու զարմանքը նշանով և ձևերով կ'իմացընէին : Գիտէին որ ոչինչ բանի մը համար՝ մայրերնին մէկէն ուրիշ խուց կը վռնտէր զիւրենք : Այս աղուոր տղոց անդրանիկը գրեթէ տասուերկու տարեկան էր , իսկ ամենէն պղտիկը հաղիւ իրեք տարեկան : Երեք եղբայր և երեք քոյր էին և իրարու վրայ ունեցած սաստիկ սէրերնին իրենց քաղցր և անոյշ խնտումէն կ'երեւար , և ստէպ ձեռք ձեռքի տուած ուրախանալներնէն : Ասանկ տեսարաններ շատ անգամ պատկերի մէջ տեսեր եմ , հրեշտակի նման գեղեցիկ տղոց խումբ մը , սուրբ և անմեղ հաճոյից նշան : Այո , ճիշդ այն էր ասիկայ . — այն պարզ գէմքերը որ թշուառութիւն մը դեռ չէ այլայլած . — այն խարտեաշ մաղերը որոնց հասակն ու մկրատը դեռ չեն վնասած . — այն պղտի գէր թևերը և այն փափուկ անդամները զորոնք աշխատութիւնն յոգնեցուցած չէ և ոչ զեղխութիւնն ապականած . . . : Մէկ խօսքով անոնք զմարդկութիւնը կը ներկայացընէին իր մատղաշութեանը մէջ , շնորհալի և աշխոյժ , դարնան առջի տերեներուն և առջի ծաղկըներուն նման :

Եւ ըստ ինքեան մայրերնին աւելի այս պղտի հրեշտակներուն պիտի նայէր քան թէ մոլորեցուցիչ մատենագրի մը գրքին : Չէ , ամենեին երեսնին չէր նայէր . չէ թէ

բոլորովին մայրենի զգացմունք չէր մնացած քովը, հասլա աշխարհային զբուանքներով ու ապականութիւններով ալ լցուած էր :

Կլողիլու ժամու մը չափ անշարժ բազմոցին վրայ նստելէն ետքը, կամացուկ մը դուռը զարնուեցաւ, ու ծառայ մը ներս մտաւ և ծռելով ըստաւ.

— « Տիկին, քանի մը օր կայ որ կնիկ մը չորս անդամ զքեզ տեսնելու կու դայ: Ես միշտ ճամբեցի զինքը. հասարակ կին մը կ'երեայ . . .

— Աղէկ ըրեր ես, Պետրոս. թող հանդիստ ձգեն զիս. այդպիսի մարդիկ չեմուզեր տեսնել: Բայց երբոր Պ. Եւզինէսս տը Վալանժ դայ, սիրով ներս մտցուր զինքը: Գիտես որ այդ երիտասարդն երեկուան հանդեսէն դառնալուս ատենն ընկերութիւն ըրաւ ինծի : » :

Ծառան հսկատակութեան նշան մը ըրաւ դիսովն, ու ըստաւ.

— « Մոռցայ, խաթուն, ըսելու որ ըսած կնիկս նախասենեկին մէջ պատասխանիդ կը սպասէ: Անանկ կու լայ՝ որ մարդուս սիրտը կը կտրտէ, և քեզմէ շնորհը խնդրելու կերպ մը կ'երենայ վրան » :

Վալպուրկ խաթունը ցատքեց բազմոցէն ու երկու երեք անդամ անհամբերութեամբ ոտքը գետին զարնելով, պոռաց.

— « Ամենենին հանդիստ պիտի չթողուն դիս. տեսնենք ովէ է աս կնիկն ալ. անունն ինչ է :

— Խաթուն, խեղճ հագած է, և անունն
աւ կարոլինա Սէդֆէլտ զուրցեց . քու
տալդ կը կոչէ ինքղինքը » :

Հաղիւ խօսքը լմնցուց ծառան, Վալ
պուրկ խաթունին երեսը կաս կարմիր կը-
տրեցաւ : Գոռողութեամբ մը ձեռքը եր-
կընցուց և ըստ բարկութեամբ .

— « Պետրոս, չըլլայ թէ ներս մտցընես
այդ կինը . ըսէ ինձի համար որ տունը
չէ . շուտ ըրէ » :

Ծառան դուրս ելաւ չելաւ, նախասե-
նեկին մէջէն յուսահատ աղաղակներ սկը-
սան լսուիլ և կարծես թէ կոիւ կ'ընէին :
Յանկարծ դահլընին դուռը բացուեցաւ, և
Երիտասարդ կին մը վաղելով Վալպուրկ
խաթունին ոտքն ինկաւ, որ բարկութե-
նէն ու այլայլութենէն կրակ դարձեր էր :
Վալպուրկ խաթունը հպարտութեամբ մը
վեր վերուց գլուխը և արհամարհութեամբ
մը նայեցաւ խեղճին վրայ, որ աղաչաւոր
ձեռքերը իրեն կ'երկընցընէր . վերջը տղո-
ցը նշան ըրաւ որ դուրս ելեն, և չոքած
կնկանը դառնալով,

— « Տեսնենք, ինչ կը նշանակեն, ըստ,
այս ըրածներդ . ինչ պիտի ըլլան այդ կա-
տակներդ . ըսէ, ինչ կ'ուզես ինձմէ » :

Երիտասարդ կնիկը խեղճ կերպով մը
Վալպուրկ խաթունին աչքերուն մէջ նայ-
եցաւ և արտասուալից ձայնով մը ըստ .

— « Ո՛վ խաթուն, այդպէս մի խօսիք
հետս . շատ թշուառ եմ ու մահացու վըշ-

տաց մէջ ինկած : Գթա խեղճի մը որ ուրդ
ինկած օգնութիւնդ կը խնդրէ » :

Անզգայ կլողիլոր չոքած թողուց խեղճ
կինը և քանի մը քայլ հեռացաւ . վերջը
նորէն ձեռք առաւ զիրքն ու կեղծ հան-
դարառութեամբ մը ըստաւ .

— « Ատեն չունիմ այդ ողբերը մտիկ ը-
նելու . թէ որ ինձմէ շնորհը մը կը խըն-
դրես , այդ խեղճ կերպերով մի յուսար
վախճանիդ հասնելու . բայց որովհետե-
պատմութիւնդ լոելէն աղատիլը անկարելի
է , շուտ ատոր ծայրը տեսնանք » :

Յայտնի էր որ այս կծու խօսքերը սաս-
տիկ կը վիրաւորէին խեղճ կնկան սիրոլ .
բայց անտարակոյս ծածուկ պատճառ մը
կը պարտաւորէր զինքը համբերելու , և
կարծես թէ վշտացեալ դէմքը այս կ'ըսէր .
Աստուած իմ , Աստուած իմ , սէտք է որ
յանձն առնում այս նախատինքները : Ոտք
ելաւ և տաքութեամբ մը ըստաւ .

— « Խաթուն , մեծ հարկաւորութենէ մը
ստիպւած այս քայլս կ'ընեմ , վասն զի
գիտեմ որ աղզականութեամբս որով կտ-
պուած ենք իրարու՝ քեզի աւելի ատելու-
թեան առիթ եմ քան թէ դժութեան :
Բայց կ'աղաչեմ գթա վրանիս . փրկէ ըզ-
մեղ նախատինքէ և թշուառութենէ : Ան-
կարեկիր մի ըլլար աղաչանքներուս . . . և
ես անունդ կ'օրհնեմ հրեշտակի մը անուսն
սէս » :

Վալպուրկ խաթունը սկսուասխան տա-

Եւ տեղ՝ սեղանին վրայէն արծաթէ զանցակիկն առաւ, և երկու իրեք անգամ զարնելով,

— « Պետրոս, ըստ ծառային երբ ներս մտաւ, գնա ըսէ որ կառքս լծեն » :

Եւ խեղճ կնկանը դառնալով,

— « Կը տեսնես որ, ըստ, եթէ ատանկ չարունակես, ատեն չունիմ ինչուան վերջը քեզի ականջ կախելու : Շուտ ըրէ, կարճ խօսէ » :

Թեթև կարմրութիւն մը, ներքին բարկութեան նշան, երեցաւ խեղճ կնկան երեսներուն վրայ . բայց բարկութիւնը զսպելով, սկսաւ ըսել երագութեամք .

— « Խաթուն . . . քոյրս . . . զիտես որ թէպէտ շատ անգամ կարօտութիւն ունեցանք, բայց բնաւ քեզմէ օգնութիւն չուզեցինք . էրիկս գործունեայ և աշխատասէր է, և քիչով գոհ կըլլանք . բայց Աստուծոյ ձեռքը ծանրացեր է հիմա վրանիս : Երկու տարի կայ որ էրիկս պաշտօնէն դրկուեցաւ . և այն դժբաղդ դիսլուածէն վերջը, խոստմունքներով ու յոյսերով կապրինք : Վեց ամսէ ՚ի վեր ուզեցինք պղտի վաճառականութեան մը ձեռք զարնել, և ասոր համար ստրկի գումար մը փոխ առինք . բայց նենգաւոր մարդ մը խաբեց զմեղ և ամէն բան կորսնցուցինք : Էրիկս փոխ առած ստակը հատուցանել չկրնալուն համար բանտի մէջ փակուած է . զաւակներէս մէկը հիւանդանոցն է, և կա-

բասիքնիս ուրբաթ օրը ծախու սլիտի հա-
նեն . վաղը չէ մէկալ օր տնէս պիտի վորն-
տուիմ . ոչ ստակ ունիմ , ոչ հաց , և մեծ
տաղնապի մէջ եմ էրկանս համար որուն
պատիւր վտանգի մէջ է , զաւկիս համար
որ հիւանդանոցին մէջ կը մեռնի , մէկալ
զաւկիս համար որ պարապ տեղը մօրմէն
հաց կ'ուղէ , և որ երկու օրէն ինձի ալէս
փողոցը մնացած՝ քարերը իրեն անկողին
պիտի ունենայ : Ո՞հ , խաթուն , ասանկ
դիպուածներու մէջ կրնամս մոռնալ որ քու
և իմ զաւկըներս նոյն արիւնէն են : Գու
որ մայր ես , կրնամս անմխիթար թողուլ
զմայր մը , խեղճ կին մը » :

Կնկան իրենց ազգականութիւնը յիշե-
լուն վրայ Վալպուրկ խաթունին սիրութ վի-
րաւորուած , ու իրեն նախատինք սեսլե-
լով , բարկութիւնը բռնկեցաւ ու

— « Ի՞նչ ճար կրնամ ընել այդ բանե-
րուն , պատասխանեց խստութեամբ մը :

— Տիկին , կրկնեց խեղճ կնիկը յորդ ար-
ցունք թափելով , այս է քեզմէ ինդրած
շնորհքս . մեղի եօթը հարիւր ֆրանգ փոխ
տուր , որով ազատեմ բանտէն էրիկս
տղաս հիւանդանոցէն հանեմ և մեր բնա-
կութեան վարձը հատուցանեմ : . . . Ատա-
ծէ մէյ մը թէ ինչ օրհնութիւններ պիտի
կարդանք քեզի . . . որ զմեղ թշուառու-
թեանց ու նախատանաց վհէն պիտի խա-
լըսես » :

Քանի մը վայրկեան Վալպուրկ խաթու-

նէն պատասխանի սպասելէն վերջը , աս
առաւ .

— « Ապերախտներու փոխ տալու ստակ
չունիմ . թէ որ էրիկդ այսչափ ատեն դա-
տարկ չանցընէր կեանքը , այս վիճակին
մէջ չէիք լինար . մի յուսար որ ծուլու-
թիւնը վարձատրելու համար ստակս զո-
հեմ : Կրնաս առնել քալել . ինչպէս որ
դուք ձեզմով այն թշուառութեան մէջ ին-
կաք , նայեցէք որ ձեզմով ալ անկէ խա-
լսիք : Ալ մի կարծեր որ խօսքերուդ ա-
կանջ պիտի կախեմ , մեծապէս կը սխա-
լիս : Չիմացար որ գուրս ելիր ըսի . ահա
դուռը » :

Այս նախատական խօսքերէն՝ արտա-
սուաց հեղեղներ կ'իջնային խեղճ կնկանը
աչքերէն . առջի բերան ցաւէն կը կարծէր
որ կը խղդուի , բայց յետոյ բարկու-
թեամբ վառուելով՝ Վալպուրկ խաթու-
նին մօտեցաւ ու գլուխը վեր առած ըսաւ .

— « Ահ , տիկին , բաւական չեղաւ քեզի
թշուառ մօր մը հետ ծառաներուդ ձեռքով
տանեկ գէշ վարուիլը . հապա դու քու
բերնովդ ալ կը նախատես իր խեղճութիւ-
նը , և շան մը պէս դռնէդ գուրս կը վորն-
տես : Մոոցեր ես քուկին բուն պատմու-
թիւնդ . մոոցեր ես որ էրիկդ իմ եղբայրս
էր , և վայլած հարստութիւններուդ կէսը
ինձմէ անիրաւութեամբ յափշտակուած է :
Գիտես , ամբարտաւան կնիկ , որ դու բան
մը չունիս աշխարհիս վրայ , և բրածդ ու-

րիշ բան չէ բայց եթէ այն հարստութեան
եկամուտներն առնել, որուն իրաւունքը
ինծի քան թէ քեզի կ'իյնայ, և զոր չես
կընար իրաւամբք ժառանգել քանի որ ես
կամ» :

Վալպուրկ խաթունը որ բարկութենէն
բազմոցին վրայ ինկած էր, վեր ցատքեց
և ահեղ ձայնով մը պոռաց .

— « Յիմա՞ր, ինչ նախատական դրաբար-
տութիւն կ'ընես վրաս :

— Զրպարտութիւն, առաջ տարաւ կը-
նիկը խօսքը, դրաբարտութիւն : Հօրեղբօրս
կտակը եղբայրս ու զիս իրեն ժառանգ չէր
ընէր . դու չէիր որ անզգամ խորհուրդնե-
րով գրգռեցիր եղբայրս՝ ինծի ինկած մա-
սը ձեռքէս խլելու : Այս, եղածն աս է,
և հօրեղբօրս կենաց վերջին օրերը, դու
և եղբայրս իրեն տունը գրաւեցիք . աս ալ
համարձակեցար ըսելու որ ինքը զիս չու-
զեր տեսնել, ինքն որ մեռեր է զիս իրեն
սիրելի զաւակը կանչելով : Զարիք մնաց
որ վրաս չխօսէիր, աղնիւ խաթուն . ինչ
դրաբարտութիւններ չըրիր իմ՝ վրաս որպէս
զի երկրորդ կտակ մ'ալ ձեռք ձգես բարի
հօրեղբօրմէս, և բոլորովին զրկես զիս այն
ստացուածքներէն, զորոնք վրաս ունե-
ցած սիրոյն համար ինծի ձգեր էր : Ամէն
բան աղէկ գիտեմ. վասն զի մահուան ան-
կողնոյն քովներեցի եղբօրս և հաշտուե-
ցայ իրեն հետ : Աւելի տկար էր եղբայրս
քան թէ յանցաւոր . . . : Դու միայն, տի-

կին, դու միայն զիս նենգութեամբ կողոպտեցիր ստացուածքներէս, և մեր վրայ ունեցած խիստ ատելութիւնդ իսկ այս բանիս մեծ ապացոյց է :

Վալալուրկ խաթունը կատաղութենէն ինքինքը կ'ուտէր . արիւնը գլուխը ցատքեց և սպառնական յանդիմանութեամբ մը պոռաց :

— «Ի՞նչ. կողոպտեցի՞ ես զքեզ. Ես զքեզ կողոպտեցի . այ անզգամ. շուտ կորսուէ քովէս, չէ՞ նէ՝ ըսածիդ պէս՝ շան պէս դոնէս դուրս կը նետեմ: Եկար տունս անիրաւ զրպարտութիւններովվդ պղծելու: Գնա կորսուէ . ուզես չուզես այս զանգակը հիմա զքեզ դուրս կը հանէ :

— Զայնդ քեզի քաշէ , տխուր հանդարտութեամբ մը կանչեց երիտասարդ կնիկը . անիրաւութեան վրայ բռնութիւնը մ'աւելցըներ . և մի կարծեր որ աղաչանքներովս քեզմէ պաղատած շնորհքս , զորժիստեցիր , ջանամ յանդիմանութիւններովս ձեռք ձգել . առջես ուկիէ կոյտեր ալ դիզես , ժողվելու համար ձեռքերս չեմ սրդեր. ստակդ ալ քեզի ըլլայ՝ ախտերդ ալ Ես իմ նեղութեանցս մէջ գոնէ այս ուրախութիւնն ունիմ որ հարուստ խաթունէ մը աւելի արժանի եմ պատույ , որ ամբողջ ընտանիք մը թշուառութեանց մէջ ընկղմելը յանցանք չսեպեր » :

Վալալուրկ խաթունը անպատասխանի մնաց այս յանդիմանութիւններուն դէմ.

բայց տչուրները կը մատնէին իր սաստիկ կատաղութիւնը . և վախնալով որ չըլլայ թէ աւելի մեծ գայթակղութիւն մը պատճառէ, ձեռքը առաջ չդնաց զանգակը զարնելու, և սկսաւ նորէն մտիկ ընել կնկանը :

— « Չըլլայ թէ մոռնաս, ըստ կարողինա, հօրեղբօրս կտակին խօսքերը . բոլոր այս ստակներն որ այսօր տղաքդ կը ժառանգեն, իմիններուս պիտի դառնան եթէ քու զաւկըներդ . իմ զաւկըներէս առաջ զաշխարհ թողուն . և այսպէս թէ որ Աստուած ուզէ, քու կենդանութեամբդ իսկ հարստութիւններդ կրնամ՝ ես առնել » :

Այս խօսքերէս՝ հեղնական կերպով մը ժպտեցաւ Վալպուրկ խաթունը . կարծես թէ ծանր բեռէ մը խալըսեցաւ :

— « Կնիկ, ըստ ուժով ծայնովմը, խելքդ թուցեր ես . իրաւ կ'ըսեմ որ խելքդ գըւխէդ զացեր է . աս որ կը տեսնեմ, խենթնախատինքներուդ ալ ներում կու տամ : ի՞նչ, յիմարութեամբ միտքդ դրեր ես որ քու ողորմելի տղաքդ իմ առողջ և կայտառ զաւկըներէս աւելի՝ սլիտի ասլին : Կը խաբուիս :

— Տիկին, պատասխանեց թշուառ մայրը, ան որ սրտերուն խորը կը կարդայ՝ կը տեսնէ իմ սիրտս ալ, և դիտէ որ ես աններելի յանցանք կը սեպեմ . քու սիրելի և անմեղ զաւկըներէդ մէկուն մահը վափաքիլը : Ո՞հ, չէ, այդ բաղմաթիւ յաջորդներդ անփորձ պահեն երկինք : Բայց դու,

խաթուն, ինչու անկարելի կը կարծես որ
Աստուած իր ձեռքը աշխարհիս հարուստ
ներուն և երջանիկներուն վրայ տարա-
ծէ: Ուրեմն միայն խեղճերը կը չարչարէ
Աստուած: Ուրեմն չես վախեր տղոցդ
համար . . . զիրենք չես սիրեր ուրեմն:
Ես որ խեղճ մայր մըն եմ, շատ անդամ
վախով իմ երկու հիւանդ և տկար խեղճ
տղոցս վրայ կը նայիմ: վասն զի կը վախեմ
երկնքին մեզի նոր խրկած հարուածէն, այն
ահաւոր հարուածէն՝ որուն կոտորածները
շատ են »:

Վալսլուրկ խաթունը երիտասարդ կըն-
կան բողոքներուն դադրելէն հանդարտած,
ծաղրական կերպով մը ըստ.

— « Յած աստիճանի մարդիկը միշտ Աս-
տուծոյ վրայ կը խօսին. թերեւս այս իրենց
դիւրին մխիթարութիւն մըն է. բայց 'ի
հիմանց քննելով, քնաւ ասիկայ բաները
չփոխեր: Տղաքներս խիստ ողջ առողջ են.
աղէկ գիտցիր :

— Խաթուն, խաթուն, կանչեց կարու-
թիսա, մի հայհոյեր զԱստուած: Քանի մը
ամսէ 'ի վեր է որ քանի՛ քանի ընտանիք-
ներու անունն անդամ ջնջեց հարուածը »:

Այս խօսքերուս մարդարէական գուր-
չուածքը խոր տպաւորութիւն մը ըրին
Վալսլուրկ խաթունին վրայ. զոյնը նե-
տեց և խանդաղատանօք մը հարցուց.

— « Ի՞նչ հարուած, ի՞նչ հարուած է այդ:

— Ո՞հ, տիկին, դու զաւակներդ ինչ-

ալէս որ ալէտք է չես սիրեր, թէ չէ՝ ահաւոր
մաղձացաւէն ((բօլերա)) զիրենք սլահելու
համար որչափ ալ հոգ ընելու ըլլայիր գոհ
չէիր ըլլար » :

Դողմը մտաւ վալպուրկ խաթունին ու-
կըրներուն մէջ, և սարսափման նշանները
կը մատնէին զինքը . բայց մէկէն ամըչնա-
լովմը իր խոռվելուն վրայ զոր տկարու-
թիւն կը կարծէր, առջի կերպն առաւ:
Վերջէն դուռը ցուցընելով և զանդակը
զարնելով,

— « Վերջին անգամ մ'ալ կը հարցընեմ
քեղի, ըստ, տունէս պիտի երթաս թէ
չէ : Չանձրացայ ողբերէդ . թէ որ վորն-
տուիլ չես ուզեր նէ, ելիր բանդ գնա, ու
ալ տունս մի հանդիպիր . վասն զի քեղի
համար ասկէց վերջը դուռս դոց է :

— Կ'երթամ, կ'երթամ, պատասխանեց
երիտասարդ կնիկը, դէպ'ի դուռն երթա-
լով. մնաս բարով :

Երբոր Վալպուրկ խաթունը մինակ
մնաց, որչափ որ ալ ջանաց՝ չկրցաւ մըտ-
քէն հանել մաղձացաւին գէշ զաղափարը .
Երիտասարդ կնկան խօսքերը մէկիկ մէկիկ
նորէն կը հնչէին ականջին մէջ, և ծանր
մտածութեանց մէջ ընկղմեցին զինքը :
Երկու անգամ զարկաւ դարձեալ զանդա-
կը, վասն զի առջի անգամուան պատաս-
խան չտուաւ ծառան : Վերջապէս երե-
ցաւ . բայց անանկ դէմքը փոխուած՝ երե-
սին գոյնը նետած էր և շարժմունքներն

ալ անանկ դողդոջուն , որ Վալպուրի խաթունը զինքը տեսնալուն սկս , կանչեց .

— « Պետրոս , ինչ է , ինչու գոյնդ նետեր է :

— Խաթուն , պատասխանեց Պետրոս խեղճ ձայնով մը , չեմ համարձակիր ըսելու գլուխնիս զալու թշուառութիւնը :

— Ըսէ , Պետրոս , ըսէ , քեղի հրաման , խօսքը կտրելով վրայ բերաւ Վալպուրի խաթունը :

— Տիկին , մաղձացաւը մօտ է , Պ . Գէսընիէին տանը մէջ անոր Վիկտոր տղան , որ գեռ այս առառւ զիս բարեեց , մեռեր է . . . »

Աս սոսկալի լուրը բոլոր աշխարհային դաղավարները դուրս վռնտեց Վալպուրի խաթունին սրտէն , ու մայրենի սէրն արթընցած անոր տեղը բռնեց . ձեռուըները մէկմէկու զարկաւ ու կանչեց .

— « Աստուած իմ , զաւկըներս : Շուտ , Պետրոս , հոս բեր զաւկըներս . կանչէ իրենց վերակեցուն և խուցիս աղախինը :

— Խաթուն , պատասխան տուաւ ծառան աւելի տխրութեամբ , տղաքդ պարաէզն են ու առողջ կը տեսնուին . երթամ տեսնամ : Բայց աղախիններդ՝ խոհակեր կնկանը լացերէն զարհուրած , տունէդ փախան . և փուճ բան է զիրենք փնտուլու երթալը » :

Դիւրին է Վալպուրի խաթունին նեղութիւննու բարկութիւնը ըմբռնել տեսնե-

լով ինքզինքը զրկուած այն ծառայութիւններէն որոնց վարժած էր . բայց իմանալովոր զաւելըներն առողջ են, քաջալերուեցաւ :

Տղաքը ցատրըոտելով սրահը մտան՝ ամէնքն ալ խնտումերես մօրերնէն կանչուելնուն համար, և իրենց գղուանքներով մօրերնուն ճակտին տիսրութիւնը փարատեցին : Աակայն դիտեց Վալպուրի որ իր անդրանիկը ամենէն վերջն եկաւ և սովորականին պէս ալ զուարթ չէր : Այնպիսի ջերմ գորովով գրկեց վեց տղաքն ալ, որ մինչեւ ան ատեն ըրած չէր : Բայց կտմաց կամաց անդրանիկին երեսին վրայ տժգունութիւն մը կը պատէր : Ահեղ զուշակութիւն մը մօրը սիրաք տակնուվրայ ըրաւ, ու

— « Հիւանդ ես, սիրելի տղաս, հարցուց :

— Չէ, մայրիկ, պատասխանեց տղան . բայց տկանջներս կը խօսին . աչուքներուս առջեւ ալ լոյսեր կը տեսնեմ : . . . Ահ, հիմաքան մը ունիմ » :

Վալպուրի խաթունը խենթի պէս վաղեց, կանչեց ծառան, որ մէկէն աճապարեց եկաւ :

— « Պետրոս, ըստու, Եւղինէոսը մաղձացաւէն բռնուեր է . . . Շուտ բժիշկ մը հասցուր, որն որ ալ դիմացդ ելլայ . քանի հատ ալ որ դանաս հոս խրկէ . նայէ որ աւելի Պ. Շիրբէրսը դանաս . ծառայող կը

նիկ մալդտիր ինձի : Ո՞հ , Պետրոս , կաղազեմ , վաղէ , շուտ ըրէ , վարձրդ ինձմէ :

Ծառան մէկէն թռաւ անհետացաւ , և
Վալպուրի խաթունը տղոցքով դարձաւ .
բայց ինչ ողորմ ձայն էր որ սրտէն ելաւ .
անդրանիկը գետնին վրայ տարածուած ,
անդամները կը պաղէին , ոտուրները սաս-
տիկ կը դողդրդային , աչուրներն ալ խորը
մտած , կենդանի դիակի մը կը նմանէր :

Ա՞հ , թէ որ տեսնէր մէկը այն մայրը իր
տղուն վրայ ինկած , ու խեղճ զաւկին
տժգոյն դէմքը իր արցունքներով թրջելը ,
թէ որ տեսնէր անոր՝ տղուն կապուտցած
շրթանցը տուած համբոյրները ու ջանքն իր
հոգւոյն մէկ մասը այն հիւանդ մարմնոյն
մէջ փոխադրելու , թէ որ տեսնէր անոր
յուսահատութենէն խելքը թռուցած ոտք
ելլալն ու վաղելը հիւանդ զաւակը գիրկը
սրահին չորս կողմը , իբր ուղելով մա-
հուան ձեռքէն ազատել զայն , ու թէ որ
լսէր այն ողորմուկ և կատաղի ձայները
որոնք յարկը կը թնդացընէին , իրաւ որ
իր կեանքը կը դնէր այնպիսին այդ կնի-
կը իր մահացու վշտերէն փրկելու համար :
Բայց մահուան ճիրանացը դէմ զօրաւոր
վահան չէ մօր մը սէրը : Սառեցաւ տղան
մայրենի բաղուկներուն մէջ որ խանդա-
ղատանօք գրկեր էին զինքը . թոռմեցան ե-
րեսները իբրև թէ միսը մորթին տակ հա-
լած ըլլար . իր սղտի մատուրները խոր-
շումեցան , իբրև թէ յանկարծական կրակէ

մը այրած ըլլային . և ո՞հ , աչքերն ալ չոր-
յան ու ցամքեցան : Ասկայն տղան ոչ զգաց-
մունքը և ոչ խելքը կորուսեր էր , վասն
դի իր ցաւոցը մէջն ալ գղուանքներովը
մօրը սիրոյն կը պատասխանէր , և բիւրե-
զի նման սուր ձայնով մը կը պառար .

— « Չո՛ւր , ջո՛ւր . ծարաւի եմ » :

Թշուառ մայրը տղան առած խոհանոց
վաղեց , և առջևն եկած ջուրը մէկէն խըմ-
ցուց անոր . վերջը սրահը դարձաւ , միշտ
սրտին ցաւերը սաստկանալով :

Իր խոռվութեանը մէջ մէկալ տղոցը ցա-
ւաղին ձայները չէր լսած . մանաւանդ թէ
երբ չորս կողմին առած զգեստներուն կը
սլլուէին՝ մէկդի կ'ընէր զանոնք . կը կար-
ծէր որ ողի մը կը հալածէր զինքը ու կ'ու-
ղէր մեռցընել իր զաւակը . իր տղոց դըստ-
իլներն իսկ կը սարսափեցընէին զինքը :
Վերջապէս ուժէ ինկած , երկուքը մէկտեղ
գորզին վրայ ինկան փոռւեցան : Այս
առենս աղջիկներուն պղտիկներէն մէկը
մօրը քով գնաց և խեղճ ձայնով մը ըստաւ .

— « Ո՞հ , մայրիկ , իմ ականջներս ալ կը
թնդան . . . ես ալ հիւանդ եմ » :

Վալալուրկ խաթունը ցաւաղին նայ-
ուածքով մը աղջկանը նայելով , զան ալ
մէկալ թեռվը գրկեց . իսկ մէկալնոնք մօ-
րերնուն չորս կողմին առած կու լային կը
հառաչէին :

Մէյ մ' ալ սև հաղած մարդ մը սրահին
դուռը երեցաւ , որ այնսլիսի միջոց մա-

Հուան դեսպանի կը նմանէր . բայց մարդը
այս խեղճ տեսարանս տեսնելով , ծռեց
Գլուխը և աչքերէն վազած արցունքները
սրբեց :

— « Թշուառութիւն » , ըստ հառաջելով :
Այս ձայնէն կարծես թէ Վալպուրկ
խաթունն արթնցաւ . ելաւ բժշկին վազեց ,
առջևն ինկաւ , աղաչաւոր ձեռուրները
երկնցուց , և արցունքի հեղեղ մը թափեւ-
լով կանչեց .

— « Ո՞հ , Պ . Շիբրէրս , գթա վրաս . Աս-
տուծոյ սիրոյն համար աղատէ զաւկըներս
մահուան ձեռքէն . աես , ուրդ ինկած
դետնին փոշին կը պազնեմ , գերիի մը
սկս : Ա՞հ , ըսէ , պիտի փրկես տղաքս » :

Աճապարեց բժիշկը զինքը վերցընելու .
ինքն իսկ կը յուզէր սաստիկ այլայլութե-
նէ և ինքիրմէ դուրս ելած էր . քիչ մը ա-
տեն Վալպուրկ խաթունին աչուրներուն
մէջ լութեամբ նայելէն վերջը՝ կտրընու-
թիւնը ձեռք առած՝ հիւանդ տղոցը մօտե-
ցաւ .

— « Խեղճ մայր , ըստ , երբ պէտք է ես
անխոռով ըլլամ՝ դուլտցու կըշարժես . հան-
դարտէ , թերեւ երեւակայածիդ չափ սաս-
տիկ չէ հիւանդութիւննին . իրաւ որ վը-
տանդաւոր է մաղձացաւը , բայց ամէն
անդամ մահացու չէ . և թէպէտ խիստ
դէշալ ըլլայ տղոցդ վիճակը , սակայն միշտ
յոյս մը ունիմ » :

Նոյն ատեն ծառան ուրիշ բժիշկ մ' ալ
բերաւ : Ըստ իրեն Պ . Շիբրէրս .

— « Պետրոս, խաթունդ և իր չորս տղաքը ուրիշ խուց մը տար, որչափ կարելի է առկէ հեռու : . . . Տիկին, ալէտք է այս բանս ընես . մի՛ բոլորովին ինքզինքդ տըսրութեան ձեռքը ձգեր . կրնայ այդ տըղոցդ վրայ վիասակար աղդեցութիւն մը ընել » :

Երբ ծառան բժշկին հրամանը կատարելուզելով խմացուց խաթունին որ զինքը պիտի տանի, վաղեց կնիկը իր հիւանդաղոցը, պլուեցաւ անոնց հառաչելով ուխեղճ ձայնով մը կանչեց .

— « Եւդինէնսս, վիրովինիան . աս վերջին բարեն է . Աստուած իմ, ալ պիտի չըտեսնեմ զիրենք » :

Վիչ մնաց որ դողդը զալէն նստարանին վրայ պիտի իյնար, եթէ չգրկէր ծառան ու հեռու խուց մը չտանէր . հոն՝ անշնչացածի պէս աթոռի մը վրայ ինկաւ, դէպ ՚ի կուրծքը ծռեց գլուխը և բնաւ շարժմունք չէր ընէր . Միայն երբեմն երբեմն ձեռքը կը շարժէր ապահով ըլլալու համար թէ զաւկըները չորս կողմն են թէ չէ :

Ծառան թողուց իր տիկինը և բժիշկներուն օդնելու գնաց . բայց անոնք նորէն զինքը մէկէն վալպուրկ խաթունին քով խրկեցին : Կամացուկ մը տիկինովը մօտեցաւ ու մէկդի տուաւ անկէ անդրանիկ աղջիկն, որ հիւանդութեան նշաններ կուտար . գողի պէս ոտքին մատուքներուն վրայ կը քալէր, որպէս զի մայրը շարթըն-

նայ . բայց սլարասկ տեղը . բացաւ մայրն աչուրները , սիրտ կտրտող ձայն մը հանեւ լով ծառային առջեր նետուեցաւ ու յա փրշտակեց գրկէն իր զաւակը .

— « Կլողիլտ , պոռաց , աչուրները դարձած աղջկանը նայելով , սիրելի Կլողիլտս , անուշ դստրիկս . . . դու որ մօրդ անունն ունիս սլիտի մեռնիս . զքեղ մահուն ձեռքը սլիտի մատնեմ . . . »

Բայց իմանալով աղջկան տաղնակողական շարժմունքները և տեսնալով որ աչուրները խորն ընկղմեր են ,

— « Կլողիլտ , ըստ վերջին յուսահատութեամբ , հեղ մըն ալ նայէ քու մօրդ , խեղճ զաւակս . — դուն ալ զիս կը թողուս , դու , աչքիս լոյսը : . . . Վայ ինձի . ուրեմն սկըտք է . առ , Պետրոս , ահաւասիկ իմ ամենէն աղնիւ դանձս . . . մնաս բարով , մնաս բարով » :

Դէալ 'ի բաղմոցը վաղեց ու հեծեծալով տարածուեցաւ վրան : « Փիշ մը ատեն անշարժ , աչքերը տնկած , թերևս մարած , կենալէն վերջը , կտրծես թէ նոր կեանք առաւ . և յայտնալէս ներքին սրտի տաղնապ մը շարժեց զինքը . յանկարծ վերցատրեց և ձեռուրները երկինք վերցընելով ծունկի եկաւ . իր շրթունքներէն ելած չերմեռանդ աղօթքը չէր հասկըցուէր . թողութիւն , շնորհք , ունայնութիւն , մեղք , բառերը միայն իր հառաջելու միջոցը կը լսուէին : Այն միջոցին ապաշխարով լա-

ρήιαι^μ Παρηγαλένωσεν ογδοήν կը նմանէր, և իր
անցեալ կենացը մէջ ըրած յանցանքնե-
րուն համար արեան արցունքներ կը թա-
փէր: Այս աղօթքը, այս խոստովանու-
թիւնը զոր ուղղակի Աստուծոյ կ'ընէր, եր-
կար քշեց. վերջապէս ոտք ելաւ միշտ նոյն-
պէս վշտագնեալ, բայց աւելի հանդար-
տած, ու բարձր ձայնով կանչեց ծառան,
որ մէկէն եկաւ.

— « Պետրոս, ըստ, ինչպէս են Եւգի-
նէոսը, Վիրդինիան ու Կլոդիլաը. ո՞հ, ը-
սէ, ճշմարտութիւնը մի ծածկեր »:

Ծառան լալ սկսաւ ու պատասխան
չտուաւ:

— « Բաւական է, բաւական է, ըստ
ցած ձայնով մը, հասկըցայ ցաւդ. Աս-
տուծ ասանկ կ'ուզէ. քիչ մը ատեն է որ
սորվեցայ զիս իր ամենակարող կամացը
հպատակել: Ուր էր թէ աս խոնարհու-
թեամբս իր շնորհացն ու գթութեանն ար-
ժանի ըլլայի. բայց ափսոս, կ'իմանամ
որ փորձութիւնս դեռ լմնցած չէ: . . . Պե-
տրոս, սիրելիս, գնա կ'աղաչեմ շուտով
գործակալիս տունը. ըսէ որ Պ. Աէդֆէլ-
տին պարտքը վճարէ, որ բանտն է. առ
սա քսակն ալ, որուն մէջ քանի մը ուկի
կայ ու Աէդֆէլտ խաթունին, իմ տալիս,
տար, որ աս առտու հոս եկաւ, և աղաչէ
որ շուտ ընէ տունս գայ. պատմէ իրեն իմ
թշուառութիւնս և վիշտերս. կարելի բան
չէ որ չգայ. հիմա կը ճանչնամ զինքը »:

Ծառան քսակն տուաւ ու աներեւոյթ եղաւ . Վալպուրի խաթունն ալ զգալի կերպով աղօթքէն միսիթարուած , մնացած իրեք տղոցը քով գնաց ու մէկիկ մէկիկ աղէկ մը կը զննէր զանոնք . իրենց գծադրութեանը վրայ ընաւ փոփոխութիւն մը չտեսաւ , և այնալէս սկսաւ համբուրել զանոնք՝ որ կը մատնէր իր այլայլութիւնը . կարծես թէ առջի տխրութեանը չափաղանց ուրախութիւն մը փոխանակեր էր : Բայց աս ուրախութիւնը քիչ սկիտի քշէր . մինչդեռ աթոռին վրայ նստած մայրենի գորովով մը եր զաւկըները կը դիտէր հալած աչքով , արդէն անդութ մաղձացաւը իրենց ներսը թափանցեր էր : Աէյ մ' ալ յանկարծ պըզտի Փրետերիկը կապարեայ զանդուածի մը սկէս գետինն ինկաւ և սկսաւ խոկալ հանդերձ ահաւոր շարժմունքներով . ոտուըներովը կը զարնէր բաղմոցին , և անդամները սաստիկ գողով մը իրարու կը զարնուէին :

Անկարելի բան է խօսքով նկարել թէ ինչ աստիճանի կտրտեցաւ մօրը սիրուայս տեսարանէն . և դժուարաւ կը համոզուէինք թէ կնիկ մը այսչափ ցաւերու կարենայ համբերել , թէ որ չդիտնայինք թէ ետեէ ետեւ եղած ցնցմունքները ջղաց ըղգացմունքը կը տկարացընեն : Քանի մը վայրկեան վալպուրի խաթունը տղուն վըրայ նայելէն , որ գետնին վրայ կը տապըւորէր և ըղունգներովը միսը կը քերէր ,

և անշարժ ու քար կտրածի պէս կենալէն
վերջը՝ ցատրեց յանկարծ, և տղան գրկե-
լով բժիշկներուն կեցած սրահը վաղեց :

Հոն միայն ճիչ մը բերնէն ելաւ և շունչը
կտրած տղուն հետ մէկտեղ դորդին վրայ
տարածուեցաւ : Խեղճ մայր . մէկ նայ-
ուածքով իր Եւղինէոսին ու Վիրդինիային
դիակները տեսեր էր :

Երբ շատ ատենէ վերջը խելքը դլուխն ե-
կաւ, ինքինքը առջի սրահին մէջ բազմո-
ցին վրայ նստած դտաւ . երիտասարդ կին
մըն ալ իր ձեռքէն բռնած, որ փափուկ խը-
նամքով կը ջանար զինքն 'ի կեանս դարձր-
նելու : Վալպուրկ խաթունը պտըտցուց
մէյ մը իր այլայլեալ աչքերը խուցին չորս
կողմը, կտրծես թէ իր անցեալները միտք
բերելու համար, և քովը տեսնելով իր
երկու տղաքը, ըստ երիտասարդ կնկա-
նը բաւական կտրին ձայնով մը .

— « Կարոլինա, յանցաւոր եմ քեզի՝ ը-
րած անդթութեամբս և անիրաւութեամբս.
քու խօսքերդ մարդարէութիւն եղան . — կը
տեսնես որ թշուառ եմ և լքեալ. վրէժխըն-
դրութիւն ըրաւ ինձի Աստուած և պատ-
ժեց զիս՝ իմ սիրելիներէս զրկելով . սա-
կայն կը յուսամ՝ որ զիս մինակ չթողուր .
թերեւս իր բարութեամբը պարզեէ, ինձի
իմ զաւակներէս մէկուն կեանքը . բայց
ասոր համար քուներելուդ կարուեմ: Ո՛վ
քոյր իմ, զիս կուրցընող տուգաստը փա-
րատեցաւ աչքերէս . ըսէ, պիտի ներես
քեղի դէմը բրած յանցանացս » :

Երիտասարդ կնիկը սկսու լալ, և հա-
ռաջանօք ըստ :

— «Ո՞հ, տիկին, ես քեզի համար աղօ-
թեցի Աստուծոյ . շատոնցուընէ ես քեզի
ներած եմ. կըմբոնեմ ցաւդ և վիշտերդ .
վասն դի ես ալ մայր եմ, և եղբօրս դա-
ւակները իմիններուս պէս կը սիրեմ: Ո՞հ,
զքեզ չեմ թողուր ինչուան որ չխալըսենք
զանոնք որոնք կրնան խալըսիլ . մէկտեղ
կաղօթենք, և թերես Ամենակալն իր ո-
ղորմութիւնն իջեցընէ մեր վրայ : Այս, կը
զգամ որ դեռ մայր պիտի ըլլաս, և որոնց
վրայ որ կը դողաս՝ անոնց ծիծաղը նորէն
տեսնալու երջանկութիւնը պիտի ունե-
նաս :

— Ովկարոլինա, ուր էր թէ աս խօսքդ
ալ անցեալ անգամուան պէս ճշմարտէր :
Չես տեսնար ինչպէս թագուհի աղջիկս
տժգոյն է : Բայց մտիկ ըրէ ինձի առանց
խօսքս կտրելու . արդարութեամբ չվա-
րուեցայ ես քեզի հետ, կարոլինա . իրաւ
որ հօրեղբօրդ ժառանգութիւնը յափըշ-
տակեցի . կը խոստովանիմ որ ունայնա-
միտ, դոռող և անդութ կնիկ մը եղայ . . .
ամբարտաւանութիւնը կուրցուցեր էր զիս.
Բայց թշուառութիւնն իր հզօր կարողու-
թեամբը կը փարատէ այն խաւարը որ պա-
տեր էր վրաս . առաջինը չեմ հիմա, և եր-
ջանկութիւն կը սեպէի այսօր ինձի՝ թէ որ
բարի սրտովդ յանձն առնէիր քոյր կան-
չել զիս : Կ'ըմբոնեմ հիմա Աստուծոյ կա-

բողութիւնն ու ազօթքին միսիթարութիւնները . բայց այսչափս բաւական չէ զիս պատժողին հետ հաշտուելու : Զեմ՝ կրնարքեղի դարձընել այն ստացուածքները զորոնք քեղմէ յափշտակեցի , որովհետև տըղոց վրայ դարձուցած եմ . բայց ես կը խոթեմ անոնց միաքը թէ իրենք չեն անոնց հարազատ տէրը , և թէ կրօնական պարաք է իրենցնորէն այն հարստութիւնը դարձընելը քեղի . խկիմ եկամուտներու կէսը քուկդ է ասկէ վերջը , գիտցած ըւլաս . . .

— Ո՞հ , չեմ ուզեր , կանչեց երիտասարդ կինը :

— Ահա Աստուծոյ առջեւ կըսեմ , վրայ բերաւ Վալալուրկ խաթունը , որ ալ ձեռք չեմ դպցըներ այն մասին զոր անիրաւութեամբ գրաւեցի . և կ'աղաչեմ , կարովինա , քոյր խմ , մի դէմ կենար . կ'ուզես չընդունելովդ ցաւերս դառնացընել . ահ , թէ որ ծնկուըներուդ պլլուած չեմ պաղատիր , անկէ է որ ուժէ ինկած ու տկարցած եմ : Խօսէ , կարովինա , խօսէ . չես պատասխաներ . քու վեհ սրտիդ ծանր կու դայ տուածս ընդունիլը . անանկ է նէ , պատասխան չեմ ուզեր , միայն թողութեան ու ներելու համբոյր մը տուր , և Աստուծ վկայ ըլլայ » :

Երկու կնիկները գրկախառն սլլուեցան իրարու , և երկար կեցան այն քաղցր գրկախառնութեամբ : Վսեմութիւն մը կը

Վայլէր այս տեսարանին մէջ երկինք յերկիր խոնարհեալ կ'երենար . . . :


Քանի մը օր ետքը երկու կնիկները ծանրաբայլ կօշկաց վաճառանոցէն կ'անցնէին . անոնցմէ մէկուն դէմքը խիստ տժգոյն էր , և սուզի զգեստ հագած . մէկալն աւելի երիտասարդ և քիչ վշտագնեալ կը տեսնուէր : Պղտի տղայ մը անոնց մէջէն կ'երթար ձեռքերնէն բռնած : Մտյր եկեղեցին մտան և աւագ խորանին ետեք Ա . Խաչի մատուռը գացին . հոն՝ տժգոյն դէմքով տիկինը խաչելութեան տակը չոքեցուց տղան ձեռնամած և տիսուր ձայնով մը ըստ .

— « Աղօթէ , կուստաւ , աղօթէ եղբարցդ և քոյրերուդ հոգւոյն համար , և շնորհակալ եղիր որ դքեզ մօրդ քով թողուց » :

Մտիկ ըրաւ տղան մօրը խօսքին , ջերմեռանդաբար ու բարեպաշտութեամբ ծըռեց զլուխն ու քաղցր և սրտաճմիկ ձայնով մը ըստ .

— Հայր մեր , որ յերկինս , սուրբ եղիցի անուշն քո , եկեսցէ արքայուրիւն քո , եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի :

ՄԱՆՐԱՎԱՃԱՌԻՆ ԱՂՋԻԿԸ



ՄԱՆՐԱՎԱՃԱՌԻՆ ԱՂՋԻԿԸ



Ա

Քանի մը տարի առաջ Անվերսա քա-
ղաքը կանաչ ըսուած հրապարակին մօտ
փողոցի մը մէջ մանրավաճառի անուանի
խանութ մը կար, որ իրեւ հարիւր տարիէ
ի վեր որդւոց որդի կը շարունակէր և չտ-
փաւոր գնով ծախելուն համար շատ քա-
նուկ էր : Աս խանութին վերջին տէրն էր
Յովհաննէս Ֆան Ռուզմաէլ, որ կարգուեր
էր Ախոքա Բոդ անունով աղջկան մը հետ :
Երկուքն ալ պզտիկուց ի վեր աշխատու-
թեամբ անցուցեր էին իրենց կեանքը,
կարգուելնէն վերջն ալ իրենց խանութին
զբաղած ըլլալով ժամանակ չէին ունեցած
նոր սովորութիւններու հետեւիլ, որ հի-
մակուան երիտասարդաց ամենէն մեծ
զբաղանքն է : Հաստատուն նիւթէ պարզ
զգեստներ կը հագուէին, միշտ նոյն ձեռով.

բայց հասարակ օրերու, կիրակիի, և զատկի համար ուրիշ ուրիշ հագուստներ ունեին : Աս զատկական ըսուած հագուստը՝ մեծ տօնի օրերը միայն կը հագուէին, երբոր հաղորդութեան սուրբ խորհրդոյն պիտի մերձենային, ինչպէս նաև երբոր կնքահայրութիւն կ'ընէին տղու մը, կամ բարեկամի մը ամուսնութեանը վկայ կ'ըլլային : Յայտնի է որ աս երկու ամուսինները նորութիւն սիրողներու առջեւ հին ժամանակի բորբոսած անձինք կը սեպուէին և կ'արհամարհուէին ալ անոնցմէ : բայց իրենց հոգը չէր ամենելին, և հետեւեալ առակն ըսելով կը մխիթարուէին . Առաջին մարդ վիճակ մը ունի աս աշխարհիս մէջ. դուն հով ժողովէ, մենք՝ ստակ : Խեղճերը չէին գիտէր որ իրեն պատիւը ճանչցող մարդ մը չկրնար կէսօրը կերակուր ուտել, ու իրենց ռամիկ սովորութենէն ետ չկենալով ժամը տասուերկու դարկածին պէս սեղան կը նստէին : Միանգամայն սեղանի վրայ ալ կարծ աղօթք մը կ'ընէին, թէ առաջեւ ետքը : Ուզողը կրնար դեռ ուրիշ շատ պակասութիւններ դանալ վրանին, որոնցմէ մէկն ալ աս էր՝ որ դաղղիարէն բառ մը չէին գիտէր (որովհետեւ ամենելին պէտք չէին ունեցած ան լեզուին) . ընդհակառակն՝ իրենք աստուածապաշտ էին, գործունեայ, պարզ, և բարքերնին խաղաղասէր : Իրենց ամենէն մեծ անխելքութիւնն ան էր՝ որ աւելի աղեկ կը սեպէին

օրը քանի մը փող միայն մէկդի դնել
արդարութեամբ , քան թէ հազարումէկ
խաբէութեամբ ու խարդախ ճամբաներով
երկու իրեք տարուան մէջ ան աստիճանի
հարստութիւն ժողվել , որ մէկը մէկալը
զուրցեն թէ Ուսկից սա անզգամը այսչափ
հարստութիւն դուրս հանեց : Միով քա-
նիւ , բուն հին ժամանակի աղնիւ Փլաման-
ներ էին ասոնք :

Յան Ռուզմաէլ տասնըհինդ տարուան
աղջիկ մը ունէր , մօրն անունովը Սիսրա
կոչուած , բաւական բարձրահասակ , դէմ-
քով վայելուչ , դեղին մազերով ու կա-
պոյտ աչքերով : Ինչուան ան հասակը աղ-
ջըկանց դպրոց մը դացեր էր Սիսրա . Հոն
եր մօրենական լեզուն հիմամբ սորվեր էր ,
անկէ զատ՝ թուաբանութիւն և կար կա-
րել ու բանիլ : Իր ծնողացը պէս պարզ
աղջիկ մըն էր , բարեսլաշտ , հնազանդ ,
անոյշ , առանց թեթևողիկ ըլլալու . ա-
նանկ որ մի միայն յարմար էր իր հարց
խանութն առաջ տանելու ան երիտասար-
դին հետ՝ որ իր էրիկը պիտի ըլլար :

Ինչըն արդեօք սո իրեք հարիւր տա-
րուան խանութն այսօրուան օրս դոցուած
է : Ինչ դժբաղդութիւն պատճառ եղաւ որ
Յան Ռուզմաէլի խանութին մէջն եղած
սակառիկները , անօթներն ու շիշերը և
ուրիշ վաճառքները Անվերսայի ուրբաթ օ-
րերու վաճառանոցը տարուեցան ծախուե-
լու : Ահա աս է պատմելուքնիս :

Բայց նախ գիտնալու է որ յիշեալ խառնութին մօտ կօշկակար մը կը կենար , որ մեծ բարեկամ էր Յան Ոսուզմաէլի , անոր հետ ամէն կիրակի պարտելու կ'երթար Սղինէնպրուկ ըսուած ձեմելիքը , իրիկունները ամուժա կոչուած թղթի խաղը կը խաղար հետը , ու իբրև թէ եղբայրն ըլլար , բանէ մը համ չէր առնէր թէ որ Սիսքայի հայրը մէկտեղ չըլլար : Սակայն յանկարծակի աս ամէն բաներս տակնուվրայ եղան արտաքոյ կարդի պատճառով մը :

Կօշկակարն , որ ինչուան ան ատեն բաւական ապրուստ գտած էր , ու ըրած խընայութիւններով ալ կրցեր էր գնել անտունն ուր կը բնակէր , օր մը որ Յան Ոսուզմաէլ ջերմէ բռնուած՝ անկողին պակեր էր , փողոցին վրայ նայող երկու պատուհանները վար առնել տուաւ ու անոնց տեղ ապակիէ դուրս ցըցուած խանութի ճակատ մը դրաւ , որուն վրայ գաղղիարէն լեզուով ու կարմիր դունով խել մը վերտառութիւններ կային . մէջտեղը այսպէս գրուած էր . Առանց կարի կօշիկներ · բարիզու կօշիկներու ու մոյկերու խանոր · որ փառաւոր սուտ մըն էր , որովհետեւ միտքը դրած էր որ կօշիկներն ալ մոյկերն ալ ինքը շինէ : Քիչ մը աւելի վարով պակեր մը կար , որուն մէջ մարդ մը կը տեսնուէր , զոր արելը կուրցուցեր էր՝ մոմուած կօշկի մը վրայէն անդրադարձուցած ճառագայթներով . և վերտառութիւն մը

Գրուած էր ասոր վրան , որ՝ կը զուրցէր
թէ մոմոտելու նիւթին բաղադրութիւնը
Անգղիայէն եկած է . որ ասիկայ ալ պո-
չաւոր սուտ մըն էր , որովհետեւ առջինին
պէս՝ դարձեալ ինքը կը շինէր զան : Գնող-
ները միշտ նոյն կօշիկները կը դնէին ,
միայն այսչափ էր տարբերութիւնը՝ որ
կօշկակարը չորս անգամ առջինէն աւելի
վճարել կու տար իր ծախած կօշիկները :
Կողմնակի ապակիներուն վրայ ալ ասանկ
Գրուած էր . Գառշուկ կօշիկներ , Օձառի փո-
շի , Սևկէ նեղրաններ , և այլն :

Երբոր Ֆան Ռուզմաէլ հիւանդութենէն
առողջացած՝ առաջին անգամն որ տնէն
դուրս ելաւ ու կամաց կամաց կը քալէր
փողոցին մէջ , յանկարծ աչքը զարկաւ
կօշկակարին շինել տուած ապակիէ ճակա-
ռը : Մէկէն 'ի մէկ կանկ առաւ , աչուընե-
րը շփեց՝ որպէս զի չըլլայ որ երազ ըլլայ
տեսածը , ու ապշած՝ մէկիկ մէկիկ աղէկ
մը կը դննէր անոր քովի եղած տուները ,
նման ան օտարականին որ չգիտցած մէկ
տեղւոյն մէջ կորսուած է :

— « Ի՞նչ բան է աս , սկսաւ ըսել ինքն-
իրեն : Ասիկայ Արինաէլի՝ իմ քարեկամիս
խանութը չէ . արդեօք ան ատենն որ ես
հիւանդ էի՝ տունէն ելեր ուրիշ տեղ գա-
ցեր է : Անգղամին մէկը եկած պիտի ըլլայ
հոս որ աղէկ մը կթէ միամիտներու ստա-
կը , ու քսակը ինչպէս որ պէտք է նէ լե-
ցընելէն վերջը՝ ելլայ փախչի : Ապահով
կենայ որ զիս չկընար խաբել » :

Երբոր ասանկ մտածութիւններ կը սկը-
ովտցընէր մտքին մէջ ֆան Ռուզմաէլ՝
կօշկակարին խանութէն մէկն սկսաւ դուրս
ելլել ու սեմոց վրայ կեցաւ . վերէն վար
մաքուր ու նոր ձեռվ լաթեր հագեր էր՝
տափատը՝ չիբողադի դունով , բաճկոնը
ճերմակ , կուրծքին վրայ ալ սուտ ոսկիէ
շղթայ մը կար , որուն ծայրը չեմ դիտել
թէ ժամացոյց մը՝ չէ նէ ակնոց մը կա-
խուած էր : Ծնօտը սև ու երկայն մօրու-
քով մը ծածկուած էր . մազերն անանկ
խնամքով կոկուած ու ձեւի առնուած էին,
որ կեղծամ ծախողներուն խանութներուն
մէջ դրուած սուտ դլուխներուն կը նմա-
նէին :

— « Հա բռնեցինք անզգամը , դուրցեց
ինքիրեն ֆան Ռուզմաէլ՝ աս մարդն որ
տեսաւ . մեղք , ասանկ մարդ մը աս կեր-
պով հագուեր է » :

Բայց դիմացինը շիտակ իր քովն եկաւ ,
և ուսն ընտանեբար ծեծելով՝

— « Հիւանդութենէդ ելեր ես , ըստ ,
բարեկամն » :

Ֆան Ռուզմաէլ Արխնաէլի ծայնը ճանչ-
ցաւ , բայց չէր կարծէր ամեննեին որ ա-
սանկ կերպարանքի մէջ տեսնայ դանիկայ .
քիչ մը ետե քաշուեցաւ , ու վերէն վար
մէյ մը բարեկամը կշոելէն ետքն՝ ըստ .

— « Չըսես աս ինչ աղուորցեր ես . մի-
ճակախամղ (Տճ . Փիանզօ) մը վաստրկե-
ցար , չէ նէ ժառանդութիւն մը ձեռք ձղե-

ցիր : Ուրախակից եմ որ ասանկ բաղդի հանդիպեր ես : . . . Բայց ես ինչուան հիմա միտքս դրեր էի որ մազերդ բացագոյն էին :

Սրինաէլ մէյ մը անոր երեսը նայեցաւ կարեկցելու կերպով մը , եաքը բսաւ .

— « Բարեկամ , դուն ոչ երբէք հարըստանալիք ունիս : Գիտես այսօրուան օրս մարդ չկայ որ առանց որոգայթի կամ սուինձի որսըլլայ . աչուընին սուտ անուններով խաբես սկիտոր՝ որ ունեցածդ ծախես : Մեր աղջայիններուն բան ծախսողները դատապարտուած են ինչուան ծերութիւն արիւն քրտինք մտած աշխատելու , ու անկէ ետքն ալ չեն կրնար զուրցել որ « Գոնէ այսչափ բան դիղեցի » : Մեր աղջին ծեռքը շտա զոյ է , սիրելի . աւելի զուարճալին ինչ է , աղէկ կաշի աղէկ բանուածք կ'ուզեն , և քիչ ստակով : Կայէ դաղղիացի երիտասարդներուն . անոնք կը գիրացընեն կը պարարտացընեն զմարդ . ամէն ամիս կը տեսնաս որ զոյգ մը նոր կօշիկ պիտի առնեն . դուն դիւրաւ կը շնես , անոնք աղէկ կը վճարեն . ասկէց աղուոր բան կայ աշխարհիս վրայ » :

Յան Ռուղմաէլ չէր գիտէր թէ արթուն տուենը կը լսէ աս խօսքերը չէ նէ քունի մէջ է . կարծէր որ ականջին ձայն կու զար , ինչուան մտքէն աս ալ անցուց՝ որ չըլլայ թէ Սրինաէլ խելքը կորսնցուցած ըլլայ :

— « Բայց ես լսեր եմոք , ըստ դիմուցինին բերնէն խօսքն առնելով , ան կապիկներն որ գաղղիացի նորելուկ զգեստները կը հագնին՝ շատ անդամ վճարելու ժամանակը կու գայնէ՝ յիշողութիւննին կը տկարանայ : Այսէ ես ալ ան բարակ մարդիկներուն մէկքանիկն ստակ ունիմ առնելիք , բայց դժբաղդաբար վրանին բուրդ չկայ որ խուզեմ : Աս ալ զուրցեմքեղի որ ալ աղէկ է մարդ մէկ ստակ մը ունենայ բայց ապահով , ու խղճմտանքն ալ մաքուր պահէ :

— Ասոնք հինգած խօսքեր են , նորն ունիս նէ՝ ան զուրցէ , պատասխանեց կօշկակարը . թէ որ Աստուած ուղէ նէ՝ երկու իրեք տարիէն հետդ կը խօսինք , ու ան ատեն կը տեսնանք որ երկուքնէս ովաւելի առաջ գացերէ : Հիմա իմ Յուլիոս տղաս Բարիլ է՝ իր արուեստը սորվելու համար . ես շատ յոյս ունիմ վրան :

— Ո՞վ Բարիլ է ըսիր , Յուլիոս . քանի տղայ ունիս որ . ես ինչուան ասօրս միտքս դրած էի որ մէկհատիկ մանչ զաւակ մը ունիս Յովհաննէս անունով , որուն կնքահայրն ես եղայ :

— Իմ ըստածս ալ անոր վրայ է , Յովհաննեսին . բայց հիմա ան ուամիկ անունը փոխած է ու Յուլիոս կըսուի . վայելուչ անուն աս է : Աղջիկս ալ , որ շաբաթ մըն է երեկօթիւք դպրոցէն ելաւ տուն դարձաւ . Հորդենսիա անուն ունի : Աս անոր հա-

մար կ'ըսեմ՝ որ չըլլայ թէ խանութս եկող-
ներուն առջեւ զովհաննէսու թերեղա կան-
չես զանոնք » :

Ֆան Ոռողմաէլ գլուխը մէյ մը շարժեց,
նորէն աչքն ապակիներուն վրայ գրուա-
ծին ու Սբինաէլի զգեստներուն վրայ դար-
ձուց, ետքը կէս մը ծաղրելու կերպով մը
ըսաւ .

— « Զեմ կարծեր որ աս ոճով կարենաս
առաջ երթալ, Սբինաէլ աղբար : Քանի-
ներ տեսայ որ աս համբան բռներ էին ու
վերջալէս աղքատութեան մէջ ինկան ,
անոնք որ առաջ հաստատուն քարի վրայ
կոխած էին ոտուընին : Բայց հանդերձ
այսու ամէն մարդ տէր է իր ըրածին . ին-
չի իյնալու բանը չէ ասիկայ , անոր հա-
մար մէյ մ'ալ չխօսինք վրան . . . Սիայն
աս պիտի ըսէի որ Ստորածածնայ եղբայ-
րութիւնն այսօր թափոր ունի . . . հետո
չես դար :

— Ստորածածնայ եղբայրութիւնը , ալո-
ռաց Սբինաէլ նեղացած կերպով մը : Ալ
ասկէց վերջը ես անոր անդամ չեմ : Ինծի
պէս մարդն որ մեծ թատրոնին համար
կ'աշխատի՝ կը վայլէ որ թափորի մէջ մըտ-
նամ՝ ձեռքս ջահ բռնած : Զէ , չէ . և ոչ
մտքէ անցընելու բան է :

— Մնաս բարով ուրեմն » , ըսաւ Ֆան
Ոռողմաէլ տխուր ու ցած ձայնով մը , ու
հոն սեմոց վրայ թողուց դաղղիացի դար-
ձած կօշկակարը :

ԽԵԼ մը ատեն չերենալէն վերջը , որ մը
Աբինաէլ եկաւ մանրավաճառին խանութը .
աղէկ մը ինքդինքը դովեց ու իր ճարտա-
րութեանը վրայ երկայն բարակ պարծե-
ցաւ , ու կ'ըսէր թէ բաները անանկ վիճա-
կի մէջ են՝ որ անկէց աղէկը չկրնար ըլլալ .
խօսակցութեան ծայրը վերջապէս հոն լը-
մընցաւ՝ որ խաղախորդի (§ ճ . Տեպապաղ)
մը քովիր ուզած կաշիէն խել մը բան կար ,
բայց ստակը մէկէն համրելու էր՝ առնելու
համար : Աւար մըն է աս , կ'ըսէր , որ ձեռ-
քէ փախցընելու բան չէ . աս կը դուրցէր
ու ֆան Ռուզմաէլի աչքը կը նայէր՝ որ
արդեօք յոյս կայ բան մը փրցընելու : Եր-
բոր այսափր բանի չեկաւ , քաղաքավա-
րական խօսքերը ձեռք առաւ , որ նոր սոր-
վեր էր , ու այնչափ ըրաւ , որ վերջապէս
խեղճ ֆան Ռուզմաէլը իրենց հին բարեկա-
մութիւնն յիշելով բարեսրտութեամբ հա-
նեց հինգ հարիւր Փիորին փոխ տուաւ ա-
նոր , իրեք ամսուան մէջ վճարելու սլայ-
մանաւ : Զուխտ մ'ալնոր մոյկի չափն առ-
նել տուաւ իր ոտքերուն համար : — Հագ-
նելէն վերջը ութը ինը օր չանցաւ՝ մոյկը
սկսաւ պատրուտիլ , և մանրավաճառը փո-
խանակ իր հինգ հարիւր Փիորինը ձեռք
ձգելու՝ աղուոր խօսքեր և ուզածիդ չափ
խոստմունքներ լսեց :

Այս վերջի ըսած դիալուածս սլատճառ
եղաւ որ աս երկու դրացիները մէկմէկու
վրայ թշնամութիւն դգալ սկսան սրտեր-

նէն . անկէց վերջը ալ չէին խօսէր իրարու հետ : Բայց իրենց դաւկըներն իրենց օրինակին չնայեցան ու ամէն օր առջինին պէս կը տեսնուէին :



Բ

Սբինաէլի աղջիկն երեկօթիւք դպրոցէն դառնալէն վերջը , ֆան Ռուզմաէմի աղջըկանը՝ Սիսքայի վրայ առջի անմեղարեսրտութիւննու ամօթխածութիւնը չմնաց : Չատ անդամ տեսեր էր Ախոքա որ կօշկակարին խանութը մտնող թեթևոլիկ երիտասարդներն առանց անոր շողոքորթական խօսքեր ըսելու դուրս չէին ելլէր , անիկայ ալ անոնցմէ վար չէր մնար ու դաղղիարէն լեզուով քաղաքավարութիւններ կընէր , երբեմն ալ նայուածքներ տալով : Դեռ անմեղ ըլլալով մանրավաճառին աղջիկը , չէր գիտէր թէ ան խօսքերէն ինչեր կրնային ծագել . անոր համար շատ ամըցցեր էր՝ երբոր ան անմիտ երիտասարդները քանի մը անդամ հետը դաղղիարէն խօսեր էին ու ինքը չէր կրցած պատասխանել մէկալ օրիորդին պէս : Տղոց միտքը բան մը որ մէյ մը մըտնայ , ալ հանդարտ չեն ըլլար ինչուան որ

ձեռք ծգեն զանիկայ . ուստի ասիկայ ալ
սկսաւ օրն 'ի բուն մօրն աղաչել որ ինքն
ալ երեկօթիւք դպրոց երթայ : Այցը , որ
զանիկայ աչքի լուսին պէս կը սիրէք , իր
առջի բնութենէն փոխուելով սկսաւ ինքն
ալ նախանձիլ որ ամենուն աչքը Հորդեն
սիայի , կամ լաւ ևս ըսենք ֆերեղայի վը-
րայ էր , ու իր Ախարան անոր աշխոյժ կեր-
պին քովը ուամիկ կերպ մը ունէր : Վըսէր
ինքիրեն թէ վայելուչ բան չէր անանկ իր
զաւակն երեսէ թողուլը , որ իրմէ վար աս-
տիճանի ազջիկ մը իրմէ շատ վեր ըլլայ
վարման մէջ : Իր առ մտածութիւնն ամիս-
ներով իր էրկանն ականջը երգեց , և ը-
րաւ չըրաւ՝ որոշեցին որ Ախարան երեկօ-
թիւք դպրոց խրկեն , բայց առաջ մէյ մը
ծերունի Բէլքմանսին խորհուրդ հարցընեն
այսպիսի մեծ խնդրոյ մը վրայ :

Աս Բէլքմանս ըսածնիս տանը բժիշկն
էր , ինչպէս իր հայրն ալ ասոնցմէ առջի
ֆան Ռուզմաէլներուն բժիշկն եղած էր :
Նատ անգամ ծանր ու դժուարին պա-
րագաներուն մէջ խելացի խորհուրդներ
տուեր էր ծեր խանութպաննին . բայց աս-
կէց ալ աւելի՝ անով իրենց սէրն ստա-
ցեր էր , որ երկու անգամ ծանր հիւան-
դութենէ խալըսեր էր Ախարան , և եր-
բորդ անգամ մահուան դռնէն աղատեր
էր՝ մաղձացաւին (Քօլերա) միջոցը : Ասով
կարծես թէ կերպով մը իրաւունք ստա-
ցեր էր անոր կենացն ու ապագայ վի-

ճակին վրայ , անանկ որ առանց իրեն հարցընելու բան մը չէին որոշէր Սիսրայի վըրայօք : Եւ խոհեմութիւնն ալ ասանկ կը սորվեցընէր . որովհետեւ Բէլքմանս խոհական , խելացի ու փորձ մարդ էր և աշխարհս աղէկ կը ճանչնար , և ամէն բանի խորն ինչպէս որ պէտք է նէ կը մտնար ու հետեւանքները կը գուշակէր :

Որոշուած օրը՝ բժիշկը և էրիկ կնիկ խանութին ներսի խուցը նստեր էին , և ֆան Ռուզմանէլ ազգարն ասանկ բացաւ խօսքը .

— « Ազնիւ տօդդօր , կնիկս զիս կը բըսնաղատէ որ գաղղիացի երեկօթիւք դպրոց մը խրկենք Սիսրան : Ես երկար ատեն դէմ կեցայ . բայց վերջապէս Սիսրայի լացերէն սիրտս շարժած հաւանութիւն տուի :

— Գաղղիացի դպրոց մը , զարմանքով հարցուց բժիշկը . քաղքին մէջ աղէկ դըսլրոց կը պակսի որ . և հոս ըլլալուն մէկ աղէկութիւնն ալ աս չէ որ միշտ կրնաս հսկողութիւն ընել որ չըլլայ թէ ծուռ ճամբու մը մէջ իյնայ :

— Հաւ հաւ ընելով խնտաց մայրը բարձրաձայն , ու արհամարհելով մը աւելցուց . ի՞նչ կը սորվեցընեն հոս դպրոցներուն մէջ . քիչ մը օղակերպ հիւսել , կարել , ճերմակեղէններուն նշան դնել , շապիկ կտրել ու ֆլաման լեզուն խօսիլ . բոլոր աշխարհը աս բաներս զիտէ : Նայէ սա Սբինաէլի աղջիկը , հոստեղէն դնաց նէ փայտի պէս բան մըն էր ու հիմա աղնուա-

կանի չնորհք մը կայ վրան . դաղղիարէն
կը խօսի , բաւական մարդավար է ու ըրած
ձեւը վայելուչ , և բոլոր հարուստ երի-
տասարդներն իրեն վրայ սէր կը ցուցը-
նեն : Զովոր կ'ուզէ նէ կրնայ ինքը իրեն
երիկ ընտրել » :

Բժիշկն ուսերը վեր թօթմեց ու գլուխը
չարժեց . ու քիչ մը ատեն մտածելէն ետ-
քը՝ ասանկ ըսաւ .

— « Գիտես տիրեցոցիր զիս , խա-
թուն : Ո՞ր չար սատանան եկեր առ մտա-
ծութիւնը միտքդ խոթեր է ու շփոթեր
զքեղ : Ան հարուստ երիտասարդներն որ
կըսես , որը դերձակ է , որը խաղի դերա-
սան , որը խանութալան . ինչպէս ճանձե-
րը չաքարի վրայ կը ժողվըտին , ասանկ ա-
նոնք ալ կօշեկարին խանութը : Ես կը
ճանչնամ Հորդենսիան , և այսչափ ձեզի
զուրցեմ որ ես սիրով ունեցած ստոցուա-
ծոցս կէսը կու տայի՝ որպէս զի կարենամ
խափանել որ Ախոքան ալ անոր չնմանի :
Ի՞նչ , կ'ուզէք որ կորսուի ան խեղճ տղջը-
կան գեղեցկութիւնը , պարզասրութիւնն
ու անմեղութիւնը . կ'ուզէք վերցընել ի-
րեն վրայէն կրօնքը , բարի վարքն ու մեր
սպազին յատուկ արդարասիրութիւնը , և
անոր տեղը թեթև ու փցուն արարած մը
ընել զինքը : Աղէկ նայեցէք . թէ որ իմ
խորհուրդներս բանի չդան նէ , օր մը ը-
րածնուդ դառն սլառուղները կը վայլէք ,
թէ որ Աստուած դեռ քիչ մը ատեն ալ
կեանք տայ մեղի տեսնելու » :

Բժշկին ծանր խօսքերը տարբեր տըպաւորութիւն ըրին երկուքին վրայ . էրիւ կը սրտէն կ'ուրախանար յուսալով որ տօդդօրին ըսածը վերջապէս կը յաղթէ . իսկ կնիկը նեղացաւ , ու տաքցած ըսաւ .

— « Տօդդօր , մեծ մեծ կը ջարդես : Խմ դիտեմ արդէն որ դու գաղղիացիի ամէն բանը կ'ատես . բայց մենք հին դարու մարդ ենք . . . այսօրուան օրս ալ ան ոճով վարուիլ չըլլար . . . » :

Բժիշկը խօսքը բերնէն առաւ .

— « Խաթուն , զուրցեց , խօսքս չես ուղեր հասկընալ : Խմ՝ միտքս ան չէ որ օտար լեզուներ սորմեցընելն արդիլեմ պատանեաց . չէ նէ իմ Լուդովիկոս որդւոյս ալ որ հիմա համալսարանն է , ինչպէս գաղղիարէն լեզուն սորվիլը կը թողուի : Բաւական աղէկ դիտէ , և կարծեմ քիչ մը այն անխելք երիտասարդներէն աւելի , որ Հորդենսիայի խելքը գլխէն տարեր են , ու քու աչքդ ալ փուշ եղեր են : Ինչո՞ւ համար անանկ ծուռ աչքով կը նայիս ինծի . անոնց տղէտ ըսելուս համար . կ'ըսեմ այո . տղէտ չեն նէ ինչ են . քիչ մը գաղղիարէն դիտեն , փողոցներու մէջ խօսուած տեսակէն , բայց եկուր նայէ որ ան ալ կը ծռմըուկեն . գոնէ իրենց մայրենի լեզուն դիտնային , իսկ օդտակար դիտութիւններուն որ դաս նէ , անոնց անունն ալ չեն ճանչնար : Իրենց բոլոր դիտութիւնն ան է որ ասդիէն անդիէն՝ լրագիրներէ ու

Վիպասանութիւններէ քանի մը բառեր ,
քանի մը ոճեր կ'որսան ու ան գաղղիական
վեռնիճովն իրենք զիրենք բան մը կ'երեցը-
նեն . աս է իրենց բոլոր գիտութիւնը :
Բայց նիւթերնէս դուրս չելլանք , ու մէկ-
մէկու խօսքերն աղէկ հասկընանք : Իմ
դուրցածս աս է , ուշադրութիւն դիր ըսա-
ծիս , որ աղէկ դպրոցներ կը դանուին ,
բայց մէկ աղէկին հարիւր դէշ կայ . ան
դպրոցներն աղէկ են՝ որոնք աղնիւ և ա-
ռաքինի մայրեր կը պատրաստեն , և ա-
մէն կերպով կը զգուշացընեն դաղղիակա-
նութենէ ֆլաման անարատ աղջիկները ,
որովհետեւ գիտեն որ մեր ազգային բնա-
ւորութիւնն ընտիր ընտիր յատկութիւններ
ունի : . . Թէ որ ասանկ դպրոց մը պիտի
խրկէք Ախարան , ըսելիք չունիմ . մանա-
ւանդ թէ ես ալ վրայ կու տամ : Չեր ըն-
տրութենէն կը կախուի ամէն բան . գաղ-
ղիացի երեկօթիւք դպրոցներէն մեծ մասը
ապականութեան մի միայն տեղուանք են .
բայց շիտակն ըսելով աղէկներ ալ կը
ճանչնամ . ինչպէս օրինակի համար Փ . . .
խաթունին դպրոցը . . .

— Փ . . . խաթունին դպրոցը , աղազա-
կեց մայրը , ես դիտէի որ ան պիտի զուր-
ցես : Չէ , չէ . թէ որ հոն պիտի երթայ ,
կրնայ պատուական մեր տունն ալ կենալ
Ախարա : Կ'ուզես նէ քեզի օրինակ առ Ան-
նա Ֆան Սդրադըն օրիորդը . իրեք տարի
ան դպրոցը կենալէն ետքը , անանկ դար-

ծաւ ինչպէս որ դացեր էր : Երաւ համեստ
ու ամօթխած է , և կը լսեմ թէ բաւական
գիտութիւն ալ ունի և տուն մը դարձընեւ
լու համար հարկաւոր եղած ամէն բաներն
աղէկ գիտէ , բայց այսչափ բանը ո և իցէ
տեղ չը կը լրնար սորվուիլ : Այնչափին հա-
մար հարկ չէ երեկօթիւք դպրոց երթալ :

— Հասլա ի՞նչ բանի համար երեկօթիւք
դպրոց խրկելու է , խաթուն : Հասկըցայ
միտքդ . դաղղիացի դառնալու համար , ա-
նանկ չէ . խելքը միտքը զուարձութեան տա-
լու և իրեն չափին մէջ չկենալու համար
չորդենսխայի պէս . իր աստիճանէն վեր
զարդարանքներով հագուելու կապուելու
և մէկ ստակի աղջիկ մը ըլլալու համար :

— Բայց , թէ որ երեկօթիւք դպրոցնե-
րէն մեծ մասը աւրուելու տեղեր են , ինչ-
պէս կ'ըլլայ որ բոլոր հարուստներն , որ
անմիտ մարդիկներ չեն , իրենց աղջիկներն
հոն կը խրկեն :

— Միոքս աղէկ հասկըցէք , բարեկամ-
ներս , սլատասխաննեց ծերն աւելի հան-
դարտ ձայնով . մարդկային ընկերութեան
մէջ ամէն վիճակի անձինք իրենց սեփա-
կան վայելչութիւնը պէտք է ունենան :
Ան բանն որ աղնուականի աղջրկան մը
համար աղէկ է , վայելուչ և օդտակար ,
շատ անգամ գէշ է , անվայելուչ և վտան-
գալի խանութպանի աղջրկան մը համար :
Ըստ դպրոցներուս մէջ գլխաւոր դէշու-
թիւնը կայ նէ աս է՝ որ կօշկակարի մը :

Երկաթ ծախողի մը աղջլկանը մտքին մէջ
նոյն դաղափարները կը տպաւորեն՝ ինչ որ
մեծատան մը դաւկին, և մի և նոյն դաս-
տիարակութիւնը կու տան անոր՝ որ իր
ապօռւստը ճակտին քրտինքովը պիտի
վաստըկի և անոր որ իրեն միտքը պարա-
պորդ կեանքը զուարձութեամբ անցընելու
պիտի ծառայեցընէ : Աս կերպով ընկերու-
թեան հիմունքը կը խախտեն . ամէն աղ-
ջիկ մեծամեծներու կը ջանան նմանիլ, և
աս զեղխութեան սիրոյն ընական հետե-
ւանքն է ծուլութիւնը, փուճումուճ և յի-
մարական ծախքերը, թեթեամիտ կենցա-
ղավարութիւն մը և աւելի զէշ բաներ :
Ո՞ւր է ան մեր կարիճ աշխատասէր ֆլա-
ման կանայքը . և ոչ անանկ մէկ մը կ'եւ-
լայ ան դպրոցներէն » :

Ֆան Առողմաէլ լուրջ կերպով մը ուոք
ելաւ, ու ասանկ յայտնեց իր որոշմունքը .

— « Կը զարմանամ, տօգդօր, այսչափ
համբերութեամբ ու բարեկամական սիրով.
Երկայնքարակ աս նիւթին վրայ խօսելուդ:
Ըստծներդ իրաւունքով են . կամ Ք . . .
Խաթունին դպրոցը կ'երթայ Սիսքա, կամ
տունը կը կենայ . այսօրուան օրս տանը
տէրը ես եմ: Քամի մըն է որ կնոջս միտքը
փչեր է աս դաղղիարենի սէրը . կարծես
թէ մեր մօրենական լեզուն խօսելնուս՝
բան մը կը պակսի մեղի ու օրէ օր ետև
կ'երթանք: Ինծի համար ան բանն որ ա-
ղէկ է՝ աղէկ է, և ովոր աղէկը լաւագոյն

կ'ուղէ ընել՝ ես անիկայ ապուշ մարդու տեղ կը դնեմ . . . : Համառու զուրցեմ, Ախոքա տունը կը մնայ » :

Բայց խեղճ մարդը մտքէն չէր անցուցած որ քովէն ներդաշնակ երաժշտութիւն մը սկիտի լսէ՝ երգիոնին ձայնէն զօրաւոր։ Կնոջը բերանը բացուեցաւ ու բառերն ոկտան կլոր կլոր զլորտըկիլ.

— « Ի՞նչպէս շուտ առաջ կ'երթաս, պարոն . ինքիրենդ կը ցանես ինքիրենդ կը հնձես : Սըւոր նայեցէք մէյ մը . ես հոս ինչ եմ, ինձի պէս կնիկ մը . նստէ նստէ տեղդ ու խօսքերս մտիկ ըրէ : Դու ալ, տօգգօր, ըսէ տեսնանք ինչ վնաս կրնայ ըլլալ Ախոքային՝ աղնուականի աղջրկան մը պէս աղէկ դաստիարակուելէն ու անոր պէս աղէկ գաղղիարէն գիտնալէն : Անիկայ իրեն աղէկութիւնը կը վերցընէ :

Աս հարցմունքէն իմացաւ բժիշկը որքարէ շինած զլխու մը պիտի յաղթէ . ուստի կ'երպը փոխեց ու աւելի ծանրութեամբ մը պատասխան տուաւ .

— « Զէ, չվերցըներ, թէ որ ան դպրոցին մէջ ուր կ'ուղես խրկել՝ ընտիր դաստիարակութիւն մը և հարկաւոր տեղեկութիւններ միայն առնելու ըլլար . բայց դու որ մայր ես՝ չես գիտեր որ անանկ դպրոցի մը մէջ ինչ կը սորվին օրիորդներն իրենց վարժապետութիւններէն, և մանաւանդ իրարմէ : Զէի ուղէր ըսել . բայց դու կը բոնադատես զիս զուրցելու . տխուր ճըշ-

մարտութիւններ լսէ : Գաղղիարէն կը սոր-
վուի հոն , իրաւ է . բայց գաղղիարէն լե-
զուին հետ դաղղիացւոյ մտահաճութիւն-
ներն ալ կ'առնուի . օրինակի համար՝ կը
վարժին թէ ինչ կերպով աչքերը շարժելու է
ըստ պարագային , ու նշաններ ընել . ինչ-
պէս ծնողքնին հարկաւոր եղած առեն
խարելու է՝ անոնց աչքէն ծածկելու համար
առանձին բարեկամութիւններ . ասկէց
զատ , գլուխնին անանկ չափէ դուրս գա-
ղափարներով կը լեցուի , որոնք հոգին ու
մարմինը կը մաշեցընեն . ամէն տեսակ ա-
նուշահոտ եղերն ու օճանելիքները բաներ-
նուն կը բերեն . կը սորվին թէ ինչպէս ըն-
տանեկան կերպ հագուելու է , ինչպէս քաղ-
քի կերպ , ու ինչպէս պարու կերպ . ինչպէս
ծռելու կոտըրտուելու է դիմացինին աստի-
ճանին յարմար , այսինքն հարուստին խո-
րունկ մը ծռիլ , խիստ թեթև մը միջակ աս-
տիճանի մարդուն , և ամենեին չծռիլ՝ սո-
վորական մարդու մը : Կը սորվին հոն գաղ-
ղիացի անվայել երգեր՝ ուսւանս ըսուածնե-
րը , որոնք ժամանակէ առաջ կիրքերը կը
զարթուցանեն ու տգէտ աղջրկան մը ա-
նանկ բառեր ու անանկ բաներ կը սորվե-
ցընեն , որ ոչ երբէք պէտք էր գիտնար .
մէկ խօսքով երգեր , որ դրսուանց ոսկե-
զօծ են ու ներքուստ թունալից աղբիւր մըն
են ապականութեան : Ասո՞նք են քրիս-
տոնէի ու բարի անձանց աղջրկան մը հար-
կաւոր եղած գիտութիւնները » :

Տեսաւ բժիշկն որ խօսքերը սաստիկ ար-
պաւորութիւն կ'ընէին իր երկու ունկըն-
դրացը վրայ . աչուընին Բէլքմանսին վր-
այէն չէր շարժէր , և անանկ անշարժ կե-
ցեր էին՝ ինչպէս թէ ծերունի ճարտասա-
նին հզօր ձայնը զիրենք քարացուցած ըւ-
լար : Բէլքմանս , որ կ'ուղէր բոլորովին
խալըսել կորստենէ աղջիկն որ սրտանց կը
սիրէր , աւելի նշանաւոր կերպովմը առաջ
տարաւ իր խօսքը .

— « Աս անյագ կըքերն անանկ կը բոր-
բոքեն , անանկ կը բոընկցընեն աղջրկանց
սիրալը , որ բնական զգացմունքներն ալ կը
չոփնան ու կը մեռնին . ալ անկէ ետեւ ծը-
նողընին ամէն փուճ բանի վրայ ձայն հա-
նող կը սեպեն ու մէկ ստակի վրայ մեռ-
նող : Երիկներնուն վրայ գանգատ կ'ընեն՝
իբրև թէ թող չեն տար իրենց զուարճու-
թիւն ընելու . և իրենց երեակայածնուն
նման՝ աչք առնող չդանալով զանոնք , ոչ
երբէք ճշմարիտ սէր մը կը կապեն վրա-
նին . թողունք ուրիշ բաները : Եւ զիտէք
թէ ուսկից կու գան աս ամէն աղուոր բա-
ները . Բարիղէն , որ անզգամութեան գոր-
ծարանն է . Բարիղէն , ուրտեղի բնակչաց
բոնած ճամբուն կ'ուղէք որ ծեր աղջիկն
հետեւի : Թէ որ ըսածներուս օրինակ կ'ու-
ղէք , Հորդենսիայի վրայ դարձուցէք աչ-
քերնիդ . նայեցէք թէ ինչ դարձեր է . հի-
մակուցուընէ որ անունն աւրեր է , օր մը
ինչ պիտի ըլլայ : Արդեօք մտքերնիդ դր-

բան էք որ օր մը մեծութեան կը հասնի .
չէ , չէ , կը խաբուիք . կրակին քովը մօ-
տեցողը՝ կ'այրի : Օր պիտի գայ որ անիկայ
ամենուն երեսէն ձգուած ու արհամար-
հուած , ողբով լացով պիտի անցընէ իր օ-
րերը , ու իր պատիւը կորսնցընելուն վը-
րայ անօդուտ տեղը պիտի զղջայ : . . .
Աղնիւ բարեկամներս , ահաւասիկ աս վի-
ճակը կ'ուղէք ձգել ձեր մէկ հատիկ զաւա-
կը , ձեր լաւաբարոյ Ախսքան : Ի՞նչ երե-
սով պիտի ելլաք օր մը Աստուծոյ դատաս-
տանին առջև , ձեր զաւկին երջանկութիւնն
ու առաքինութիւնը վերցընելէն վերջը :
Այսափ անդութ է սրտերնիդ որ ուղե-
նաք դատապարտել զինքը խռովայոյզ ու
տաղնապեալ կեանք մը անցընելու : Ա՛յ ,
կ'աղաչեմ՝ չէ ըսէք , որ սիրտս հանդար-
տի » :

Աս խօսքերուն ֆան Ռուզմաէլի աչքե-
րէն սկսան յորդ արցունքներ վազել . ու-
ղեց խօսիլ , բայց սկզբան չկրցաւ՝ սիրտը
սաստիկ ճմլած ըլլալով լսած ահաւոր նը-
կարագրութիւններէն : Վերջը ոտք ելաւ ,
և բժշկին ձեռքը սխմելով ըսաւ .

— « Շատ շնորհակալ եմ , բարեկամս ,
և տուած խորհրդիդ ապահով եղիր որ կը
հետեխիմ : Դու ալ , կնիկս , մտքէդ հանէ
աս մտածութիւնը . չէ նէ գիտնաս որ յո-
մառութեանդ մտիկ չեմ ըներ » :

Ֆան Ռուզմաէլի կնիկն էրկանը ձայ-
նէն խմացաւ որ աս անդամ անոր միտքը

փոխելը կարելի բան չէր . ուստի պազութեամբ մը պատասխան տուաւ .

— « Աղէկ աղէկ , ալ չխօսինք աս բանիս վրայ : Գլուխնիս կայծակ չիջաւ . թող Սիսքա տունը կենայ , բայց անոր դիմուն ճարը դու տես » :

Առ խօսքերէն վշտանալով բժիշկը , որովհետեւ տեսաւ որ աղջկան մայրը դեռ իր մաքին վրայ անշտրժ կեցեր էր , ուրիշնոր պատճառներ ալ մէջ բերաւ համոզելու համար . և վերջապէս յուսալով որ յաղթեց , բաժնուեցաւ անոնցմէ՝ կէս մը ուրախ , կէս մը տրտում :

Իրեք ամիս մը վերջը , օր մը բժիշկը ճամբան ֆան Ռուզմաէլի հանդիպեցաւ , որ դէպ ՚ի իրեն կու գար : Խորին տխրութիւն մը տպաւորուեր էր խեղճ մարդուն երեսին վրայ , և շատ ծանր կը քալէր՝ որ իրեն սովորութիւնը չէր . իրեն կերպը նայելու ըլլայիր նէ՝ կարծէիր թէ ծանր հիւանդութիւն մը պիտի գայ վրան : Երբոր բժիշկը քովը հասաւ , երակը մէյ մը զննեց ու հարցուց .

— « Յուսամ որ հիւանդ չես , անանկ չէ : Բայց բան մը պիտի ունենաս . որովհետեւ երակդ շատ տկար կը նետէ : Ի՞նչ ունիս , բարեկամս » :

Ֆան Ռուզմաէլ աչուրները վեր վերուց , որոնցմէ երկու արցունք վար կաթեցան , և հառաջանքով մը ըսաւ .

— « Ախորան երեկօթիւք դպրոց գնաց :
— Աս դէշ բան մը չէ . բայց ո՞ր դպրոցը
գնաց :

— Հորդենսիայի դպրոցը : Մի նեղա-
նար ինծի , սիրելի Բէլքմանս , յանցան-
քը իմս չէ : Երկու ամիս մայր ու աղ-
ջիկ այնչափ հետս կոռւեցան , այնչափ
պոռացին կանչեցին նախատեցին , այնչափ
լոցին ու ողբացին , այնչափ տունը վեր՝ ի
վար ըրին , որ կը տեսնաս թէ ինչպէս նի-
հարցեր եմ . ըրին չըրին՝ վերջապէս հա-
ւանութիւնը բերնէս առին » :

Բժշկին սիրտը կտոր կտոր եղաւ . բայց
Երբարեկամին վիճակին վրայ դժալով , ա-
սանկ ըստ անոր .

— « Թան Ռուզմաէլաղբար , հոռմի հին
հեղինակները կտրին մարդու մը հրաշալի
քաջութիւնները կը սկատմեն , որուն ա-
նունն է Հերակլէս : Աս մարդը անանկ ըա-
ներ ըրեր է . որ չկարծելու բաներ են .
Ժայռեր ճղքեր է , գետերու ճամբանները
փոխեր է , կատաղի դաղաններ սպաններ
է , եօթը դիխով վիշապի մը վիզը ջախ-
ջախեր է . բայց առ հեղինակներէն ոչ ոք
գրած է թէ Հերակլէս բոլոր կենացը մէջ
մէկ անդամ մը գոնէ՝ կնկան մը գլուխը
ջախջախած ըլլայ : Ուրեմն Հերակլեսի չը-
րած բանը՝ մենք ինչպէս կրնանք ընել :
Սիրտդ ամուր բռնէ . յուսանք որ բանե-
ը ան աստիճանի դէշ չեն երթար՝ որչափ
որ առաջ ձեզի ստորագրեր էին . ես ան ա-

տեն կամաւ ամէն քան սաստիկ նկարագրեցի, որովհետև կրնայ հանդիսալիլ: Թող
որ Սիսրան տարին երկու անդամ՝ տուն
պիտի դառնայ . ուստի թէ որ տեսնանք
որ ուղիղ ճամբէն խոտորելու վրայ է , չա-
րեացն առջելը կ'առնենք՝ քանի որ դեռ
ժամանակն է » :

Հօրը դէմբը պարզեցաւ , զուարթու-
թիւն եկաւ վրան ու մխիթարուեցաւ . և
բէլքմանսի ճեղքն երախտագիտութեամբ
սխմելով , ճամբան առաջ տարաւ ու առ-
ջինէն աւելի շուտ կը քալէր :

Q.

Սիսրա կոկ ու պարզ զգեստներով երեւ
կօթիւք դպրոց դացեր էր, ու մէկ սնտուկ
մալնոր ճերմակեղէնով. բայց երթալէն
եսրը .քիչ մը անցաւ չանցաւ, ամենայն
կերու ամենայն անոյշ խոռքեր սկսաւ թա-
փելստակ ուղելու համար : Առաջին նա-
մակն այս եղաւ .

« Ամենասիրելի մայր .

« Բոլոր երեկօթիւք աղջկանց մէջ ես
ամենէն խեղճ հաղածն եմ. ամէնն ալ
վրաս կը խնտան ու զիս գեղացիի տեղ կը
դնեն : Ես լալէն զատ ուրիշ բան չեմ ը-
ներ, շատ տխուր եմ, և անշուշտ քիչ ա-
տենէն կը հիւանդանամ՝ թէ որ քու խեղճ
Սիսրայիդ գթալու չըլլաս : Վարսաւիրային
աղջիկն իսկ որ զհայրս ածիլելու կու դար՝
ան ալ այս դպրոցն է և ինչ զեղեցիկ կեր-
պասէ ու մետարսէ զգեստներ ունի ուրիշ-

ներուն պէս . Ես միայն բամբակէ կարճ
զգեստով մը մնացեր եմ . ոչ դլխարկ ու-
նիմ , ոչ լաթէ կօշիկ . ամքչնալէս զետին
կ'անցնիմ , և քանի որ ասանկ խեղճ զգես-
տով զիս կը տեսնամ , աչքերս գետին խո-
նարհած կը քալեմ : Գունաթափ ունիհար
բան մը դարձեր եմ , և նորէն կը զուրցեմ՝
անշուշտ կը հիւանդանամ , սիրելի մայր ,
թէ որ ասկէ եռքը քիչ մը ատեն ալ ասանկ
ամենէն արհամարհուելու ըլլամ : Տեղևմաք
կարդալու հետ եմ . և անանկ աղէկ կը
պարեմ , որ բոլոր աղջիկները վրաս կը
նախանձին :

Բարեներս հօրս տայիր :

Մնամ , հաւատարիմ մինչև ցմահ ,

Աղյիկդ

Եկտոքսիս ֆան Ռուհմանել :

Մայրը չհամարձակեցաւ այս նամակն էր
կանը ցուցընելու : Ակսաւ իմանալու տես-
նալ Բէլքմանսին գուշակածներուն ճշմա-
րիտ ելլալուն նշանները . քծնող ու թե-
թեսողիկ կերպ մը բոլոր նամակը ծայրէ 'ի
ծայր բոնած էր . իսկ վերջի տողը սիրոյ
նամակի դարձուածք էր : Շատ տրտմեցաւ
կնիկն աղջրկան անունը փոխուած տեսնե-
լով , և շատ մտմքտալէն եռքը՝ վերջապէս
միտքը դրաւ որ Եւդոքսիա անունը Ախո-
քային գաղղիարէն թարգմանութիւնը պի-
տի ըլլայ : Աղջկանը վրայ ունեցած դու-

թէն երկու անգամ ուղած ստակները խաւ-
րեց : Բայց բանը այսչափով չլմրնցաւ .
Սիսրան անմեղ ըսուած սուտեր հնարելու
պրուեստն ալ քիչ ատենուան մէջ ստացեր
էր : Այս աստիճան շուտով փոփոխու-
թիւնը շատ զարմանալի բան է իրաւցընէ .
բայց իրեն օդնական չունէր . իրեն աշա-
կերտակից աղջիկներուն ամէնն ալ մէյմէկ
վարժապետ չէին և թէ իրենց խօսքերովն և
թէ օրինակովը չէին սորվեցընէր իրեն ան-
պղտի սեալուած ախորժելի մեղքերը և ան-
մտահաճոյ իղձերը , որոնք հետեւանք են
քծնելներու , ունայնտասիրութեան և ան-
ձնասիրութեան : Ո՞հ , այս տեսութեամբ ,
մէկէն իր դաղղիական դաստիարակու-
թիւնն առաւ . առջի ամիսն ունեցաւ մե-
տաքսէ զդեստ մը կուրծքին վրայ բամբակ
հաղուեցուցած . աս էր նորելուկ սովորու-
թիւնը . երկրորդ ամիսը սնգուսէ (§ ճ . Ար-
շա) դիխարկ մը բոլոր ծաղկըներով դար-
դարած . երրորդը , հովանոց մը . չորրոր-
դին , ուսին վրայ ձգելու զարդ մը . հինգե-
րորդին , սկսաւ տեսակ տեսակ հոտաւէտ
նիւթեր գործածել , և տիփիկ մ'ալ առեր
սլահեր էր , որուն մէջ երբեմն երբեմն կը
խոթէր մատն ու լրբութեամբ երեսները կը
կարմըրցընէր , փորձելու համար թէ ար-
դեօք կը յարմարի իրեն : Այս էր աչաւա-
սիկ հոնտեղ արուած դաստիարակութիւ-
նը , որով քաղաքացի աղջիկները սկսի
կըթուէին :

Բայց եկուր նայէ որ վեցերորդ ամիսը
մեծաքայլ կը մօտենար , հանգստեան օ-
րերն ալ մէկտեղ : Ի՞նչ պիտի չըսէր բժիշ-
կը երբոր տեսնար զՍիսրան ըստ վերջին
նորելուկ ձեկին ինչպէս որ պէտք է հա-
գուած սըգուած , գլուխը հոտեր գրած ,
խօսուածքը դարձուածքներով , երեսն ալ
միշտ թեթև ժայիտ մը : Պիտի չմտնա՞ր
աղջկան սրախն խորը , ու պիտի չտեսնա՞ր
ապականութեան սերմերուն բուսնիլը :
Անշուշտ աս այսպէս պիտի ըլլար . բայց
մայրը՝ աղջկան երթալու ատենը , ծածուկ
ըսեր էր իրեն .

— « Աղէկ նայէ , Սիսրա , որ խելքով
շարժիս , շրւայ թէ հանգստեան ատեն
դառնալու ըլլաս նէ՝ կամ ապուշ կամ սնու-
տիասէր ըլլաս . վասն զի թէ որ բէլքմանս
բժիշկն աս պակասութիւններէն մէկը վր-
րադ տեսնայ , հայրգ մէյ մ'ալ թող չտար
որ նորէն երթաս » :

Այս խօսքերը Սիսրային մտքէն չէին ե-
լած . և շատ անգամ իր ընկերներովը
ծազր ըրած էր զրժիշկն որ ամէն բանի
մէջ կը խառնուէր , և միաբան զանիկայ
խարելու դիւտը դտեր էին :

Վերջապէս օր մը , ճաշէն ետքը , Սիս-
րան երեկօթիւք դպրոցէն դարձաւ եկաւ
խանութը՝ մօրը հետ մէկտեղ , որ իրեն ընդ-
առաջ գացեր էր : Արդեօք մեր ճանչցած
Սիսրան է : Անտարակոյս ուրիշ մը պիտի
ըլլայ . պարզ ու անպաճոյն զգեստ մը հա-

դած , մաղերը հասարակ քողի մը մէջ ամ-
փոփած , առանց օղերու , առանց հոտա-
ւէտ նիւթերու , առանց գլխարկի , գլուխը
խոնարհած , աչքերն ալ վար առած : Աշ-
խարհիս ամենէն վախկու աղջիկը կը ը-
նար կարծուիլ : Բժիշկը սկսաւ հարցմունք-
ներ ընել իրեն . անանկ պարզութեամբ ,
անանկ չափաւորութեամբ պատասխան
տուաւ Ախօքա , և անանկ քիչ կը խօսէր ,
որ խորատես ու սրամիտ մարդն ալ խա-
բուեցաւ . . . և Ախօքա կը ցաւ նորէն երե-
կօթիւր դպրոց դառնալ :

Ախէնչեռ Գան Ոսւզմաէլ աղբարին աղ-
ջիկը գաղղիական դաստիարատկութեան ա-
մենայն քաղցրութեանց համը կ'առնէր ,
աղբար Արխնաէլի ոչ խանութին և ոչ ըն-
տանեացը բաներն աղէկ կ'երթային : Գաղ-
ղիացի երիտասարդները շատ քիչ անդամ՝
պարտքերնին կը վճարէին , և ամէն տարի
թատրոնին գերասաններն իրենց ձեւաց-
մունքները լմբնցընելէն ետքը քաղբէն եր-
թալնուն ատենը՝ առած կօշիկնին ու մոյ-
կերնին հաղած , առանց ստակ մը վճարելու
կ'առնէին կը քալէին : Իսկ Հորդենսիա
մեծ գումար մը իրեն զարդերուն ու հա-
զուելուն սպուելուն և խորտիկներու կը
վատնէր . և երբեմն ինչուան ստակ ալ
կու տար զինքը գովոզներուն կարօտու-
թեան ժամանակը : Կարճ ըսենք , Արխ-
նաէլ աղբարն ոտքէն ինչուան գլուխը
պարտի մէջ կը խղղուէր , ու պարտքե-

բուն ալ շահը վճարելուն ծանրութեանը
տակ կը հեծէր :

Այս խեղճ վիճակիս մէջ, կօշիակարն
սկսաւ աչքերը բանալ. շատոնց՝ ի վեր ցու-
րեննոցը նետեր էր այն տախտակն՝ որուն
վրայ փայլուն կօշիկ մը քաշուած էր որ
անցնողներուն աչքը կը կուրցընէր. և ա-
պակեաց վրայ այս պարզ գրուածքը կը
կարդացուէր, Մոյկերու խանուր, ու տակը
Փլաման լեզուով աս բառերուս թարգմա-
նութիւնը: Բայց դժբաղդաբար եկուր նայէ
որ Փլաման գնողները շատախոսին կրաւա-
կին ճամբան մոոցեր էին. որովհետեւ մըտ-
քերնէն չէր եղած մոյկերուն մէկէն ՚ի մէկ
ճաթուտիլը: Խեղճ Աբինաէլ ազբարն իր լո-
դիկովն ու չիգոլադի դոյն տարատովը միայն
մնացեր էր. բերանը օդուն բացեր՝ չէր դի-
տէր թէ ինչ ճար ընէ. դրեթէ դրեթէ բան-
տարգելի մը վիճակին պիտի նախանձէր:

Մոլութիւն ըստածդ չար բռնաւոր մըն է.
երրոր մէյ մը մարդուս սրտին ճամբան կը
սորվի ու ընէ չընէ ներս կը մտնայ, կ'ու-
զէ ինքը միայն տիրել անոր մէջ, և անոր
մէջի եղած ինքնաբոյս ու բնիկ առաքինու-
թիւններն արմատէն կը խլէ կը հանէ:
Մարդուս ներսի դին ամէն բան կ'աւրէ.
պարտքի, արդարութեան ու լաւութեան
զգացմունքները բոլորովին կը ջնջէ, և դե-
րի կ'ընէ իրեն զմարդս: Աբինաէլ ազբա-
րը փորձով տեսաւ աս ահաւոր ճշմարտու-
թիւնը: Շատ ճախորդ վիճակի մէջ էին իր

գործողութիւնները . պարտքով բեռնա-
ւորած , առանց ստրկի մը հոտն առնելու ,
ու սիրու վիշտերէն կտոր կտոր եղած ,
վլուխը կը զարնէր կողըար իր անխոչե-
մութեանը վրայ . ու քիչ մը մխիթարուե-
լու համար , իր աղջկանը սիրովն ուղեց
ոփոփուիլ . բայց անիկայ լիրը յանդիմա-
նութիւններ տուաւ իրեն , և այնչափ ան-
դամութեան հասեր էր՝ որ հօրը խեղճու-
թիւնը տեսնալէն ետքն ալ շարունակեց
առջինին սլէս փուճ ու սնոտի ծախքեր ը-
նելով իր յիմարական ունայնասիրութիւ-
նը գոչ ընելու համար՝ պարտքեր շատցը-
նել : Քիչ ժամանակ վերջը , Արինաէլի տը-
ղան Յովհաննէս , կամ թէ ըսենք՝ Յուլիոս ,
ինչպէս որ ինքզինքը կը կանչէր , եկաւ
Բարիզէն . բայց փոխանակ խանութը նըս-
տելու և իր գժբաղդ հօրն օդնելու , ուրիշ
բանի հոգ չէր ընէր՝ բայց եթէ մաքուր
հազուելու , անդադար սրճանոցներն եր-
թալու , սիկար քաշելու , ու գաղղիացի ձե-
ւանալու : Ուստի եղբայր ու քոյր անողոր-
մութեամբ հօրերնուն դէմ ելան . բոնա-
դատեցին ղանիկայ տունը ծախելու , ու
անոր աչքին առջև սկսան փճացընել ան-
քիչ մը բանն որ պարտքերը վճարուելէն
ետքը մնաց : Կամաց կամաց Արինաէլա-
նանկ աղքատութեան մէջ ինկաւ , որ հա-
գուստներէն ու դէմքէն ալ կ'իմացուէր .
Վրան վլուխը պատրստած , ինքն ալ աղտոտ
ու մաղերը Գերմանիոյ անտառ մը գար-

ձած, որովհետեւ իր աղքատութիւնը ծածկելու չափ անձնասիրութիւն ալ չէր մնացած քովը. բայց իր տղաքը դեռ ևս առջինին պէս հագուած էին, ու աներեսութեամբ զեղիս կեանք մը կ'անցընէին: Առևենելին տարակուսելու բան չկայ որ ստակահահած էին՝ իրենց կրից ուզածն ընելու համար, և մաս մըն ալ չէին հանէր անկէց իրենց հօրերնուն:

Կիրակի օր մը որ Արինաէլ հնոտի ու պատըոտած զգեստներուն վրայ ամրչնալէն դուրս ելելու չէր համարձակած, ու տան մէջ զլուխոը ծռած և աշքերն արցունքով լեցուն՝ իր տառապանացն ու զաւկըներուն չարասրտութեանը վրայ կը մըտմըտար, երիտասարդ մը ներս մտաւ և Յուիսն ու Հորդենսիան հարցուց: Դերձակ մըն էր աս մարդը՝ չէ նէ ազնուական մը. շիտակն ըսելով երեսէն բան մը չէր հակլցուէր: Երիտասարդը տանը ծառանկարձեց խեղճ ծերունին, և կոտրառուկաղիարենով մը ըստաւ.

— « Ծօ՛ գնա իմաց տուր Պ. Յուլիսին ու Հորդենսիա օրիորդին որ կը սպասեն իրենց՝ ծամբայ ելլելու համար » :

Արինաէլ ափշած լսածին վրայ՝ սկսաւ մարդուն վրայ նայիլ տռանց տեղէն շարժելու. բայց անիկայ անոյշ քաղաքավարութեամբ մը սլուաց.

— « Դեռ տեղէդ չես շարժիր, անզգամ ծառայ » :

Սբինաելի գոյնը նետեց ու սաստիկ դուլ
մը եկաւ վրան . աչուլները կասկարմիր
կարեցան ու բոլնկած կը նայէր : Իսկ դի-
մացինը ալ չհամբերելով վեր վերցուց
դաւաղանն ու սպառնալից ձայնով մը գո-
չեց .

— « Ծոյլ թուլամորթ , ես հիմա ոսկըր-
ներդ կոտրաեմ որ հասկընաս » :

Բայց դաւաղանը դեռ չինչեցուցած ,
Սբինաել առիւծի ալէս կատաղութենէն գո-
ռալով վեր ցատքեց , և աթոռակ մը առ-
նելը , մարդուն վրայ նետելն ու զանիկայ
դռնէն դուրս վորնտելը մէկըրաւ , առանց
խօսելու իսկ ժամանակ թողլու անոր : Ետ-
քը դուռը գոցեց , ու դեռ բարկութենէն
դողալով սանդուխէն վեր ելաւ որ երթայ
իր զաւակները գտնայ : Երկար ատենէ 'ի
վեր Սբինաել սիրտ չէր ըրած պղտի յան-
շիմանութիւն մըն ալ տալու անոնց . բայց
հիմա անանկ տաքցած էր՝ որ կը զգար
սրտէն թէ կրնար աղէկ մը երեսնին տալ
իրենց բոնած անվայել ճամբան : Երբոր
խուցերնին մտաւ , տեսաւ որ անոնք ինչ-
պէս որ պէտք էր նէ զարդարուած էին ,
մէկն իրեն հովանեակը ձեռքը , միւսն՝ իր
դաւաղանը , և կ'ըսէին թէ զուարճալի ըն-
կերութեան մը հետ Պրիւսսէլ կ'երթային
ուրախանալու : Հայրերնին տաք ու ար-
դարացի յանդիմանութիւններ տուաւ ի-
րենց . բայց կարելի բան չէ ստորագրել
թէ տղաքն ինչ աստիճանի արհամարհու-

թեամբ ընդունեցան զանոնք : Որչափ որ
հօրը բարկութիւնը կը զայրանար, այնչափ
ալ անոնց անամօթ աներեսութիւնը կ'ա-
ւելնար . և խելմը ծաղր ընելէն ետքը դին-
քը, մնաս բարով ըսին ու ճամբայ ելան
դուրս երթալու :

Հայրերնին այսչափ կարծրասիրու վայ-
րենութիւն տեսնալով, աչուըները դար-
ձան, ինքիրմէն դուրս ելաւ, և դէպ ՚ի
դուռը վաղելով անոնց գուրու ելլելն արդի-
լելու համար, յուստհատ ձայնով պոռաց .

— « Ո՞չ զաւակներ, բաւական չէր որ
զիս մուրացկանութեան աստիճան հասու-
ցիք, կ'ուղէք նաև ձեր ծաղր ընելներովը
սպաննել զիս : Բաւական չէր իմ քրոին-
քով վաստըկածս զեղիսութեամբ փճացը-
նելնիդ աւելորդ ու վիասակար բաներու,
մինչդեռ ես հազիւ կրնամ վրաս ծածկել
ու հազիւ առլրելու չափ ուտելիք կը զըտ-
նամ . բաւական չէր որ լիրը կոպիտ մար-
դուն մէկը զիս տղոցս ծառան սեպէ ու
սպառնայ ծեծելու զիս ծառայի մը պէս .
բաւական չէ որ ես անօթի ծարաւ ու լեզի
արցունքներ թափելով անցընեմ օրերս,
մինչդեռ դուք նոր նոր զուարճութիւններ
կ'ընեք ամէն օր, աս ամէն բանին վրայ՝
կ'ուղէք որ շան մը պէս ալ մեռնիմ եր-
թամ . ամենէն արհամարհուած, ձեզմէ
անիծուած, և առանց մէկուն դժութիւնը
շարժելու զերեղման իջնամ : Գիտնաք որ
ուշ չեմ համբերեր . անզգամութեանն ու

չափը կայ : Արտեղէն դուրս սկիտի չելլաք .
և թէ որ հիմա առ վայրկենիս առ հանդի-
սի զգեստները չհանէք վրաներնէդ , ու-
րիս տակ առած՝ երկուքնուդ ուկրներն
ալ կը ջախջախեմ » :

Առ խօսքերուն բարձրաձայն սկսան խըն-
տալ երկու երիտասարդները , և հայրեր-
նին իմացաւ որ իր վայրենաբարոյ տը-
ղաքներն իրեն կամքն ալ հրամանն ալ
կ'արհամարհէին : Մանչ զաւակը յան-
դրդնաբար դէսլ 'ի դուռը քալեց ու բըռ-
նութեամբ ուզեց բանալ զայն :

Անանկ ահաւոր տեսարան մը բացուե-
ցաւ հոն ան ատեն , որ գրիչնիս առաջ
չերթար ստորագրելու և աւելի աղէկ կը
սեպենք լութեամբ անցնելու :

Քանի մը վայրկեան վերջը Յուլիոս և
Հորդենսիա դռնէն դուրս ելան . երեսնուն
կարմրութենէն ու զգեստնուն ճըմրոթքե-
լէն կը տեսնուէր որ կոխւը սաստիկ եղեր
էր . բայց իրենք արհամարհողական ժպի-
տով մը ծիծաղելով ելան դացին իրենց
ընկերութիւնը գտնալու :

Ամիս մը վերջը՝ շաբաթ օր մը Ֆան Ռուդ-
մաէլ խանութին ներսի խուցը նստած ,
հաշիւները կը գրէր մեծ տետրակի մը մէջ ,
և կէս ժամէ մը 'ի վեր էր որ իրեք փողի վր-
բայ կ'աշխատէր կը յոդնէր ու ճակատը կը
շփէր , որովհետեւ հաշիւը ճիշդ չէր դար :

Մէյ մ'ալ ան միջոցին խուցին դուռը
բացուեցաւ , ու մարդ մը երկչութեամբ

ներս մտաւ . մանրավաճառը զարմանքէն
վեր ցատքեց ու սաստիկ ուշադրութեամբ
մը նոր եկողին վրայ կը նայէր առանց բառ
մը արտաքերելու : Ներս մտնողին կերպա-
րանքը հիւծեալ ու նիհարցած էր , գունա-
թափ , մազերը խառնակ , զգեսաները պա-
տառատուն , կօշիկները՝ պատուհանով ,
անանկ որ կարծես թէ մուրացկան մըն էր
որ ողորմութիւն կը խնդրէ : Ֆան Ռուզ-
մաէլ սկզբան չճանչցաւ ով ըլլալն և հե-
տաքրրութեամբ կը կշռէր զանիկայ . բայց
դիմացինն այլայլեցաւ , և արտեանունքէն
երկու կաթիլ արցունք սահեցաւ :

Ան ատեն մանրավաճառը

— « Արինաէլ աղբար , հարցուց պաղ-
կերպով մը , ինչ կ'ուղես ինձմէ . թէ որ
նորէն ստակ փոխ ուղելու եկած ես նէ ,
հանդարտ տեղդ դարձիր . սեսէ թէ ես
հոս չեմ :

— Ֆան Ռուզմաէլ աղբար , պատասխա-
նեց միւսն հառաչելով , ոչ ստակ փոխ ու-
ղելու և ոչ ալ ողորմութիւն խնդրելու հա-
մար եկեր եմքեզի : Թէ որ դիտնայիր թէ
ինչ աստիճանի թշուառ եմ , չեիր մերժէր
զիս . բոլոր աշխարհը կ'արհամարհէ զիս ,
և ոչ իսկ ան մխիթարութիւնն ունիմ՝ որ
կարենամ մէկու մը հետ խեղճութեանս
վրայ խօսիլ : Խարեցի դքեզ , Ֆան Ռուզ-
մաէլ , բայց դու ատենօք բարեկամն էիր .
անոր յիշատակին համար ըլլայ գոնէ՝ մի
քամահրեր զիս » :

Մանրավաճառը հասկըցաւ որ իրաւցը-
նէ խղճալի ու սրտաճմիկ կարօտութեան
մէջ ինկեր էր իր հինքարեկամը . մարեցաւ
սրտէն անոր ըրած առջի խարէութեան
յիշատակը , աթոռ մը առջեւ քաշեց , Աբի-
նաէլի ձեռքը բռնեց , ու ըստւ .

— « Կը տեսնամ որ թշուտու ես , քարե-
կամս : Աս տեսարանը ամէն առջի քանե-
րը մոռցընել տուաւ ինծի : Նստէ կ'աղա-
չեմ և ըսէ ինծի թէ ինչ կրնամ ընել քե-
ղի : Մի վախնար , ըսէ համարձակ . ինչ
օդնութիւն որ պէտք է նէ կ'ընեմ , մէկ շա-
պիկով մնամ ալ նէ :

— Խնդրելիքս ասէ միայն քեղմէ՝ որ թող-
տաս ինծի սրտիս վշտերը թափելու առ-
ջեդ ու թշուառութեանցս պատմութեամ-
ըը քիչ մը զովանալու : Տարիներով հետդ-
շտեսնուեցայ , Գան թուղմաէլ . ուրիշ քա-
նի համար չէ , քայց եթէ յանցաւոր ըլլա-
լուս համար : Իսկ այսօրուան օրու որով-
հետեւ ան վիճակն հասեր եմ՝ որ պէտք է
հայրենիքս հեռանամ ու թափառական
մարդու մը պէս երթամ օտար երկիր մը
բոլորովին քաշեմ զլուխու , անոր համար
ուղեցի նախ մէյ մը քեղմէ թողութիւն
առնել :

— Դժբաղդ ես , կը տեսնամ ես ալ ,
պատասխանեց . մանրավաճառը սիրոն ե-
լած , քայց անոր համար ինչ հարկ է որ
հայրենիքդ թողուս հեռանաս : Այսչափ
զիս աղահ կը կարծես . ես քարեկամիս վը-

բայ կեանքս կը դնեմ՝ թող թէ ստակս .
նորէն կը զուրցեմ՝ ըսէ ինծի ինչ որ պէտք
է , որպէս զի բարեկամութեանս անկեղ-
ծութիւնն աս առթովկարենամ ցուցընել :

— Կ'օրհնեմ զԱստուած , զուրցեց Սբի-
նաէլ երախտագէտ ձայնով մը , կ'օրհնեմ
զԱստուած որ խրկեց զիս հոս՝ վերջին ան-
դամ միսիթարութիւն մը դանալու : Գիտ-
նաս , աղնիւ բարեկամն , որ տարիէ մը 'ի
վեր աս առաջին անդամն է որ ուրախու-
թիւն կը զգամ . մասն Աստուծոյ : Բայց
մտիկ դիր ըսելուքներուս , և ան ատեն կը
տեսնես որ բաց 'ի կարեկցութենէ անկա-
րելի է ուրիշ օգնութիւն մը ինծի ընել : . . .
Գիտես թէ ինչպէս անխելը ութեամբ խել-
քը փչեց գաղղիացիի նմանութիւն առնե-
լու . խաբէութեամբ ու ստութեամբ ուզե-
ցի հարստանալ , և երկայն ատենուան աշ-
խատութեամբ դիղածս կորսնցընելու վը-
տանդին մէջ ձգեցի զիս : Բայց առակը ա-
ղէկ կ'ըսէ . աւելի աղէկ է ձեռքդ մէկ թըու-
չուն մը ունենաս , քան թէ եօթը հատ՝ օ-
գուն մէջ : Եկուր նայէ որ ես գոհ չեղայ
խարդախութեամբ արուեստս բանեցընե-
լուս , հապա ուզեցի որ իմ զաւակներս ալ
գաղղիական ըսուած քաղաքակրթութեան
թոյնէն խմեն : Աս եղաւ ահաւասիկ որ
իմ թշուառութիւնս լրացույ . թէ որ ես
Շերեղա աղջիկս գաղղիացի երեկօթիւք
դսկրոյ մը խրկած չըլլայի , դեռ ինչուան
այսօրուան օրս Սբինաէլ աղբար մնացած

Կրլայի . . . բայց ինչ է , ֆան Ուուզմաէլ ,
դոյնդ կը նետէ , դողալ կը սկսիս :

— Բան չկայ , առաջ տար խօսքդ .
միտքս Սիսքային գնաց , որ նոյնալէս գաղ
զիացի երեկօթիւր դպրոց մը խրկած ենք :

— Հանէ կ'աղաչեմ , բարեկամս , հանէ .
որչափ կրնաս նէ շուտ կանչէ . գիտնաս
որ տուն գալու ըլլայ նէ՝ սկիտի չճանչնաս
դինքը :

— Ես ալ կարծեմ թէ իրաւունք ունիս .
բայց հիմա խօսքդ առաջ տար :

— Երբոր տեսայ որ բաներս ձախորդ
կ'երթան , ուղեցի ճամբաս փոխել ու առ
ջի ջուրը բոնել . բայց դաղղիական նորա
ձև դաստիարակութիւն առնողներուն հա
մար ոչ հայր կայ , ոչ զաւակ : Ես տը
ղոցս ծառան եղայ , անոնք իմ տէրս .
կերան , խմեցին , խաղացին սկարեցին
մինչև որ ամէն բան լմբնցաւ . բայց ան
կէց վերջն ալ իրենց չար ճամբովը դացին ,
սկարարեր ըրին և ունեցածս չունեցածս
ամէն բան ծախեցին , և երբոր անոյշ կեր
պովմը կը խրատէի զիրենք՝ խենթ կամ ան
խելք կը կանչէին զիս : Ասկէց ամիս մը ա
ռաջ նայէ թէ ինչ ըրին ինծի . . . անանկ
դարկին ծեծեցին զիս , որ երեսս բոլոր ա
րիւնոտեցաւ : Վէրբերէս անկողին ինկայ .
ասոնք ոչ հողացին զիս և ոչ քովս եկան ,
կարծես թէ մահս կ'ուղէին » :

Արինտէլի ճայնն ընդհատեցաւ , այն
չափ սիրաը կը կտըրաէր պատմածներէն :

Երբոր քիչ մը հանդարտեցաւ, այսպէս
առաւ խօսքին թելը.

— « Հիմա տունս անանկ մերկ է, որ
իբրև թէ ոչ երբէք բնակուած ըլլար . ա-
մէն բան առին տարին տունէս, ինչուան
անկողնիս վերմակին ալ, ու ելան գնացին՝
Թերեղան Պրիւսսէլ, իսկ Յովհաննէսն ալ՝
Բարիզ: Իսկ ես՝ պէտք է որ հոստեղէն
ելլամ. որովհետեւ ամէն դիմացս ելլոզը՝
պարտատէրս է ու զիս նենդաւոր խարե-
րայ կը կանչէ: Աս բանս չեմ կրնար քա-
շել: Աս ալ մէկդի թողունք, ալ ասկէ ետ-
քը հոս ինչ պիտի ընեմ. ոչ որ կ'աշխատ-
ցընէ զիս . ուրիշ կօշկակարները չեն առ-
ներ զիս իրենց խանութը . ոչ հաց ունիմ
ուտելու, ոչ անկողին պառկելու, ոչ ըղ-
դեստ հագուելու . տունս ուրիշին վարձրի
տրուած է, ու վաղը չէ մէկալ օր պէտք է
ելլամ անկէ: . . . կը տեսնաս, Ֆան Ռուզ-
մակէլ, շատ բարձրէն թոչել ուղելուս՝ շատ
ցածը ինկայ . ափսօս ինծի »:

Ո՞վ կրնայ ստորագրել մանրավաճառին
զգացած յոյզքն ու գորովը . երբոր լսեց
ծայրէ 'ի ծայր այս աղէտալի անցքերը,
նորէն բռնադատեց զԱլբինաէլ որ պարտ-
քերուն որչափ ըլլալն ըսէ, որ ճարն ընէ.
բայց երբոր տեսաւ որ անիկոյ կամաւ կը
լոէ, կերպը փոխեց, ու միտքը փոխած
ձևացընելով զինքը՝ ոտք ելաւ ու ըսաւ .

— « Ի՞նչ ընեմ, դու չես ուղեր, յան-
ցանքը քուկդէ . բայց զոնէ ճամբորդու-

թեանդ յաջողութեանն համար գաւաթ մը
դիմի խմենք . դեռ դինետանս մէջ տաս-
նըմէկ տարուան դինիէն քանի մը շիշ մնա-
ցած է : « Սստէ նոտէ , Արինաէլ , ու սիրո
առ . դիտես սա մեր դիմացէն անցնող կա-
զոյ գետին մէջէն որչափ ջուր կ'անցնի տա-
րուան մը մէջ . դժբաղդութիւնը շուտով
կու գայ մարդուս դլուխոր , բայց երբեմն
երջանկութիւնն ալ չկարծած ատենդ կու
գայ » :

Աս ըստ ու դինետունը վազեց , և քա-
նի մը վայրկենէն դարձաւ . Երկու գաւաթ
Դրաւ ստոլին վրայ , ինչուան բերանը լե-
ցուց , ու ըստ բարեկամին .

— « Արինաէլ աղբար , ահա աս դա-
ւաթս ճամբու յաջողութեանդ ու առողջու-
թեանդ համար կը խմեմ : Ե՛նայինք ինձմէ
բան մը չընդունեցար նէ , դոնէ ըսէ տես-
նամ թէ որչափի կ'ելլայ պարտքդ , ու ինչ
կերպովմիտքդ դրեր ես վճարելու դանոնք .
պարդ աշխատանքով մարդ շատ բան չկըր-
նար ձեռք ձգել , երբոր վաճառականու-
թիւն չընէ :

— Ես ալ դիտեմ աս բանս . բայց խըզ-
մտանքիս հանդարտութեանն համար՝ բեր-
նիս հացը պիտի կտրեմ՝ որպէս զի քիչ
քիչ պարտքերս վճարեմ , և յուսամ յԱս-
տուած՝ որ թէ որ կեանքս դեռ երկընցը-
նելու ըլլայ , կարենամ վերջապէս բոլորու
վին սրբելու դանոնք . կարծեմ թէ քսան
տարուան մէջ վեց հարիւր ֆիորին կրնայ
մէկդի դրուիլ :

— Հոլանտայի Փիորին :

— Զէ , Պրապանդի Փիորին : Աւելի եր
պարտք , բայց տունս ծախուեցաւ նէ՝
կտոր մը բան կրցայ վճարել :

— Մէյ մ'ալ խմենք , Սրինաէլ աղբար :
Ինծի ալ կ'երևայ որ այսչափ ստակ կրնայ
մարդ վաստըկիլ . անկէց վերջը յուսանք
որ տղաքներդ ալ օր մը լաւնան ու օգնեն
քեզի . որովհետեւ առակը կ'ըսէ թէ իմաս
տութիւնը տարիքէն առաջ չդար մար-
դուս : Բայց մենք դինիին հետ թաթիսելու
բան մը չունինք . երթամքիչ մը անուշե-
ղէն բերեմ :

Ֆան Ռուղմաէլ բաւական ուշացաւ
դառնալու , որչափ որ գայած բանին հա-
մար ժամանակ պէտք չէր : Երբոր դարձաւ
ու անուշեղէնները սեղանին վրայ դրաւ ,
լուրջ կերպով մը ըսաւ կօշկակարին .

— « Սրինաէլ աղբար , բարեկամը ըլլալս
ցուցընելու համար՝ կ'ուղեմ պղտի օգնու-
թիւն մը ընել , քիչ մը փոխ ստակ տալ
ճամբորդութեանդ համար . և որպէս զի
ժամանակաւ շվոթութիւններ չելլան , ա-
հա ես սա զրուածքը պատրաստեցի , ստո-
րագրէ տակը՝ որ պարարդ ճանչնաս . բայց
որովհետեւ չեմ ուղեր որ եօթը ութը Փիո-
րինով ճամբայ ելլաս ու նեղութիւն քաշես
ստակի քիչութեան կողմանէ , առանց զը-
րուածքը կարդալու ստորագրէ , որպէս զի
ստակին չափին վրայ դժուարութիւն չը-
հանես » :

Արինաէլ երախտագիտութենէն ինքիրմէն դուրս ելած՝ մանրավաճառին ձեռքը սխմեց, ու առանց անդրադարձութիւն ընելու ստորագրեց:

Ֆան Ռուզմաէլ մէկէն ձեռքէն առաւ թուղթը, և զինիին գաւաթն օդուն մէջ բարձրացընելով, դուարթ ձայնով աղաղակեց.

— « Առաջ ճամբորդութեանդ համար զինի խմեցի, իսկ հիմա հոս մնալուդ ու նոր խանութիդ աղէկ առաջ երթալուն համար կը խմեմ: Խմէ դուն ալ, ուրախացիր հետս: Հապա ի՞նչ կարծեցիր զիս.նայէ ի՞նչպէս որոդայթիս մէջ ձգեցի դքեզ: Հիմա վրադ կը խնտամ ալ:

— Չեմ. հասկընար ըսածներդ, պատասխան տուաւ Արինաէլ ասլշած: Անանկ ախորժով կը խնտաս՝ որ իմս ալ կը շարժես. բայց ի՞նչ բանի վրայ է նայինք:

— Ի՞նչ բանի վրայ: « Նայէ մէյ մը հոս թէ որչափ ստակի համար ստորագրութիւն տուիր » :

Աս որ ըսաւ, հեռուէն թուղթը ցուցուց, որուն մէկ ծայրը մեծ գրերով 1000 թիւը գրուած էր:

— « Հաղար Գիորին, աղաղակեց Արինաէլ՝ դէալ 'ի մանրավաճառին վաղելով ու թուղթը ձեռքէն յափշտակել ուղելով. հաղար Գիորին,

— Հրամերես, հաղար Գիորին, ըսաւ խնտումով Ֆան Ռուզմաէլ. ու բանի մը

թղթադրամ և պարկ մը դրամստոլին վը-
րայ գնելով Ահա աս է ստակը , վրայ բե-
րաւ :

— Չէ , չեմուզեր . խնդրեմ մի ստիպեր
զիս առնելու . ես անոր համար չեկայ հոս ,
կը զուրցէր խեղճ մարդը՝ դետի պէս ար-
ցունք թափելով :

— Մտիկ ըրէ ինծի , խօսքէս դուրս մի
ելլար : Ես հարուստ եմ . Սիսրան մէկ հա-
տիկ աղջիկս է , և այնչափ բան կը մնայ
իրեն՝ որ ոչ երբէք կրնայ կարօտութիւն
քաշել , թէ որ չմսխէ նէ . խանութնիս ա-
մէն տարի քանի մը հաղար ֆիորին կը բե-
րէ . անկէ դատ՝ աղէկ տուներ ալ ունինք ,
և խել մըն ալ ստակ՝ տպահով տեղ շահու
դրած : Ի՞նչ պիտի ըլլայ ուրեմն ինծի հա-
մար հաղար ֆիորինդ . բան մը չէ . քա-
նի մը ամսուան աշխատանքով կը վաստը-
կիմ այնչափ բան : Եւ կ'ուզես որ հաղար
ֆիորինի համար թողում որ բարեկամս
թափառական պարտի : Չէ , չէ . ան դու
սա ստակը , ու խորհրդիս հետեւէ . որչափ
որ պարտատէր ունիս նէ՝ ամենուն իրենց
առնելիքը կը վճարես , որով կը դառնան
նորէն բարեկամ կ'ըլլան քեզի . սա փո-
ղոցին ծայրը տուն մը ունիմ որ հիմկու հի-
մա սպարառ է , կ'երթաս հոն կը բնակիս .
Հոնաեղ նորէն խանութդ կը բանաս կ'աշ-
խատիս ընկերներով , ես ալ ինչուան որ
բաներդ կարդի մտնան՝ ամենայն կերպով
կ'օդնեմ , ու քեզի գնող ալ կը բերեմ . և

որովհետև պայման մը դրուած չէ առ ձեռքի թղթիս մէջ, քիչ քիչ կը դարձընես ինծի առած ստակդ . բայց գիտնան առջի խենթութիւններդ նորէն ձեռք պիտի չառնես : Տղաքդ ալ կը տեսնաս որ թշուառութեան մէջ կ'իյնան ու վերջապէս ինքիրեննուն կու դան քովդ ու թողութիւն կը խնդրեն :

— Աիրոս առաջ չերթար ասանկ մեծ առատաձեռնութիւն մը ընդունելու . բայց ինչ ընեմ, կը բռնադատես զիս, աղաղակեց Սրինաէլ :

— Եկուր սիրոյ համբոյր տանք իրարու, պատասխանեց Ձան Ռուզմաէլ . այսօրուան ունեցած երջանկութիւնս տասը հաղար Փիորինէն աւելի կ'արժէ » :

Երկու բարեկամները սիրալիր խանդաղնօք գրկուեցան իրարու հետ, և ուրախութեան արցունքներ թափելով՝ քիչ մը ատեն լուռ կեցան : Ետքը մէյմէկ դաւաթզինի ալ տնկեցին, նոյնալէս առանց խօսելու :

Յետոյ Ձան Ռուզմաէլ ըստ բարեկամին .

— « Սրինաէլ աղբար, նայէ զգոյշ կենաս կնոջս բան մը ըսելու այսօրուան եղածին վրայօք . կնիկները առատաձեռն են ընութեամբ, բայց քիչ կնիկ կայ որ իր էրկանն առատաձեռնութիւնը ախորժի : Ուստի կ'ուղեմ որ տանը վարձքը ամէն ան-

դամ իրեն տանիս տաս , և բան չկիացողի
սլէս ձեւացուր դրեղ » :

Քանի մը օր վերջը Սրբնաէլ Յան Ռուզ-
մաէլի տան մէջ՝ երկու մանչով իր արուես-
տին կ'աշխատէր : Եւ քանի մը ամսուան
մէջ շատ առաջ դնաց , թէ աղէկ կօշիկ-
ներ ծախելուն համար և թէ իր բարեկա-
մին տարած խնամքովը : Ալ ամէն կիրակի
երկու բարեկամները Սղինէնսլրուկ կ'եր-
թային , և իրիկունն ալ իրենց ամուժա-
խաղը կը խաղային . և իրենց երջանկու-
թեանն ուրիշ բան չէր պակսէր՝ բայց եթէ
իրենց զաւկըներուն լաւութիւնը :

¶

Հորդենսիային անվայել ընթացքն առ
օդուտն ունեցաւ՝ որ Ֆան Շուղմաէլ կը ը-
ցաւ անով համոզել իր կնիկն՝ աղջիկնին
հանել տալու գաղղիական երեկօթիւք
դպրոցէն. ծերունի բժիշկն ալ շատ վրայ
տուաւ այս բանիս : Վերջապէս յետ իրեք
տարի գաղղիական դաստիարակութիւնը
վայլելու Սիսրան և վերջի տարին հան-
գըստեան ամիսները իր ծնողաց տունը
չդառնալու, մայրը հաւանեցաւ էրկանն
ու բժշկին զուրցածին : Ուստի աղջը-
կան վարժապետուհիներուն շնորհակալու-
թեան թուղթ մը գրուեցաւ, և Սիսրային
ալ խմաց տրուեցաւ որ ամսուն քսանին՝ ի-
րիկուան չորսին մայրը շողեկառին կայա-
նը կը դտնուի՝ զինքն ընդունելու :

Աս ըսած օրերնիս օդը բաց ու պայծառ
էր : Ճամը իրեքուկէսին շողեկառին կայ-
անը կը սարսաէր մայրը, մաքուր բայց սկարչ
հագուած, և ապահովութեան համար՝ մեծ

Հովանոց մը հետն առած : Խեղճին սիրտը
վեր վեր կը նետէր , մտածելով որ իր սի-
րելի Ախաքան պիտի դրկէր , որուն այնչափ
կարօտցեր էր , և պիտի վայլէր անոր ա-
ռած փառաշոր գաստիարակութեան պտու-
զը , որուն համար որչափ վէճեր ըրեր էր
էրկանը հետ , որչափ սիրտը մաշեցուցեր
էր , որչափ դժուարութեանց յաղթեր էր .
Աեծ էր խեղճ կնկան ուրախութիւնը :

Վերջապէս շոգեկառքին սուլելու ձայնը
լսուեցաւ . որոտման պէս եկաւ ահապին
մարմինը , քանի մը վայրկեան կանկ առաւ՝
որ ճանապարհորդները վար իջնան , ու
ելաւ թռաւ : Մայրը կայանին դուռը կե-
ցած անձկանօք կը սպասէր , ու ամէն առ-
ջեէն անցնող կանանց վրայ չորս աչքով
կը նայէր . բայց կառքերը ճամբորդներով
լեցուած՝ սկսան դէպլ 'ի քաղաքը վաղել ,
համայնակառքերը (օմեխպու) սկսան շար-
ժիլ , ու ինքն իր ուղածը չէր տեսնէր : Տը-
խրութենէն սիրտը ճղմուեցաւ , ու խոր
մը հառաչեց . աչքերն իր Ախաքան չէին
դտած : Բայց դեռ տեղն անշարժ կեցաւ ,
և թերեւս երկար ատեն ալ մտածութեանց
մէջ ընկղմած անանկ կանկ կ'առնէր հոն ,
թէ որ յանկարծ հեռուանց վիժիղանդ ը-
սուած վարձուոր կառքի մը քով երիտա-
սարդ կին մը տեսած չըլլար , որ կարծես
թէ մէկու մը կը սպասէր , որովհետեւ աչքը
ասդիս անդին կը պտըտցընէր :

Արդեօք Ախաքան էր կըսէս ասիկայ .

կարելի բան չէ : Հարուստ խաթուն մըն
է առ տեսածնիս . մետաքսէ զգեստ հա-
ղած է , և հաղիւ թէ ամենաթեթև տեռ
մը վղին և ուսերուն վրայ ձգած . պղտի
շարժմունք մը ըրածին պէս՝ երկայն խո-
պապիքներ կը ծածանին երեսին վրայ . աղ-
նիւ նիւթէ գլխարկին վրայ փափուկ փե-
տուրներ կը շարժին . դոյնզգոյն հովանեակ
մը բռնած է ձեռքը . առջեւը գետինը տաս-
նըհինդ տուի ու երկուք ալ պղտի արկ-
զիկներ տարածուած են . . . չէ , Սիոքան
չկրնար ըլլու :

Ասանկ կը մտածէր Թան Ռուզմաէլի
կնիկն ու երթալով աւելի կը տաղնապէր :
Վէյ մ'ալ յանկարծ աս ըսած երիտասարդ
կնիկնիս նշան մը ըրաւ դէսլ 'ի պառաւին ,
որովհիմացընէր թէ համբերութիւնն հա-
տեր էր սպասելէն : Ի՞նչ կ'ըսես . իրաւցը-
նէ Սիոքան է եղեր : Մայրն այլայլած՝ ե-
րիտասարդի պէս զաւկին առջեւը վաղեց՝
աչքերը լեցուն . և մէկէն այլայլութիւնը
ուրախութեան փոխուելով , թեւերը բա-
ցաւ ու աղաղակեց .

— « Սիոքա , սիրուն զաւակս » :

Սիոքա անունէն աղջիկն ամըշցաւ ու
կարմրեցաւ , բայց երկար չտեսեց ասիկայ ,
ու երկու քայլ մը առաջ եկաւ դէսլ 'ի մայ-
րը : Երբոր մայրը թեւերը բացած կ'ուզէր
զրկուիլ հետը , անիկայ՝ իրեւ թէ ուրիշնե-
րուն դիմաց ծաղրելի շրլալու համար՝ մօրը
ձեռքէն բանեց ու թող չտուաւ որ պազ-
տուի : Եաքը ըսաւ .

— « Բարի տեսանք . ի՞նչպէս ես , ազէկ ես : Հայրս ի՞նչպէս է : Զգուշութիւնը լրէ խնդրեմ , տուփերուս վրայ կը կոխես : — Գիտես կէս ժամ է որ կը սպասեմ հոսքեղի » :

Աս խօսքերը դանակի հարուածի մը պէս վիրաւորեցին մայրենի սիրու . տարի մը տնէն հեռու կենալէն ետքը ասո՞նք պէտք էր ըլլային աղջրկան մը սիրոյ առջի խօսքերը . ասա՞նկ տեսնուիլ կ'ըլլար անոր հետ , որ իրեք տարի տարածայնութեամբ ապրեր էր իր աղնիւ էրկանը հետ՝ ինչ է Սիսրան գոհ ընելու համար : Անանկ վըշ տացեր էր մայրը , որ թաշկինակովն սկըսաւ արցունքները սրբել , որոնք աւելի առատ էին քան ուրախութեան արտասուքները :

Սակայն Սիսրայի սրտէն ըոլորովին ջրն ջուած չէր զգացմունք ըսած բանդ . անանկ որ մօրը ցաւը տեսնելով , առջի Սիսրան դարձաւ ու պլուեցաւ մօրը անանկ սրբտանց , որ խեղճը մոռցաւ առջի վիշտն ու մեծասլէս մխիթարուեցաւ :

Բայց եկուր նայէ դժբաղդութիւնն , որ անդիէն մէկն սկսաւ խնտալ ծաղր ընելու կերպով մը . Սիսրան աս տեսածին պէս՝ առջինէն աւելի կարմրեցաւ , բաժնուեցաւ մօրը դրկէն ու առջինին պէս անտարբեր կերպարանք մը առաւ :

Աս միջոցին տուփերը վիճիշանդին մէջ դրուած էին . և անանկ լեցուեր էր կառ

քը , որ չէր կրնար երկու հողի մէջը
առնել : Ախսքա վախնալով որ եթէ մէջը
նստելու ըլլան նէ՝ յանկարծ վրանին կը
կոխուի ու կ'աւրուին , ըստ կառավարին
որ բեռները տուն տանի , ու ինքը միտքը
դրաւ ոտքով երթալ քաղաքը : Աս որոշ-
ման մէկ պատճառն ալ ան էր , որ կ'ուզէր
երեցընել քաղաքացւոց իր հագուստը :

Բացաւ Ախսքա իր հովանեակը , համար-
ձակ քալուածքով մը սկսաւ առաջ երթալ ,
և ոչ իսկ մօրն երեսը նայելով : Ան ատեն
մայրն սկսաւ սրտէն իրաւունք տալ բժը-
կին ըսածներուն . և այսպիսի տխուր խոր-
հըրդածութիւններով պաշարուած՝ իբրև
աղախին մը կը քալէր իր տիկնոջ ետեւէն :
Խել մը ատեն լուութեամբ առաջ երթալնէն
ետքը , երբոր քաղաք մտան՝ Ախսքա մէջ
մը դարձաւ մօրը վրայ աղէկ մը նայեցաւ
վերէն վար , ու ետքը ըստւ .

— « Աս ի՞նչ կերպ հագուեր ես , մայր
իմ . աս ի՞նչ զլխարկ է , աս ի՞նչ թիկնոց
է , կարծես թէ ջրհեղեղին ժամանակէն
են . ես քու տեղդ կ'ամըչնամ : Գոյէ սա
աղեղ լայն հովանոցդ . չէ նէ զեղացի կը
կարծեն զմեզ :

— Ախսքա , ի՞նչ կ'ուզես զղեստէս , ը-
ստւ ծանրութեամբ մայրը : Իմ ողորմած
հողի մայրս ճիշդ ասանկ կը հագնէր . ու
կ'ուզես որ աս հասակիս զղեստս փոխեմի
Աւշադրութիւն մի ըներ անցնող դացողնե-
րուն . ինչ որ կ'ուզեն նէ ըսեն . մեզի ի՞նչ
պէտք » :

Երբոր Գան Ոռուղմաէլ խաթունը ասանկ կը խօսէր, Ախսքա աչուրները ասդիս անդին կը պտըտցընէր՝ տեսնելու համար թէ իրեն հաւնող կայ արդեօք, և ետքը անանկ աչքով մը կը նայէր զգեստին վրայ, իրութէ կը ցուցընէր ուրիշներուն որ իրենք ալ նային :

Մայրը համարձակեցաւ հարցընելու աղջըկանը թէ չէր ճանձրացած արդեօք երեկօթիւք դպրոցին մէջ, և թէ աւելի աղէկ չէր սեպէր իր ծնողացը քով կենալ, ու ասոնց նման ուրիշ խել մը բաներ. բայց որչափ ալ ջանաց որ աղջկան մտածութիւնները առջի ջուրը փոխէ, չյաջողեցաւ. թեթևովիկ Սիսքան խելը միարը փափուկ կերպով քալելու տուեր էր ու մօրը խօսքերը հաղիւ թէ ականջէն կ'անցնէին :

Կաթի վաճառանոցն որ հասան, երիտասարդ մը շիտակ քովն եկաւ, զուարժ կերպարանքով և անանկ ընտանեքար, որ մարդ իր եղբայրը կը կարծէր : Մայրն աչուրները մեծ մը բայցաւ ու աղէկ մը նոր եկողին երեսը կը նայէր : Անիկայ ամենեին հոգ չընելով մօրը նայելուն, դիմացը կեցաւ, ու զաղղիարէն ըստ Սիսքային .

— « Բարեւ, Եւդոքսիա օրիորդ : Ի՞նչ, երեկօթիւք դպրոցէն ելեր ես . ուրեմն Անվերսա քաղաքն ասանկ անձ մը ասկէց վերջը ոլիտի վայլէ . ի՞նչ մեծ երջանկութիւն » :

Ախօքա անոյշ աչքով մը նայեցաւ քազարավարութիւն ընողին , ու վախկոտ կերպով մը ըստաւ .

— « Աս ի՞նչ աւելորդ բաներ կը խօսիս , պարոն Գէորգ · բայց Կլոդիլտ քոյրդ ի՞նչ ալէս է :

— Աղէկ է , շատ աղէկ , պատասխանեց երիտասարդը պաղ կերպով մը » :

Ետքը ծաղրական ոճով մը հարցուց , պառաւ կինը ցուցընելով .

— « Ասիկայ հրամանքիդ աղախինն է » : Կորէն կարմրեցաւ Ախօքա ամօթէն . և աս անդամ իր մօրը վրայ կ'ամըչնար : Քանի մը վայրկեան լուռ կեցաւ , ետքը հուսկ ուրեմն պատասխանեց .

— « Վայրս է :

— Իրաւ կ'ըսես . և դէսլ ՚ի մօրը դառնալով , բարե տուաւ ծռելով ու ըստաւ . Ֆան Ռողմալ տիկին , կրնամմ իմ մեծաբանքս յայտնել քեզի : Ի՞նչ սակաւաղիւս աղջիկ ունիս » :

Վայրն աս խօսքերէն բան մը չհասկըցաւ . և թէալէտ ինքն ալ գլխով բարեն տուաւ , բայց իմացաւ որ դիմացինը ծաղր կ'ընէր զինքը : Երբոր երիտասարդն հեռացաւ , ըստաւ աղջկանը .

— « Ամօթ չէ որ այնպիսի անխելք ու փուձ մարդուն պատասխան կու տաս : Եւ ի՞նչ է ան Եղորդսիս անունն որ տուաւ քեզի :

— Ի՞նչ , կարծեցիր որ իրեք տարի գաղ-

զիացի երեկօթիւք դպրոց անոր համար կեցայ՝ որ առջինին պէս կուղիտ ու անքաղաքավար մնամ։ Աս Երիտասարդը ծանօթսէ . իր կլողիլտ քոյրն իմ բարեկամնէր , և զինքը շատ անդամ անոր քով գըտած եմ։

— Արդեօք Պետրոս Յանտէրդանկընը սուածն է :

— Հրամերես , պարոն Յանտէրդանկընն է :

— Չես խալնիր , Սիսրա , ան ոճով վարուելուդ ան մարդուն որդւոյն հետ՝ որ զհայրդ կ'ածիլէ . այն անդործին հետ , որ քաղքին մէջ պարապ պտըտելէն ու ծնողացն ունեցածը չունեցածը մսխելէն զատուրիշ բան չզիտեր :

— Սափրիչ ըլլալէն ինչ կ'ելլայ . ինքը աղէկ դաստիարակութիւն առած է , և բարիդ ալ ընակած :

— Բան գործ չընելն ու ծնողաց վիշտ ըլլալն է աղէկ դաստիարակութիւնը , պատասխանեց մայրը : Գիտնաս , Սիսրա , չեմ ուզեր որ ասանկներու հետ բարեկամութիւն ընես : Խսկ անունդ տլ , նոյն է քուկդ՝ ինչ որ է իմինս , ուստի Սիսրա պիտի կոչուիս : Ուսկից ալելեր դտեր ես այդ Եւդոքսիա ծիծաղական անունը » :

Սիսրան նեղացած՝ ասանկ պատասխան տուաւ .

— « Ես ինչ յանցանք ունիմ որ իմ ընկերակից օրիորդներս դպրոցին մէջ անունս

փոխեցին՝ շատ հասարակ է ըսելով. թող
որ շիտակն ըսելով՝ աւելի կ'ուզեմ Եղոք-
սիս Ֆան Ռուզմալ ըսուիլ՝ քան թէ ան Այս-
քա Ֆան Ռուզմակը գեղացի հնչմոնքը լսել,
որ ականջներս կը սպառոէ » :

Դժբաղդ մայր . աս վայրենիս միոյն
սկսու միտքը գալ Հորդենսիայի բոնած
ճամբան , և սրտին նեղութենէն բոլոր ան-
դամները գող ելոն : Անտարակոյս զօրա-
ւոր յանդիմանութիւն մը կու տար աղջր-
կանը տս վերջին խօսքին համար . բայց
նոյն միջոցին իրենց խանութը հասան :
Խանութին մէջ ուրիշ մարդ չկար՝ բաց 'ի
Ֆան Ռուզմակէն , որ խահուէ կ'աղար :
Ախորան համարձակ առանց վախի գրկուե-
ցաւ հօրը հետ , որովհետեւ մարդ չկար
տեսնող : Այս առջի տեսութեան՝ հայրն
իր որդեսէր դորովովը լեցուած , անանկ
ուրախութիւն մը զգաց՝ որ ուրիշ բանի
ամենեին չանդրադարձաւ : Բայց հայր
մայր քար կտրեցան՝ երբոր անմիջապէս
ետքը Ախորան դաղղիարէն լեզուով հար-
ցուց :

— « Ո՞րն է խուցս , մայր իմ : Շուտով
ըսէիր խնդրեմ ուր սլիտի կենամ . տու-
փերս հոս գետինը սլիտի չթողում կար-
ծեմ : Կառավար , եկուր հոս օդնէ ինծի որ
վեր կրեմ ուրտոնք » :

Ճամ մը վերջը Ախորա խուցը քաշուեր
տուփերը կը բանար , գլխարկներն ու ան-
համար զղեսաները դուրս կը հանէր , ա-

նուշահոտիւղերն ու ողիքը կարդաւ կը շարեր , և մատուցներովը միակերպ խոսլութիքները կը շտկէր՝ որպէս զի աւելի դիւրաւ ծածանին : Միանգամայն գաղղիարէն անվայել երդ մ'ալ կ'երդէր , անանկ բարձրածայն և ուժով , որ խանութին մէջէն ձայնը կը լսուէր :

Ֆան Ուռղմաէլ ախշած կեցեր էր , մէկ ձեռքովը խահուէի աղօրիքին կոթը բըռնած անգործ , մէկալ ձեռքովն ալ ճակատը շփելով . խոր և ցաւադին մտածութիւն մը առեր էր զինքը : Ուրիշ բան չէր մտածէր ինքն ալ բայց եթէ Հորդենսիայի վարը , և երբեմն երբեմն ցած ձայնով մը ինքնիրեն կը խօսէր .

— « Նայէ՛ նայէ սա իմ տնիսելքութեանս ու տկարութեանս : Ա՛հ , ի՞նչովէս ան պընդագլուխ կնոջս խօսքին մտիկ ըրի . աւելի աղէկ էր որ գլուխս քարին զարնէի : Տօղդօր Բէլքմանսը չըսամ որ գլուխս ձիւն պիտի գայ . բայց ի՞նչ բանի կու գայ հիմա ողբալս » :

Մօրը տաղնապն ու անձկութիւնը շատ աւելի էր . և միանգամայն խղճմտանքն ալ զարնելով , կը չարչարուէր ու հանգիստ չէր դտնար . խոհանոցին մէկ ծայրը նըստած , մերթ կը հառաչէր , մերթ կու լար , և որչափ որ ծախորդ կերպով ապառնիին վրայ կը մտածէր , այնչափ աւելի դառն արցունքներ կը թափէր :

Դժբաղդաբար ոչ արցունք , ոչ յանդի-

մանութիւն օգուտ մը ըրին, և ոչ իսկ
իրատն ու աղաջանքը . ամէն բան անօ-
դուտ եղաւ . Սիսրան իր կամքն ու իր յօ-
ժարութիւնը 'ի գործ դնելէն ետ չկեցաւ :
Զարմանալին այն է՝ որ փոխանակ անիկայ
փոխուելու, մայրը փոխուեցաւ կամաց կա-
մաց, ու մայրենի սիրովը խաբուած՝ սկը-
սաւ արդարացընել իր աղջիկն հօրը առ-
ջե, ըսելով թէ իրաւ երբեմն մտահաճու-
թիւններ և ուրիշ քանի մը պակսութիւն-
ներ ունի Սիսրան, բայց մեծ բաներ չեն
տառնք, և սրտին մէջ չարութիւն չկայ :
Ասներողամտութենէն վերջը՝ աղջըկան իր
վրայ սէրն աւելցաւ . և ինքն ալ ուրիշ գո-
վեստ չկարենալով տալ վրան՝ ասանկ կ'ը-
սէր խանութն եկող բարեկամներուն .

— « Մեր Սիսրան աղէկ սորվեր է, գի-
տես : Աւելի աղէկ գիտէ դաղղիարէնը՝
քան թէ իր ֆլաման լեզուն : Նմանը չը-
դանուիր բոլոր Անվերսայի մէջ » :

Սիսրային առած աս գեղեցիկ կրթու-
թիւնը հետեւեան էր . ոչ թէ դաղղիարէն
լեզուն կատարելապէս գիտէր, հապա-
ղարդարուելու և փցուն բառերն ու ոճերը
միայն : Թուաբանութեան ինչ բան ըլլալն
իսկ չէր գիտէր . որովհետեւ ինչ կը վայլէր
իրեն պէս դաստիարակուած փափուկ օ-
րիորդներուն որ անանկ խրթին գիտու-
թեան խելք յոդնեցընեն : Աշխարհազրու-
թենէն գիտցածը այսչափ միայն էր՝ որ
Բարիղ աշխարհիս ամենէն աղուոր քա-

զաքն է , ուր միշտ կը խաղան միշտ կը
սլարեն , ուր տասը անդամ աւելի թա-
տրոն կայ քան եկեղեցի , ուր կը հնարուին
նորելուկ զգեստները , և այլն : Ասկէ զատ՝
ծանօթ էին իրեն ամէն կանացի հագուստ
ներու , ամէն կերպաներու , ամէն անու-
շահոտ իւղերու և ողիքներու , ամէն խմո-
րեղէններու . և շաբարեղէններու գաղղիա-
կան անունները : Աս էր ահաւասիկ Սիս-
քայի առած կրթութիւնը : Եկուր հաւնե-
ասանկ աղջկան մը :

Անանկ աղէկ ըմբռներ էր աս քաներս
ֆան Ռուզմաէլ , որ օր մը ասանկ կըսէր
Բէլքմանս բժշկին .

— « Թէ որ մենք քու խորհրդոյդ հե-
տեած ըլլայինք , տողդօր , այսօրուան օրս
մեր Սիսքան երջանիկ կ'ըլլար , չափաւոր
և ամօթխած , և խանութնուս մէջ կ'աշխա-
տէր . սրտանց զմեղ կը սիրէր , և մենք ալ
ան ատեն աւելի սիրով կ'աշխատէինք՝ որ
սկէս զի ժառանդութիւննիս աւելի մեծ ըլ-
լայ և խանութնիս շատ մարդիկ յաճա-
խեն . խոկ հիմա ընդ հակառակն ի՞նչ է ի-
րեն ըրածը : Մետաքսէ գոգնոց մը կա-
խած , զլուխը բաց և մաղերը խոօսալիք-
ներով հիւսուած , կը նստի խանութը .
առտուընէ ինչուան իրիկուն փուճ պարապ-
կը խօսի թեթեամիտ անմիտ երիտասարդ-
ներու հետ , որոնք սիկար դնելու պատ-
ճառանքով խանութս կը լեցուին , որով
ուրիշ քաղաքացիները չեն գար հստ : Ար-

դէն սովորական զնողներուս կէսը սկակ-
սեցաւ . դիտնաս , սիրելի Բէլքմանս , մա-
հուընէս ետև հօրս խանութը սլիտի փնա-
նայ . որովհետեւ Սիորա ոչ երբէք սլիտի
ուղենայ իր աստիճանի երիտասարդի մը
հետ կարգուիլ : Մեղք մեղի . ուր էր թէ քիչ
մը աւելի ուժով շարժած ըլլայի կնոջս ու-
ղածին դէմ : Բայց ինչ սլիտի ընես . միշտ
ասանկ կը հանդիսալի . փոսին մէջ իյնալէն
ետքը՝ կը սկսի մարդ մտածել թէ եղեղը
կոխելու չէր » :

Ե

Սիսրա տուն դալուն առջի օրուընէն
սկսեալ՝ ամէն բան վար զարնել սկսեր էր.
ճնողացն ամէն ըրած բաները՝ իրեն աչքին
առջեւ ու ամիկ ու գէշ կ'երեային. և հաղար-
ումէկ վարպետութիւններով հօրն ու մօրը
կամքն ուղածին պէս կը փոխէր հալած մե-
ղրամոմի պէս :

Խեղճ աղջիկը ժամը իրեքէն առաջ կե-
րակուրը ստամոքսէն վար չէր երթար. ո-
րովհետեւ գեղացիի ստամոքս չէր իրենը :
Աս բանս հայրն որ լսեց, բարկացաւ,
մօրն ալ սիրաը կոտրեցաւ. երկուքն ալ
իրենց բոլոր կենացը մէջ միշտ կէսօրը կե-
րակուր կերած էին, և շատ ծանր բան էր
սիրկայ իրենց գործողութեանցն համար,
որոնց ժամերը բոլորովին պէտք էր փո-
խել: Բայց Սիսրա տհաճեցաւ ու երե-
սը թթուեցուց. եկուր նայէ որ այսչափս
օգուտ չըրաւ, թէպէտ աս անդամ մայրն
ալ իրեն օգնութեան եկաւ՝ խղճալէն: Ան

ատեն մարելիք եկաւ Սիսրայի վրայ , և
անանկ ջղերու ցնցումն ունեցաւ , որ
կարծես թէ անդիի աշխարհը երթալու
պատրաստութիւն կը տեսնէր : Գաղղիացի
բժիշկ մը եկաւ հիւանդը տեսնելու , որ ա-
ղէկ դաստիարակուած օրիորդներու հի-
ւանդութիւններուն վորձ էր . աս մարդն
անանկ վախնալու բաներ ըստ կանանց
ջղերուն վրայ , որ Սիսրայի ծնողը ահով
գողով որոշեցին որ անկէ ետքը ժամը իրե-
քին կերակուր ուտեն : Բայց ո՞րչափ ան-
դամ անօթութիւն քաշեցին , իրենք որ
առաւօտը չորսին կամ հինգին կ'ելլային
անկողնէն և այնչափ երկայն ատեն ծոմ
սլիտի կենային . իսկ ընդ հակառակն Սիս-
րա իր դիւրութիւնները կը նայէր ու ժամը
իննէն առաջ խուզէն վար չէր իջնար :

Հաղա կերակուրն ինչպէս էր : Ան ի՞նչ
խեղճ բան . միշտ գետնախնձոր , միշտ
կաղամք , միշտ եղան խաշած կամ խորված
միտ . միշտ նոյնը . ուրիշ մէկ բանի մը երե-
սը չտեսնուիր : Սիսրան որ երբեմն տկար
ու հիւծեալ վիճակի մը մէջ կը դտնուի ,
իրեն համար քիչ մը աղաւնիի ձագ կամ
քանի մը պղտի թոչուն սկառը է . ասոնք
իրեն ախորժակին յարմար բաներ են և ա-
ղէկ ալ կ'ընեն իրեն : Իր գրանները միշտ
անանուխէ ու կիտրոնէ անուշեղէններով
լեցուն են . առանց պատճառի չէ աս
բանս , որովհետեւ ողորմելին հաղարումէկ
ցաւ ունի , ստամորսի ցաւ , որտի ցաւ ,

գլխուցաւ, ջղաց ցաւ, ամէն տեղը ցաւ .
ինչ խեղճ վիճակ :

Աւ չկրնար երթալ մօրը հետ առաւօ-
տեան ժամը վեցին պատարագին . ձմեռը
շատ ցուրտ կ'ընէ եկեղեցին , խոկ ամառը
գեղացի ու ուսմիկ մարդիկներու հետ
խառն չուղեր կենալ . յանկարծ հիւան-
դութիւն կու գայ անկէց վրան : Չայնա-
ւորն ամենեին չկրնար մտիկ ընել . այն-
չափ երկայն ատեն հոն կենայ նէ՝ ոտուր-
ները կը սառին : Կէսօրուան պատարա-
գին կրնայ երթալ . — ինչու համար . — ե-
կուր ականջէդ գաղտուկ մը զուրցեմ . ո-
րովհետեւ աղուոր զարդարանքներ կը տես-
նայ ու կրնայ անոնց նմանիլ . Եկեղեցիէն
ելլալէն վերջն ալ կրնայ հրապարակին մէջ
քիչ մը ժուռ գալ իր հագուստները ցուցը-
նել բանկ հասկըցող երիտասարդներուն
(որոնք դերձակներ , սիկար ծախողներ և
աղնուականներու ծառաներ են) :

Նայեցէք մէյ մը մօրը վրայ . աղջիկն ա-
նոր գլուխը վերջապէս մետաքսէ գլխարկ
մը դնել տուեր է , ոտքն ալ կէս կօշիկ հա-
զուեցուցեր . ապա թէ ոչ միարը դրած էր
որ անոր հետ դուրս չելլայ : Խեղճ մօրը
ձեռքերն անդադար ականջներուն վրայ
էին , որովհետեւ սխմուած էին . և իրեք
քայլ մը ըրածին ալէս՝ կը կենար ոտքերը
կը շարժէր , ու ալէտք էր որ միակերպ քա-
կուած կապերը կապէ : Դրացիները կը
խնտային վրան , խոկ ինքը ամօթէն կը

քրտլնէր ու զետին կ'անցնէր : Բայց
պէտք չէ մոռնալ՝ որ սլարդ աղջրկանն
համար կը կրէր աս ամէն բան , և անոր
համար զարմանք չէ որ առանց ձայն հա-
նելու կը համբերէր :

Իսկ հօրը գալով , բան զմայրն աւելի կը
տանջուէր Ախոքայի մտահաճոյ իղձերէն .
բոլոր կենացը մէջ միշտ տանը մեծն ու
հրաման տուողը ինքն եղած էր և այնողի-
սի խոհեմութեամբ իր գործողութիւնները
կատարած էր , որ և ոչ մէկ անգամ մը ա-
նոնք ետև մնացած էին : Կը մակարերէր
հիմա որ ամէն բան տակնուիրայ սիտի ըլ-
լար . բայց գրեթէ գրեթէ իրաւունք չունէր
խօսելու . որովհետև իր ամէն ըսածին՝ աղ-
ջիկը գէշ է կըսէր . ինչուան երբեմն կը
համարձակէր ալ ըսելու՝ թէ Յէլքդ կարճ
է : Ան առենն ալ որ հայրը կը նեղանար ,
սլատերազմական դաշտ մը կը դառնար
տունը , Ֆան Ռուզմաէլ մէկ կողմէն պատե-
րազմող , մէկալ կողմէն կնիկն ու Ախոքա :
Հարկ չկայ ըսել որ կոիւ ընելու մէջ էրիկ
մարդը կանանց չիրնար յաղթել . շատ շատ
քիչ մը պուայ , ձեռքովն ստոլին վրայ քա-
նի մը զարնէ , քիչ մը ակուաները կրծտէ ,
բայց վերջապէս ի՞նչ կ'ըլլայ . կնիկն առաջ
կը տանի իր խօսքը :

Նոյն իսկ Բէլքմանս բժիշկն ալ անանկ
վշտացեր , անանկ տաղտկացեր էր աս բա-
ներէս , որ ալ Ֆան Ռուզմաէլի տունը գրե-
թէ բնաւ ուր չէր կոխէր :

Թան Ուուղմաէլ իր հօրմէն ու մօրմէն
կոխւ ու վէճ ընել չէր սորված . իրեն հա-
մար խաղաղութենէն և ընտանեաց սէրէն
աւելի մեծ երջանկութիւն չկար աշխարհ-
քիս վրայ . անոր համար վերջապէս շատ
բաներու սկսաւ աչք դոցել , որպէս զի
նոյն տեսարանները նորէն չնորողուին :
Ասով երկու չարիք եղաւ . մէյ մը որ հօրը
ներողամտութեամբը տունը օրէ օր սկսաւ
աւելի գէշ երթալ , և երկրորդ՝ որ ծերունին
սիրտը դնելով ամէն օրուան կրածները ,
որոնց ձայն չէր հանէր , միանդամայն սաս-
տիկ ցաւ զգալով եղած գէշ փոփխութիւն-
ներուն վրայ , անանկ սխրութիւն մը պա-
տեց վրան , որ շատ անգամ բարեկամները
բարեւ առւած ատեննին՝ կ'ըսէին իրեն .

— « Աս ի՞նչ է , Թան Ուուղմաէլ , ան
ո՞րչափ նիհարցեր ես : Հիւանդացար , ի՞նչ
եղար » :

Ծերունին մինչեւ ան առեն մէկ կտորին
մէջ միայն տեղիք չէր առւած . այսինքն
Սիսքային՝ խանութին վրայ ըրած մեղա-
դրութիւններուն : Չէր կրնար Սիսքա դիւ-
րաւ ըսել՝ թէ Սա ըանս պիտի փոխուի խա-
նութին մէջ . հասկա պէտք էր վարպետու-
թեամբ ու խորագիտութեամբ շարժէր այս
նիւթիս մէջ : Ի՞նչպէս կրնար Թան Ուուղ-
մաէլ զիջանիլ աղջըկան ըսածներուն . իր
խանութին մէջ ամենայն ինչ քաղցր յի-
շատակներ միտքը կը բերէին . ան աթոռն
որուն վրայ մայրն իրեն կաթ առւած էր՝

դեռ կեցած էր . իր մանկութեան ատեն՝
դեռ լեզուն չքացուած հոնտեղ գտուած
տակառներուն ու սնտուկներուն հետ զր-
ւարճացեր էր . գանձանակին վրայ որ կը
նայէր , միտքը կու գար ան գեղեցիկ խը-
րատն ու յորդորն որ իր բարեյիշատակ
հայրը տուեր էր իրեն խնայողութեան վր-
րայ՝ կեանքը կնքելուն վերջընթեր օրը .
տակառի մը վրայ դեռ մնացեր էին ան
սե բիծերն որ պղտիկուց քաշեր էր վրան
ան միջոցին՝ որ մայրն անկէց երբեմն եր-
բեմն շաքարի կտոր մը կը հանէր կու տար
իրեն : Միով բանիւ , աս խանութն իրեն
հայրենիքն էր , իր տիեզերքը . և անոր
մէջ գտնուած ամենայն ինչ իր կենաց
մէյմէկ պարագաներն էին :

Հիմա որ զիտենք ֆան Ռուզմաէլի իր
խանութին վրայ ունեցած սէրն , ուլ մա-
կաբերելու է թէ որչափ արտասուաց հե-
ղեղներ թափեց Ախսքա , որչափ տկարու-
թիւններ ու ջղի ցնցմունքներ եկան վրան ,
հօրք կամքը ճկելու և թոյլտուութիւն առ-
նելու համար իրմէն՝ որ խանութը գալ-
զիական ոճի վերածուի՝ որ շնորհք առնէ :
Տարի մը ամբողջ աշխատեցաւ Ախսքա ա-
սոր . կոռի , հակաճառութեանց ու ցաւա-
գին տեսարաններու տասուերկու երկայն
ամիսներ անցան՝ մինչև որ ֆան Ռուզ-
մաէլ ծերունին յաղթուած զինուորի մը
պէս զլուխը ծռեց , և աչքերն արցունքով
ուռած՝ ըստ .

— « Գայեր ըրէք ինչ որ կ'ուղէք նէ » :

Բայց կարծես թէ աս խօսքը սիրտը ծակեց՝ անանկ դուրս ելու . ան օրէն մարմինն սկսաւ հալիլ ու մաշիլ . երեսին գոյնը դնաց , նիհարութիւնն երթալով աւելցաւ , օր օրուան վրայ տկարութիւնը զօրացաւ , և զգալի կերպով գէալ 'ի գերեզման կը քաւէր . վշտաց որդը աղնիւ ծերունւոյն կեն՝ դանութեան արմատը կը ծերեր էր : Երբոր իր աչքերը մեղադրանքի նայուածքով մը Սիսքայի վրայ կը նայէին , եղեղի մը պէս կը դողար աղջիկը . բայց հօրը չորսած շրթունքներէն բառ մը դուրս չէր ելլէր , և սևեռեալ աչքերով կը նայէր ան դործաւորներուն վրայ՝ որ իր սիրելի խանութը քանդելու հետ էին : Տեսաւ հետղհետէ իր քաղցր յիշատակներուն ջնջուիլը , և ամէն մէկ նկարչի վրձինը և ատաղճադործի քերչին շարժելը տեսնելուն՝ շունչն աւելի կը կարծընար ու կեանքը կը հատնէր :

« Քիչ ատենէն խանութը փառաւոր շտեմարան մը դարձաւ . ամէն կողմ սղինձը կը փայլէր . հաշուեսեղանին վրայ սլղտի հրեշտակներ նկարուած էին՝ որոնք խահուէ կ'աղային , սիկար կը քաշէին , ծխախոտ կը կշռէին . խանութին ճակտին ապակիները մեծ հայլիներու չափ կային և ծայրէ 'ի ծայր դաղղիարէն վերտառութիւններով լեցուած էին : Կաղով լուսաւորուած էր խանութը . աղջիկ մը ու մանչ մը հաշուեսեղանին առջև կեցած էին՝ սլաւ-

րասոտ ծառայելու , և Սիսրա կամ թէ ը-
սենք Եւդոքսիա Ֆան Ռողմալօրիորդն ալ
պատուհանին մէջ աթոռակի մը վրայ նըս-
տած՝ դաղղիարէն վիպասանութիւն մը կը
կարդար :

Երկար ատեն տունն ու խանութը աս ո-
ճով դարձան . և ան աստիճանի հասաւ
հօրը մաղձոտութիւնը , որ ալ ամէն բանի
անտարբեր էր . նոյն իսկ իր Արքնաէլ բա-
րեկամին : Այս ըստած անձերնիս Ֆան
Ռուղմաէլի խորհրդին մտիկ ընելով կա-
շոյ վաճառականութիւն սկսեր էր ընել ,
և քիչ ատենուան մէջ շատ ստակ վաստր-
կեր էր , անանկ որ Ֆան Ռուղմաէլէն փոխ
առած հաղար Փիորինը կրնար անոր դար-
ձընել , թէ որ անիկայ մերժած չըլլար բո-
լորովին . բայց դեռ իր որդւոց վիճակին
վրայ տեղեկութիւն մը չէր առած :

Մինչդեռ ամէն բան խառնախնդոր ա-
ռաջ կ'երթար խանութին մէջ և ստակի
գտնածանակը սաստիկ կը պարագուէր , Ֆան
Ռուղմաէլ հիւանդացած անկողնին վրայ
պառկեր էր . բայց որովհետեւ նշան մը չէր
տար խօսքով թէ ծանր հիւանդութենէ մը
բռնուեր է , կը կարծէին որ սովորական
թեթև տկարութիւն մըն էր և ան կերպով
խնամք կը տանէին վրան :

Սակայն առաւօտ մը ծերունին ըստ որ
Բէլքմանս բժիշկն ու Արքնաէլը կանչեն :

Արքնաէլ դժբաղդաբար Գոլոնիա քա-
ղաքը դացեր էր՝ իր վաճառականութեան

գործոցն համար : Խսկ բժիշկը մէկէն 'ի մէկ
եկաւ և երկայն բարակ հիւանդին խուզը
կեցաւ : Ոչ ոք գիտէ թէ ինչ խօսեցան ի-
րարու հետ ու ինչ եղաւ ներսը : Ճամէ մը
վերջը բժիշկը սանդուխէն վար իջաւ ու
խանութին մէջ երեցաւ : Մահապուշակ
գեղնութիւն մը պատեր էր երեսին վրայ .
աչուրները կրակ կը թափէին , և երեսը
բոլոր կը ցնցուէր՝ ինչպէս որ կ'ըլլայ սաս-
տիկ բարկացած մարդիկներու : ‘Երս մը-
տածին պէս՝ մէկէն կայծակնացայտ աչքը
թունալից նետի մը պէս Ախսայի աչացը
վրայ տնկեր էր . ուրուականի մը պէս հա-
շուեսեղանին առջևէն անցաւ , և դէսլ 'ի
օրիորդը մօտեցաւ : Աղջիկն անձկութենէն
ձեռքերը դէսլ 'ի առջև երկնցուց՝ իբրև թէ
կ'ուղէր աչքին առջևէն հեռացընել աս-
սարսափելի երեսյթը . բայց բժիշկը ձեռ-
քը բացաւ , որ ինչուան ան ատեն քա-
րի պէս զոց էր , աղջրկան դաստակէն
(Տճ . Պիլկը) ուժով բռնեց , և ահաւոր
ճայնով մը պոռաց :

— « Անզգամ աղջիկ , հայրդ մեռնելու
վրայ է : Դուն զինքը սպաննեցիր » :

Աղջիկն ինկաւ մէկէն մարեցաւ անկող-
նին վրայ . ան միջոցին բժիշկը տունէն
դուրս ելաւ քահանայի համար , և քիչ տ-
տենէն վերջին սուրբ թոշակը բերուեցաւ
հիւանդին :

Երբոր հիւանդը կրօնքի վերջին օդնու-
թիւններն ընդունեցաւ , հառաչելով մը ը-
սաւ .

— « Տօղդօր , կ'ուզեմ դաւակս , իմ
Սիսրաս տեսնալ . . . բայց ներէ իրեն , ու
սաստիկ ծանր խօսքերով մի վշտացըներ
զինքը :

— Կ'երթամ հիմա փնտըռելու զինքը .
բայց պէտք է որ պատժուի . . և ան ատեն
միայն թերես կարենաս երկնքէն աղջը-
կանդ ապաշխարութեանը վրայ ուրախա-
նալ » :

Աս որ ըստ բժիշկը . խուցին գուոր
բացաւ ու խոհանոցը գնաց : Մայր ու աղ-
ջիկ ձեռքերով ճակատնին գոցած՝ լեզի
արցունքներ գետի պէս կը վաղցընէին .
ան աստիճանի էր Սիսրային ցաւն , որ
քար ըլլար դիմացինը՝ կը ճաթեցընէր . հե-
ծութիւն , հառաջանք , աղաղակ ու ողը
ստէպ ստէպ սրտէն կ'ելլային ու օդը կը
թնդացընէին : . . . Ո՞հ , աս անգամ իր
ցաւերը կեղծեալ չէին . այն ահագին խօս-
քերն որ բժշկին բերնէն ելեր էին՝ իբրև
Աստուծոյ բարկութենէն տրուած անէծք
մը իր ականջին հնչեր էին , և բոնի պատ-
ուեր մէկդի ըրեր էին այն սև քօղն որ զին-
քը կուրցուցեր էր : Հայրասպանութեան
գաղափարն որ բոցէ գրերով գրուած՝ աչ-
քին առջեւը կ'ելլէր միշտ , դժոխքի կրակին
պէս կ'էրէր զինքը : Բժշկին ծանր քա-
լուածքը լսելով յանկարծ սարսափով մը
զլուխը վեր վերուց : Նորէն դիմացն ելաւ
անիկայ , զորն որ Աստուծոյ վրէժինդրու-
թեանը պաշտօնեայ կը կարծէր . արիւնն

սկսաւ պաղիլ երակներուն մէջ և ուժը
վրայէն կ'երթար . բայց վերջապէս սաս-
տիկ բռնութիւն մը տալով իրեն՝ յաղթեց
իր տկարութեանը , վաղեց բժշկին , ծունկ
չոքեցաւ առջեր , և թեւերը դէպ՚ի երկինք
վերցուցած՝ աղաղակեց .

— « Բարկութիւնդ արդար է . յանցա-
ւոր և Աստուծոյ երեսէն ինկած արարած
մըն եմ՝ ես : . . . Բայց յանուն հոգեւարք
հօրս , ներումն . . ներումն կը խնդրեմ » :

Բժշկին աչքերէն երկու արցունք սահե-
ցան ինկան . դէմքին վրայէն բարկութեան
հետքը ջնջուեցաւ և խորին տխրութիւն
միայն նկարուած մնաց : Աղաչաւոր աղջր-
կան մօտեցաւ , ձեռքէն բռնեց , և առանց
դետնէն վեր վերցընելու՝ ըստ .

— « Ախրա , թշուառ աղջիկ , ամենա-
մեծ մեղք ըրիր Աստուծոյ առջեւ , որովհե-
տեւ Աստուած պատուիրած է . Պատուեա
զիայր քո և զմայր . դու ընդ հակառակն ի՞նչ
ըրիր : Չէ , չէ , մի վախնար , չեմ կրկներ
նորէն ան զարհուրելի խօսքը : Յանցանքիդ
հատուցմունքն ըրէ , Ախրա . դեռ միջոց մը
կայ Աստուծոյ և հօրդ հետ հաշտուելու :
Գնա իրեն քովը , ինքը կը կանչէ դքեզ . —
բայց աղէկ նայէ . թէ որ ինքը առանց հա-
մողուելու թէ իրօք բոլոր սրտանց զղջացեր
ու ապաշխարեր ես՝ երթայ առ աշխարհ-
քէս , թէ որ առանց մխիթարութեան ,
առանց խաղաղութեան և առանց բարի-
յոյս ունենալու վրադ հողին աւանդէ , . . .

դիտնաս որ Աստուծոյ բարկութիւնն ին-
չուան հանդերձեալ կենաց մէջ ալ կը հա-
լածէ զքեղ » :

Որչափ որ ալ սուր ու դառնակոկիծ էին
Սիսքային սրտին այս լսած խօսքերը, հան-
դերձ այսու անոնց մով խրախոյս առաւ .
ջերմ համբոյրներով պագաւ բժշկին ձեռ-
քը, կտրը ճութեամբ մը ոտքի վրայ ելաւ,
և « Շնորհակալ եմ, շնորհակալ եմ » աղա-
ղակելով հօրը խուցը վաղեց :

. . . Համրկ է արդեօք նկարել հօրը մա-
հուան տխուր վայրկեանը, և աղջըկան
յուսահատութիւնը : Համրկ է արդեօք ցու-
ցընենք Ախորան, որ մաղերը ցրցընքած,
արցունքի մէջ թաթիսած, գլուխը հօրը մա-
հուան անկողնին կը զարնէր, և կը ջանար
որ իր զեղեցկութիւնն աւրէ՝ ըզունդնե-
րովին երեսը ճանկըստելով, և ոտքի տակ
առնելով ու պատուելով ան ամէն բան՝ որ
ինչուան ան ատեն իր ունայնասիրութեա-
նը ծառայած էր : Ո՞հ, չէ . շատ սրտա-
ճմիկի, շատ ցաւաղին ու կեղեքիչ տեսա-
րան է :

Նայեցէք մէյ մը անկողնոյն վրայ . հայրն
ահաւասիկ մահուան ձեռքը պիտի աւան-
դէ հողին, բայց անպատմելի երջանկու-
թեան մը նշան կը փայլի հիմա դէմքին վր-
րայ ու սուրբի մը կը նմանցընէ զինքը . և
աչքերն, որ մարելու վրայ են, սիրով մը
անկողնին մէկ կողմը կը նային : Ախորա

ծունկ չորած՝ մայրը թևերուն մէջ գրկած
կեցեր է, ձեռքերը կը համբուրէ և ներումն
կը խնդրէ իրմէն . բժշկին սիրտն ելած՝ ա-
նոնց վրայ դորովալից աչքերը դարձուցած
կը նայի : Հողեարքը կը տեսնայ աս տե-
սարանը . իր թուլցած ձեռքը զաւկին գըլ-
խուն վրայ կ'իյնայ, և ան միջոցին որ հո-
գին թևերը բացած՝ դէպ ՚ի երկինք պիտի
թռչի, կ'ըսէ .

— « Օրհնեալ ըլլաս, օրհնեալ ըլլաս . . .
ով Ախսքա . . . զաւակս » :

Ֆան Ռուզմաէլի հարիւրամեան խա-
նութն այսօրուան օրս փակուած է : Մայր
ու աղջիկ առանձնութեան մէջ կ'անցընեն
կեանքերնին՝ անդադար ողբալով անցելոյն
յիշատակին վրայ . դարհուրելով կը մտա-
ծեն իրենց թշուառութեանց պատճառը և
իրենց լիդանեային մէջ աս նշանաւոր տողն
ալ կ'աւելցընեն . Գաղղիական անրարոյա-
կանորենեն ազատէ՝ զմեզ, Տէր :

Ախրելի ընթերցող, թէ որ այս ճշմարիտ
պատմութիւնը սիրտդ շարժեց, անտարա-
կոյս կ'ուզես տեսնալ Ախսքա Ֆան Ռուզ-
մաէլը : Թէ որ իրաւցընէ աս փափազն
ունիս, ուրբաթ օրը առաւօտեան ժամը
վեցին կամքիչ մը աւելի ուշ՝ Անվերսայի
Դոմինիկեանց եկեղեցին գնաւ . աջ կողմի
դուռը բաց և մտիր ան ստորերկրեայ մա-
տուռն որ քաւարանի հոգւոց նուիրուած
է : Հոն կը տեսնաս երիտասարդ կին մը

ծնկան վրայ եկած , բոլորովին ծածկուած
սև կրկնոցով մը : Յէ որ ուշադրութեամք
մտիկ ընես , վարդարան դարձընելուն ճայ-
նը կը լսես , և մերթ ընդ մերթ խորունկ
հառաջանք մը ականջիդ կու դայ՝ իբրև
թէ մաքրարանին հոգւոց մէկուն ցաւոց
ճայնն ըլլար : Երիտասարդ կնիկն անշարժ
կը կենայ . և ան աղօտ լուսով մարդ կըր-
նայ Աղօթից արձանը սեսլել դանիկայ :
Յէ որ վերջապէս անոր ոտքի վրայ ելլալը
կը տեսնես՝ դետինը սպազնելէն վերջը , և
դանդաղ քայլերով անկէց հեռանալը՝ ա-
ռանց կարծես թէ զքեղ տեսնալու , ըսէ
ան ատեն դու քեղի համարձակ . Տեսայ
Սիսրա ֆան Ռուզմաէլը :

Իսկ Արինաէլի աղջիկը չենք ուղեր ցու-
ցընել . որովհետեւ շատ սպատիւ չըներ ի-
րեն : Իր եղբօրը գալով , Գաղղիոյ մէջ
բանտ չպակսիր դատարկասուն ու ստա-
հակ մարդկանց համար :

ԱԼՊԵԱՆՑԻ ԽԸՆԴԻԹԸ

Ա. ԼՊԵԱՆՑ Խ ՐՃԻԹ Ը



Ա

Չուփերիի մէկ կողմ մը քաշուած ա-
ռանձնացած Պետրոս Լանկ անունով ազ-
քատ երկրագործը , իր կնոջն ու Գեորգ
որդւոյն հետ մէկտեղ կը բնակէր փայտա-
շէն տնակի մը մէջ , որուն տանիքը շիտակ
էր ու տափակ քարերով ծածկուած , ըստ
այն երկրին սովորութեան : Նեղ ճորի մը
բերանն էր այս հիւզը , քիչ հեռու ճակէ
մը զոր անտառախիտ քարձրլեռներ կը շըր-
ջապատէին : Անտառին մէջերէն վիթխարի
ժայռեր դուրս ցցուած էին , որոնք իրենց
զանազան ձևերովը տեսարանները կը փո-
փոխէին . տեղ մը բնութիւնը կարծես թէ
այն մեծամեծ զանդուածներէն լուրդեր
ձևացուցած էր , ուրիշ տեղ վայելուչ ձևե-
րու խոթած . ոմանք օդոյն մէջ կախուած ,
և նեղ ու բարակ կտորով մը միայն հո-

զուն հետ կպած : Անթիւ զանազան թու-
փեր կը ծածկէին զանոնք իրենց տերեւա-
լից ձիւղերովը , որոնց գոյները առապար
ժայռերուն միակերպութիւնը դուրս կը
ցատրեցընէին : Հեռուէն կ'երեւային Աւ-
ստեանք, ամսկերու մէջ թաղած իրենց յաւի-
տենական ձեամբ ճերմըկցած դլուխները :
Պետրոսին հիւղը այս բարձր լերանց հա-
մեմատելով՝ աներեսոյթ կէտ մըն էր . բայց
սակայն բոլոր այս էր աղքատ ու բարի մը-
շակին հարստութիւնը :

Այս խեղճ տնակիս դիմացը թանձր ե-
ղեիններու մէջէն կը փայլէր մատրան մը
զանդակատան ոսկեղօծ խաչը , որուն մօտ
առաքինի ճգնաւոր մը կը բնակէր , որն որ
այն ամայի ժայռերուն մէջ փորած էր իր
բնակարանը ու եօթանասուն տարուընէ 'ի-
վեր կը ճղնէր աշխարհիս խոռվութիւննե-
րէն ու ընդունայնութիւններէն հեռացած :
Շատ անդամ արշալոյսը ծագած չծագած ,
մենաւոր զանդակին արծաթի ճայնը կը հը-
րաւիրէր այն կողմերուն բնակիչները սըր-
բոյն Մենրատայ ընծայուած մատուոը , որ
այն լեռնային նահանգներուն պաշտպան
բոնած սուրբն էր . և միշտ երբոր սուրբ
պատարագը կ'ըլլուէր , ոչ երբէք դատարկ
տեսնուած էր մատուոը : Պետրոսն ալ դրե-
թէ ամէն օր ներկայ կ'ըլլար հոն իր կա-
տարինէ կնկան և գէորգ որդւոյն հետ
մէկտեղ . խել եթէ օդը ձեռք չտար կամ
հարկաւոր պբաղմունք մը ունենային , այն

ատեն տունը կ'ընէր իր աղօթքը , և կը
խնդրէր Աստուծմէ որ օրհնէ իր գործերն
ու յաջողութիւն տայ անոնց :

Պետրոս իր գեղջուկ խցին վայելչաղոյն
կողմը՝ քանի մը տախտակներով պղտի
խորան մը շինեց , որուն գլխաւոր զար-
դերն էին Աստուածածնայ արձան մը գիր-
կը Յիսուս , Պետրոս առաքելոյն , սրբու-
հոյն Կատարինէի , սրբոյն Գէորգայ և
սրբոյն Մենքատայ պատկերները , և եր-
կու ալ փայտէ կոշտ փորած աշտանակներ :
Անտառին առջի շուշանը , պարտիղին ա-
ռաջին վարդը , գարնան դալար մամուռ-
ները՝ ջերմեռանդութեամբ խորանին վրայ
կը դնէր . և ամէն շաբաթ օր Կատարինէ
դրասանգ մը կը պատրաստէր և ուրախու-
թեամբ կը կախէր փայտէ խորանին ճեր-
մակ ծածկութիւն չորս կողմը . մանաւանդ
պղտի Գէորգն իրեն մեծ դբաղմունք ըրած
էր խորանը մաքրել , Ասիկայ իմ ժամս է
ըսելով . օրը քսան անդամ խորանը կ'եր-
թար , ծաղկըները կը շտկէր , փոշին կը սըր-
բէր , և մեծ երջանկութիւն էր իրեն թէ որ
իրիկունը բարեպաշտ ընտանեացը վար-
դարան ըսելու ժողվուած ատենը , ինքը
ճրագները վառելու որ ըլլար :

Պետրոսն որ սաստիկ կը սիրէր իր զա-
ւակը , իրեն պարտք կը սեպէր անոր վրայ
մասնաւոր հոգ տանիլ և վրան երեցած ա-
ղէկութեան բերմունքները զարդացընել :
Չմեռուան երկայն իրիկունները , շատ ան-

դամ Գէորգին կրթութեանը վրայ կը խօսէր կնկանը, և թէ ո՞րչափ կը փափաքի աստուածալաշտութեան մէջ և աշխարհիս վտանգներէն հեռու մեծցընել զանիկայ: Ասանկ կ'ըսէր օր մը կատարինէին. — «Տըղաքը Աստուծոյ պարգև են, և ով որ ամէն կերսլով հոգ չըներ զանոնք անմեղութեան մէջ պահելու և երկիւղած մեծցընելու, մեծ պատասխան պիտի տայ իր անհոգութեանը համար: Անոր համար պէտք է մենք շատ մեծ հոգ ունենանք Գէորգին կրթութեանը, ու շնմանինք այն անհոգ և յանցաւոր ծնողաց՝ որոնք սաստիկ բարկանալով կամ պատժելով իրենց ախտաւոր և չար տղաքը, կարծեն թէ պարտքերնին ինչպէս որ պէտք է կատարած կ'ըլլան: Մեր ջանքը պէտք է ըլլայ մերինին սիրելի ընել տալ առաքինութիւնը, և բաւական չսեսլենք Աստուծոյ և կրօնքի վրայ անոր առջեւ խօսելը միայն, այլ և բարեպաշտութեան օրինակ տանք իրեն՝ կատարելով առօնս ունեցած պարտքերնիս »:

Երբոր բաւական մեծյաւ Գէորգ, քովի գիւղաքաղաքին դպրոցը խրկեց զինքը հայրը. բայց որովհետեւ բաւական ճամբայ էր տնակէն ինչուան դպրոցը, կատարինէ պղտի սասլատ մը զնեց տղուն համար՝ որուն մէջ կը դնէր անոր ցորեկուան կերակուրը, որպէս զի ամբողջ օրը կարենայ դպրոցը կենալ: Իրիկուան երբոր տուն կը դառնար, կը հարցընէր իրեն հայրը այն

օրուան սորված դասը . նմանապէս կիրակի օրերն ալ երբոր քրիստոնէական վարդապէտութիւն դաս առնելէն կը դառնար , Պետրոս անոր լսածները կը հարցընէր , և զինքն առաքինի ընելու համար քովէն ալ խորհրդածութիւններ կ'աւելցընէր :

— « Այս կեանքը կարձ է , կ'ըսէր միշտ անոր , բայց արքայութեան արժանի ըլլալու համար երկայն է թէ որ ճշմարիտ քրիստոնէի պէս ապրինք : Յիշէ միշտ , որդեակ , որ մեղի կը սպասէ յաւիտենականութիւնը . և օր մը հոն երջանիկ ըլլալու համար պէտք է զանազան վշտերէ անցնինք , ու քաջութեամբ պատերազմինք մեր չար յօժարութեանց և կրիցը դէմ . անոր համար պէտք է առաջուց մեր գէշ բերմանցն ու սովորութեանցը դէմն առնենք , և ամենեին ականջ չկախենք չար օրինակներու : Ո՛հ , ո՞րչափ գոհ է մարդ երբոր իր երջանկութեանը ծածուկ թշնամիներուն յաղթէ : Երանի՛ անոր որ կրնայ ըսել թէ՝ Ես Աստուծոյ և իր սուրբ օրինացը կը հնազանդիմ » :

Այս իմաստուն խրատները՝ զորոնք ըստէալ կը կրկնէր և բարի օրինակով ալ կը հաստատէր , լաւ տպաւորուեցան Գէորգին սրտին մէջ , և օրէ օր կ'աճէր չնորհըներով . և քիչ ատենէն այն կողմի տղոց օրինակ եղաւ , և իր ծնողացն ալ միտարանք : Օր մը բարեսպաշտ և առաքինի տը

ղայ ունենալու յուսով կը քաջալերուէր
Պետրոս իր ծանր աշխատութեանցը մէջ .
վասն զի այս բարի մարդս բաց 'ի իր դաշ-
տը մշակելէն , նաև տեսակ տեսակ խոտեր
ու այլ և այլ տնկոց արմատներ կը ժողվէր,
և դաւառին դեղագործներուն ծախելով
չափաւոր ապրուստ մը ստացեր էր առանց
հարսաւութիւն դիզելու : Յէպէտ լեռնե-
րուն վրայ արմատները ժողվելու առեն
շատ կը չարչարուէր , բայց ամենեին իր
վիճակին վրայ չէր դանդատէր , և միշտ
ուրախ զուարթ էր : Իր բարի խղճմտանքը
և ընտանեաց երջանկութիւնը՝ կը քաղ-
ցրացընէին իրեն մարդկային կենաց սովո-
րական վշտերը . և զիտէր ալ թէ աշխա-
տելու համար ծնած ենք , և մեր ճակտին
քրտինքով հացերնիս պիտի դտնենք , Աս-
տուծոյ հրամանին չհնաղանդելով պատ-
ժուելնուս համար :

Պետրոսին հագուստը դաւառին ընակ-
չաց նման էր . ոտքը ճերմակ բրդէ զուր-
պայ մը կարմիր գծերով , սև կաշիէ տա-
քատ , և կարմիր կտաւէ բաճկոն մը ոս-
կեղօծ կոճակներով չորս կողմը կանաչ մե-
տաքսէ լայն երիդ բանած . վիզն ալ բա-
րակ սև շղարշ մը , որ ինչուան կուրծքը
կ'իջնար . զլուխը սրածայր կանաչ գլխարկ
մը , վրան սիրամարդի վետուր անցուցած ,
և ասուեայ կապոյտ վերաբեր մըն ալ
կոնակը կ'առնէր : Այսպէս Պետրոս դա-
ւաղան մը ճեռքը և ճախ ուսը բան մը

զարկած իր օրական աշխատութիւնները
կը սկսէր : Երբոր լեռը կ'ելլար , կը հանէր
վերարկուն և ծառի մը ճիւղերէն կախե-
լով՝ կը սկսէր ուրախութեամբ աշխատիլ :
Շատ անդամ դիմացի հովիտը արձագանդ
կու տար իր քաղցրածայն երդերուն , և
զանդակներուն ձայներն ու կովերուն և
այծերուն բառաչը , որ հոն դաշտերուն
մէջ կ'արածէին , կը սպատասխանէին իրեն :

Պետրոս դիւղաքաղաքին երաժիշտներէն
մէկուն որդին էր , և ինքն ալ երիտասար-
դութեանն ատեն սորված էր քնար զար-
նել : **Շատ** կը սիրէր զերաժշտութիւնն , որ
իր զուարթ բնաւորութեանը վրայ մեծ աղ-
դեցութիւն ունէր : **Այն** սրտի հանդսու-
թիւնն որ իր աշխատանաց մէջ կ'իմանար
այս բարի մարդը , կը նորոգուէր դար-
ձեալ երբ իրիկունը տուն կը դառնար , ուր
իր կինն ու տղան անհամբեր կը սպասէին
միշտ իրեն : Իր քրիստոնէական և հայրա-
կան պարտքերը հաւատարմութեամբ կա-
տարած ըլլալուն մտածութիւնը , կը թեթև-
ցընէր իր նեղութիւններն , որոնք ամէն
մահկանացուի կը հանդիպին . աղէկ դիտէր
որ այս կեանքս երկայն շարք մըն է վշտաց
ու կարճատել ուրախութեանց հիւսուածք
մը . անոր համար երկուքն ալ հաւատար
սիրով կ'ընդունէր : **Սովորութիւն** ըրած էր
օրուան մէջ ստէսլ ստէսլ կարճ և եռան-
դուն աղօթք մը ընելու . և ուրախու-
թեամբ անտառին ծերացած ծառերուն

շուրին տակը չոքելով, կը նուիրէր իր սիրտը իր երկնաւոր հօրը, և շնորհակալ կ'ըլլար ընդունած բարիքներուն համար : Կը զմայլէր միշտ բնութեան սքանչելեաց վրայ, որոնք Զուիցերիի մէջ աւելի շատ են ու մառաւոր քան ուրիշ տեղուանք . այն բարձր լեռները, այն գեղեցիկ կանաչները, հողոյն մէջ ծածկուած գանձերը, այն սքանչելի տեսարանները՝ կ'ափշեցընէին զինքը և աչքերէն արցունք կը բերէին :

Կատարինէ գիտնալով թէ երբ իր երիկը կը դառնայ աշխատանքէն, ամէն իւրիկուն հիւզին դրանն առջե կը նստէր որ անոր հեռուէն դալը տեսնէ . ալդու գէորդն ալ միշտ քովն էր ու երբ կը տեսնէր հօրը դալը, անոր առջեը վաղելով դիրկը կ'իյնար . և բահը ուսէն յափշտակելով տուն կը տանէր, և օրուան մէջ իւրեն պատահածները կը պատմէր անոր : Պետրոս կատարինէին բարեւ տալէն վերջը, գետին կը դնէր արմատներով և խոտերով լեցուցած տօպրակը, և փայտէ աթոռի մը վրայ նստելով, կ'ըսէր . « Փառք Աստուծոյ, որ այս օրս ալ հասուց զմեզ . թէ պէտ աղքատ ենք, բայց թագաւորէ ալ աւելի երջանիկ ու դոէ կեանք ունինք մեր խրճին մէջ . շնորհակալ ըլլանք իրեն մեղի այսչափ ըրած բարիքներուն համար » :

Քիչ մը ետքը կատարինէ ընթրիքը կը պատրաստէր . և ամէն անդամ սեղան սկսելնուն ջերմեռանդ աղօթք մը կ'ըսէին :

Պետրոս սեղանին վրայ տանը սլիտոյիցը
կը տեղեկանար կամ կրթական ու օգտա-
կար բաներու վրայ կը խօսէր . բնաւ չէր
ծիծաղէր այնպիսի բանի վրայ որ կրնար
վնաս բերել իր տղուն առաքինութեանը ,
կամ իր աղնիւ հարսին ականջը խայթել .
կ'ամընար երկդիմի խօսքէ և քրիստոնէա-
կան սիրոյն մէջ պակսելէն կը վախնար :

— «Որպէս զի խաղաղութիւնն ու երջան-
կութիւնը տիրեն մեր հիւղը , կ'ըսէր միշտ ,
սէտք է անօդուտ և վնասակար խօսքերէ
փախչինք . քրիստոնէին բերանը զԱս-
տուած օրհնելու համար պիտի բացուի ,
չէ թէ հայհոյելու . թէ որ մտածենք որ օր
մը համար պիտի տանք մեր ամէն խօսքե-
րուն համար , կը զդուշանանք մեր գերա-
դոյն գատաւորին անհաճոյ եղած բանե-
րէն » :

Այսպէս շատ տարիներ անցուցին խա-
ղաղ և գոհ վիճակի մէջ , առանց ամենեին
դժբաղդութեան մը : Պղտի Գէորգը կը մեծ-
նար . և տղայութեան ցուցուցած աշխու-
ժէն կ'իմանային ծնողքը որ յոյսերնին պա-
րապ պիտի չելլար . և օդնել ալ սկսեր էր
հօրը մէկ քանի աշխատութեանցը , և միշտ
անոր հետ մէկտեղ լեռը խոտ փնտուելու
կ'երթար :

Երբ ցանկալի գարունը կու գար բնու-
թիւնը կենդանացընելու , կամ երբ ձիւնը
զձորը կը ծածկէր , կամ երբոր եղեամը ա-
դամանդի պէս կը փալփրլէր եղեիններու

վրայ արեւոն ճառագայթներէն , անդա-
դար Պետրոս կ'օրէնքը զԱստուած : Բայց
կը թոչէր իր երջանկութիւնն և կը մօտե-
նար այն ժամն յորում վշտերը ցանցի մը
սկս սկիտի բռնէին զինքն՝ իր առաքինու-
թիւնը սկայծառացընելու համար :



Բ

Երբոր ձմեռը կը հասնէր , Պետրոս աչ
չկրնալով լեռը երթալ խոտ ժողվելու ,
ինքն իրեն զբաղմունքներ կը հնարէր որ-
պէս զի քիչ մը բան շահի իր և ընտա-
նեացն ապրուսաը հոգալու համար : Ա-
ռանց ամենեին բան մը սորված ըլլալու ,
կարծր փայտերէ զանազան ձեռագործներ
կը շինէր , զորոնք մօտ աւանները կը տա-
նէր կը ծախէր . զիտէր նաև զետնէն հա-
նած ներկերը հալեցընել և զանոնք ինչ-
պէս որ պէտք է մէկմէկու խառնել , և շատ
անդամ կ'երթար կարասիներ և ուրիշ բա-
ներ նկարելու , որոնցմէ որ շահ մը կրնալ
հանել : Երաժշտութիւն գիտնալն ալ անօ-
գուտ չեղաւ . վասն զի հարսանեաց կամ
մկրտութեան համար դրացիները ժողվուե-
լու որ ըլլային՝ քնար կը զարնէր . եր-
բեմն ալ անոյշ ձայնը ձգած՝ սրբազան կամ
օրուան պարագաներուն յարմար երգեր
կ'երգէր . այսպէս ամենեին աշխատութե-

նէ չէր փախչէր, և իր զուարթ բնաւորութեամբն ու անխոնջ զործունէութեամբն ամենուն սիրելի էր :

Օր մը առաւօտը կանուխ իր հիւղէն քաւական հեռու տեղ մը կանչուեցաւ որ հարսանեաց մը խնջոյքին պատրաստութեանը օդնէ . նոյն օրն ալ նոյեմբերի օրերէն մէկն էր , օդը ցուրտ և հովի ալ սաստիկ : Պետրոս բոլոր օրը աշխատեցաւ , և ուրախութեամբ կատարեց իրեն յանձնուած ծառայութիւնները : Իրիկունն ընթրիքը հոն ըրաւ , ու ձեռքն առած գաւաղանը՝ ճամբայ ելաւ խրճիթը դառնալու : Արդէն գիշերը առաջ գացեր ու մութը կոխեր էր . լուսինը ամսերուն տակ ծածկուած , և ժամերով ալ առաջ հարաւային քամին սկըսեր էր փչել ու յորդահեղեղ անձրեւ մը կը սպառնար . գիշերային լութեան մէջ եկեղեցւոյն և ժամատան հողմացոյցները կը ճռնչէին երբոր Պետրոս հանդարտաքայլ կ'անցնէր գերեղմաննոցէն , ուր անտառի պէս սև սև խաչեր տնկուած էին գետինը : Մթութիւնը վայրկենէ վայրկեան կ'աճէր . Պետրոս երագեց քայլերը՝ յուսալով որ անձրեւ չսկսած խրճիթը կը հասնի . քայլ խաբուեցաւ . հաղիւ թէ կէս ճամբան ըրաւ՝ ահա փոթորկալից անձրեւ մը բռնեց դինը . խեղճը խնչուան որ բնակարանը հասաւ , անձրեւ ոսկրները թափանցեր էր : Բոլոր գիշերը հեղեղի պէս անձրեւ և հաղիւ առաւօտեան դէմ քիչ մը մեղմացաւ :

Բայց Պետրոս յետ կատարինէի ու պըղ-
տի Գէորգին հետ պադտուելուն , պատ-
րաստուեցաւ այն գեղը դառնալ՝ ուր հարս-
նիքը պիտի կատարուէր : Մեծ անհանգըս-
տութեան մէջ էր բոլոր գիշերը և դալիք
դժբաղդութեան մը նախագուշակութիւն
կը սեպէր զասիկայ . պարագ տեղը կա-
տարինէն կ'աշխատէր սիրտ տալ Պետրո-
սին , որ տրտմութեան մէջ ընկղմեր էր և
հաղիւ հաղ ու մեծ սրտցաւութեամբ կրցաւ
բաժնուիլ իր տնակէն . և դեռ գեղը չհա-
սած անձրեը նորէն սկսաւ : Բոլոր գեղին
ընակիչները ներկայ էին այս հանդիսին ,
մտիկ չդնելով ամեննեին հեղեղի պէս իջած
անձրեին : Պետրոս նախ սեղանին կե-
րակուրներուն ծառայելին ետքը , առաւ-
քնարն ու զօրաւոր և քաղցր ձայնով սկը-
սաւ երգել այս հետագայ սաղմոսը , դաշ-
նակաւոր քնարին թելերն ալ մէկտեղ հըն-
չեցընելով .

Ո՛չ , զի՞ բարի , զի՞ վայելուչ ,
Բնակել եղբարց ի միասին համաշունչ :
Որպէս ի գլուխն Ահարոնի
Եւ ի մորուան իւղն որ իջեալ զեղանի ,
Եւ ի մորուաց անտի նորուն
Մինչ ի գրապանս անդր իջանէ ի զգեստուն .
Կամ որպէս ցող քաղցրածաւալ
Ի Հերմոնէ ի Սիոն լեառն ցողեալ :
Անդ պատրաստեաց Տէր զօրհնութիւն ,
Ի նմա ըզկեանս յաւէժ անմահ մընայուն :

Այս և ասոր նման ուրիշ մանր երգեր՝ առանկ զգացմամբ երգեց, որ ամենուն սիրով շարժեց, և բոլոր սրահը երկայն ծափակարութեանց ձայներէն կը թնդար, ու ստիպեցին զՊետրոս որ անոնցմէ շատին առները նորէն կրկնէ:

Բայց ժամերը շուտով կը սահէին և կէս զիշեր եղեր էր երբոր կոչնականները սկըսան տներնինքաշուիլ: Պետրոսն ալ քիչմը ուտելիք հետն առած ընտանեաց համար, ու աշխատանացը վարձքն ալ երկու սկուտ, ճամբայ ինկաւ: Որչափ որ իր ձորը կը մօտենար որուն բերանը շինուած էր իր խրճիթը, ջրերու գոշիւն մը կը լսէր որ ընդարձակ զետի պէս քովի լեռներէն վար կը վաղէին, և լճին ջրոցը հետ միանալով բռնոր ձորը կ'ողողէին: Այս տեսարանէն սաստիկ սիրով նետեց, և որչափ որ առաջ կ'երթար, այնչափ սրտին տագնապն ալ կը սաստկանար:

Վերջապէս շատ մը շրջաններ ընելէն ետքը իր տանը ճակատը դտաւ, և լոյս մը տեսաւ ցորեննոցին մէջ. այս լոյսը մթընշաղ պայծառութիւն մը կը ձգէր խոռովեալ ջրոց վրայ, որ արդէն իր խրճին վարի յարկը ողողած էին. կը լսէր իր կնկանն ու որդւոյն օգնութիւն կանչելու ողորմաղաղակները: Այս ձայները խառնուելով ժայռերու և ծառերու մէջ բռնի մտած ամիքներու շրջընկոցին հետ, թշուառ Պետրոսին սիրար կտոր կ'ընէին: Իր սի-

բելիներէն զատ ուրիշ բան չէր մտածէր, և
անոնց փրկութեանն համար ամէն վտանգ
աչքին բան չէր երևնար . ուստի անվախ
ալիքներուն մէջ մտաւ, բայց մէկէն ոտքե-
րը գետնէն կտրեցան, ինքն ալ գաւաղա-
նը ձգեց ու լողալով խրճին մօտեցաւ :

Կատարինէն և Գէորգը ցորեննոցին մէջ
վայրկենէ վայրկեան մահուան կը սպասէ-
ին տանը փլատակներուն տակ : Չուրը եր-
թալով կը բարձրանար . Պետրոս խրճին
դուռն հասաւ, բայց անկարելի ըլլալով
ներս մտնելը՝ մեծածայն աղաղակեց .
«Վար իջիր, կատարինէ, Գէորգին հետ
մէկտեղ . ես հոս եմ դժեղ փրկելու» : Խեղճ
կինը գիրկն առաւ զտղան ու կտրընու-
թեամբ ալիքներուն մէջ մտաւ . Պետրոս
ուժով բազկովը բռնած զկինը և զորդին,
նաւակի մը մէջ դրաւ, որ տանը շուք ը-
նող մեծ ուռենոյ մը կապած էր և որուն
մէջ դեռ ջուր լեցուած չէր . ու արագու-
թեամբ ուռենիէն ճիւղ մը կտրելով, սկը-
սաւ առաջ քշել մակոյկը զանոնք ցամաք
ձգելու յուսով :

Բաւական ճամբայ ըրած էր մօտ բլուր
մը հասնելու համար . բայց ափսո՞ս իր
ճգանցը . տկար նաւակը հեղեղներէն
հրուելով հաստ ժայռի մը զարնուեցաւ ու
կտոր կտոր եղաւ : Պետրոս յուսահատու-
թեան ձայն մը հանեց . Գէորգ նաւակին
մէկ տախտակը բռնած ինքզինքը ալիքնե-
րուն բռնութեանը թողուց, որ զինքը վեր-

ջապէս դիմացի ախանց վրայ ձղեցին գիշերուան թանձրուահաւոր խաւարին մէջ Երկար ատեն կը լսէր հօրը ողորմ աղաղակները և խեղճ մօրը հեծեծանքը . բայց ալիքները իրենց կատաղի և որոտագոչ մոնչմամբը արդիլեցին անոնց ձայները :

Գէորգ երկար ատեն կը թափառէր խաւարին մէջ առանց գիտնալու թէ ուր կենայ . ատեն ատեն վախով մը կը նայէր այն հանդարտ լճին վրայ՝ որ հիմա յատակէն ինչուան երեսը խոռոված էր . վերջապէս բլրին վրայ ելաւ , որուն ստորոտն ինկած էր ինքը , և քարայր մը ապաւինեցաւ , ուր անցուց բոլոր գիշերը : Առաւոտեան դէմ անձրես դադրեր էր , ու արեն ալ երկնից կապոյտ կամարէն իր փարփռուն ճառագայթները կ'արձըկէր : Ելաւ Գէորգ այրէն և զառ՝ ի վայր նեղ ճամբէ մը վար իջաւ . գտաւ ճամբան ու սկսաւ գէալ՝ ի ճնողացը խրճիթն երթալ , բայց մօտենալն անգամ անկարելի եղաւ , վասն զի ջուրը բաց՝ ի տանիքէն բոլոր բնակարանը ծածկեր էր : Տրտում և լոիկ նստեցաւ ժայռի մը վրայ , և անթարթ աչօք կը նայէր իր մանկութեան տեղւոյն վրայ , և սաստիկ տխրութենէն յորդ արցունքներ ճնոտէն կը վազէին . ո՛հ , չէր զիտէր խեղճ տղան թէ ինչուան ուր պիտի հասնի իր թշուառութեան սահմանը , վասն զի այն հասակին մէջ չէր կընար մարդկանց պատահած թշուառութեանց անդունդին խորը երեւ-

կայել։ Երջանիկ հաստի, որ միշտ յուսով
կապրի ու չնչին բաներով կը խարուի. եր-
ջանիկ է ու պատճառը չգիտեր և կը զար-
մանայ թէ ինչու մարդիկ կ'անցնին կ'եր-
թան փայլակի արագութեամբ, և իրենց
ուրախութիւնը շօւտով կը մարի դիւրաթա-
ռամ վարդի մը պէս։

Գէորգ արցունքները աչքէն սրբելով,
հայրն ու մայրը սկսաւ կանչել. բայց 'ի
զուր. արձագանդը միայն իր ձայնին պա-
տասխան կու տար. լճին չորս կողմը պը-
տըտելով, իւրաքանչիւր քայլին՝ Պետրոս,
կատարինէ՛, իրեն սիրելի անունները կը
կրկնէր. բայց ամէնը պարապ, չկրցաւ ի-
մանալ կերպով մը ծնողաց գացած ճամբան
որ ինքն ալ հոն վագէր։ Արտին կոկիծը ա-
ւելի սաստկացաւ մանաւանդ տեսնելով որ
ջուրը դիակներ առած կը տանէր. ու հաս-
տատ միտքը դրաւ թէ հայրն ու մայրը ա-
լիքներուն մէջ խղզուած են։ Ամենայն օգ-
նութենէ լքեալ և միայնակ, չոքեցաւ լճին
եղերը և իր արտասուաթոր աչուքները
երկինք վերուցած, յանձնեց ինքզինքը որ-
բացելոց Հօրը. — «Աստուած իմ, ըսաւ հե-
կեկանօք, ահաւասիկ կը տեսնաս զիս թէ
ինչ յետին թշուառութեան մէջ եմ. ալ
չունիմ ինձի խնամող մը երկրիս վրայ. իմ
ծնողըս անշուշտ այս զարհուրելի զիշե-
րուանս մէջ կորսնցուցին կեանքերնին.
օգնէ ինձի, Տէր, և զիս ձեռքէ մի թո-
ղուր»։ Եւ վերջը ըսաւ եռանդագին Հայր

մերև ու Ողջոյն քեզ Մարիամը և նստաւ
հանգչեցաւ։ Ժամմը տղան կը մտածէր իր
խեղճ վիճակին վրայ . բայց վերջապէս ա-
նօթութենէ նեղուած , ոտք ելաւ ու սկը-
սաւ բլրին վրայ ասդիս անդին պտըտիլ
մորենի կամ ուրիշ վայրի պտուղներ գրա-
նելու համար որոնք եղեամէն ու անձրենէն
աղատ կրնային ըլլալ։ Երաւ քիչ մը բան
գտաւ , բայց անոնք բաւական չէին իրեն
անօթութիւնը անցընելու։ Բայց ամենենին
չյուսահատեցաւ ու անդադար կը փնտը-
ռէր . և ահա մարդու ոտնածայն մը լսեց ,
որ նեղ ճամբէ մը առաջ կու դար . կանկ
առաւ ու մարդ մը տեսաւ որ ձեռքը սա-
պատ մը բռնած կու դար , ու բարե տուաւ :

Օտարականը զարմացաւ Գէորգը մինակ
տժգոյն ու հիւծեալ տեսնելուն վրայ ու
հարցուց թէ ինչ կ'ընէ . պատասխանեց
տղան թէ «Մորենի և վայրի պտուղներ կը
փնտուեմ , վասն զի առառուընէ ինչուան հի-
մա բան կերած չեմ» . և սկսաւ պատմել
անոր իր ու ծնողացը գլխէն անցած խեղ-
ճութիւնը , և թէ ինչպէս վտանգէն աղա-
տելու առեննին՝ վտանգի մէջ ինկան . ու
հացի կտոր մը խնդրեց անոր գթութիւնը
պաղատելով : — «Խեղճ տղայ , պատասխա-
նեց օտարականը , լսածներէն սիրոը սաս-
տիկ շարժած , չեմ կրնար ուղածդ տալ ,
վասն զի քովս ոչ հաց և ոչ ալ ուրիշ ու-
տելիք ունիմ . բայց քիչ մը համբերէ ,
հետս եկուր և ես զրեղ կը հոգամ» :

Գեորգչը զիտէր թէ ինչ ընէ . կ'ուղէր
հոն կենալ որ մօտ գեղերը իր ծնողը
մինտուէ : Բայց օտարականն իր տարակոյ-
սը փարատեց և ըստ . — « Ինձի կ'երեայ
թէ աղէկ չես ըներ առ երեկուան չեղե-
ղէն չարաչար խեղճըցած տեղս կենալովդ-
շատ տուներ կործանեցան ու կենդանի-
ներ ալ խղղուեցան , և անհամար մարդիկ
ալ յանկարծակիի եկած՝ անողորմ ջրե-
րուն մէջ խղղուեցան . հաւանական է որ
քու հայրդ ու մայրդ ալ ասոնց մէջն ըլ-
լան , վասն զի այս ձորակէս անդին լերան
մէկալ զառ'ի վայրը գեղին շատ ընակիչ-
ները տեսայ որ խեղճերուն գժբաղպու-
թեանը վրայ կու լային , որոնց բըղըքած
դիակունքը դիղուած էին ջրին եղերը :
Հօրդ անունն ինչ էր :

— Պետրոս կամ Քնարահար . բայց բուն
մականունն է Լանկ :

— Կործեմ թէ այդ անունն ալ լսեցի ,
բայց ստոյդ բան մը չեմ կրնար ըսել : Ինչ-
պէս որ շատ անդամ իմքանի մը վաճառքս
այն կողմերը կը տանէի ծախելու , ասղնե-
գործք , ժամաւէն , դերձան , բամբակ և
ուրիշ ասոնց նման բաներ , այսպէս այս
առաւօտ ալ գացի ու տեսայ որ բիւրաւոր
մարդկանց դիակներ ջրէն կը հանէին , զո-
րոնք ոչ ոք կրցաւ ճանչնալ . ես ալ նայ-
ելով որ այն հասարակաց թշուառութեան
ատեն բան վաստըկելիք չունիմ , երկար
ատեն հոն չուշացայ : Մտիկ ըրէ , որդեակ ,

կարծեմոր այսպիսի ժամանակ աղէկ կը-
նես եթէ հետս գաս : Ես այս զիշեր հա-
րուստ կալուածատիրոջ մը քով պիտի ան-
ցընեմ որ ամեննեխն տղայ չունի , և ան-
տարակոյս եմ՝ որ զքեղ ալ սիրով կըն-
դունի » :

Բայց տղան լսած դէշ լուրերուն վրայ
սկսաւ յորդ արցունք թափել , և ալ ապա-
հով եղաւ իր ծնողաց մահուան վրայ . ու
քիչ մը մտածելէն ետքը ձեռքը վաճառա-
կանին երկնցուց ու ըստ . — « Կու դամ
հետդ . կը տեսնեմոր աշխարհիս վրայ ալ
ծնողքս զրկելու մսիթարութիւնը պիտի
չունենամ . ուստի հիմա ինձի ուրիշ բան
չմնար ընել բայց եթէ այդ կալուածատի-
րոջ քով մտնել , թէ որ զիս ընդունելու
ըլլայ . կը խոստանամ աղէկ ըլլալ և ձեռ-
քէս եկած ծառայութիւնն ալ ընել » : Վա-
ճառականը բռնեց տղուն ձեռքէն , և եր-
կուքը մէկտեղ սկսան երթալ :

Վ երջին անդամ մ'ալայն կողմերը մէյ մը
աչուըները դարձընելով որ երբեմն օթեան
էր երջանկութեան և նոյն ատեն կարծես
թէ վրան անէծք իջեր էր , Գէորդ իր ա-
ռաջնորդին հետ մէկտեղ սրբոյն Անրու-
տայ մատուոը մտաւ , ուր որ շատ անդամ
իր ծնողաց հետ մէկտեղ կու դար աղօթե-
լու , և իր ցաւերը Աստուծոյ առջին տա-
րածեց : Այս պղտի մատուոը իրեն բարձր
դրքին պատճառաւ և խիստ ամուր ալ
շինուած ըլլալովը , ջրերուն բռնութեանը

դէմ կուռելով կրցաւ յաղթել : Գէորգին
սրտաշարժազօթելէն վաճառականին սէրն
և գութը աւելի շարժեցաւ վրան ու խօսք
տուաւ նորէն որ կալուածատիրոջ կը յան-
ձնէ զինքը : Ազօթքը լմննալէն ետքը , եր-
կուքը մէկտեղ ճամբայ ինկան ու շուտով
զեղմը հասան , որ ան ալ մեծամեծ վնաս-
ներ կրած էր :

Անկէ արքունի ճամբէն սկսան երթալ
որ ապառաժի մէջ փորած էր և լերանց
խորառերորտ տեղերէն կը տանէր : Առա-
պար քարաժայուերն որ այն սալայատակ
ճամբան կը շրջապատէին , ահուդող կը
ձգէին ճանապարհորդին վրայ . ուր որ
տչը գարճընելու ըլլար մարդ , մթնագոյն
կրանիտէ պատերուն վրայ արձանագրու-
թիւններ կը տեսնէր , որոնք կը յիշեցը-
նէին ձեանց հիւսերու տակ թաղուած ճա-
նապարհորդներուն մահերը . թէպէտ ժա-
մանակը գրեթէ մաշած էր անոնց յիշա-
տակարանները , բայց իրենց տեսքը միայն
գառն գաղափարներ միտք կը բերէին հոն-
տեղ : Այն մերկ քարաժայուերուն ծայ-
րերը , տեղ տեղ խաչեր տնկուած էին
մէկմէկէ քիչ հեռու , որոնք կարծես թէ
կըսէին ուղենորին որ այս կողմերը՝ ուր վր-
տանդը գլխընուն վրայ պատրաստ կեցած
էր , պէտք էին իրենց յոյսը անոր վրայ
միայն գնել , որ իրենց փրկութեանն հա-
մար խաչին վրայ կեանքը տուաւ : Հոնտե-
ղի լուռթիւնը՝ ագուաններուն և որիներուն

կոխներէն միայն կը խափանուէր , որոնք
ծառերուն վրայ դրած էին իրենց բոյները ,
և այս բաղմավտանդ ու անշէն ճամբէն
անցնողներուն ընկերութիւն կ'ընէին :

Գ

Գէորգ և վաճառականն այս ճամբան
լմնցընելէն ետքը , զառ՝ի վերով մը դաշտի
պէս տեղ մը եկան , որուն բարձրէն մար-
դուս աչքին առջեւ հիանալի տեսարաններ
կը բացուէին . Հոն սաստիկ ծանրաբեռնած
սայլ մը տեսան զոր տասը յաղթանդամ
ձիեր մեծ նեղութեամբ՝ առաջնորդներուն
աղաղակներով և խարազաններուն շա-
ռաչմամբ՝ լերան գագաթը կը հանէին :
Այս ահազին կառքը ճերմակ կտաւով ծած-
կուած էր , և մէջը գաղթականներուն հա-
մար սնտուկներով ու տակառներով լե-
ցուն պաշար կար : Զիերուն արիւն քըր-
տինք մտնելն և անոնց չարաչար յուզնու-
թիւնը տեսնելով , ըստ վաճառականը
Գէորգին . — « Տես թէ ինչ նեղութիւն կը
քաշեն խեղճ կենդանիները այդ բեռը
քաշելու . մենք ալ ասոնց նման ենք . մեր
կեանքն ալ աշխատութեամբ և վշտերով
կ'անցնի , և այն արդելքներն որ միշտ մեր

ճամբուն վրայ դիմացնիս կ'ելլեն , Աստու-
ծոյ օղնութեամբը միայն կրնանք յաղթել :
Այն խոչերը՝ այս լեռներուս կը նմանին ,
ուսկից որ հիմա ձիերը սաստիկ աշխատու-
թեամբ վեր կ'ելլեն . սղտի արդելք մը
կանկ առնել կու տայ իրենց կամ ետե կը
մղէ . տես ուրեմն մեր կենաց պատկերը :
Աստուծոյ աներեւոյթ ձեռքն է որ կ'ուղղէ
բոլոր մեր գլխին պատահածները , և կրօն-
քը՝ զօրաւոր խրատներով փափադ մը կը
վառէ 'ի մեղուրիշ նոր հայրենիք մը ձեռք
ձղելու , ուր մեր առաքինութիւնն ա՛լ պա-
տերազմելու հարկաւորութիւն սկիտի չու-
նենայ : Մերթ ընդ մերթ երբ անհոգու-
թեամբ քուն կ'ըլլանք ու բարւոյն ճայնը
չենք լսեր , անցողական պատիժներով
Աստուած զմեղ նորէն իրեն կը կանչէ .
Դուն արդէն գիտես որ այս աշխարհիս
վրայ ամէն բան մեր ուղածին պէս չըլլար :
Ճատ անդամ կը փախչինք այն չարիքնե-
րէն որ կերպով մը մեր խաղաղութիւնը
կրնան խռովել , ու ժամանակ անցնելէն
ետքը կ'օրհնենք զՆախախնամութիւնն՝ որ
խրկեց մեղի այն վիշտերը : Բոլոր մեղի
պատահածներն , որ մեր կենաց ընդար-
ձակ պատկերին վրայ շուք մը կը ձղեն ,
մեծամեծ դէսկրետ նման որ զբնութիւնը
տակնուվրայ կ'ընեն , վախճան մը ունին
որ մեր կարճատես աչուրները շատ ուշ ա-
նոնց ինչ բանի համար ըլլալը կ'իմանան .
Վասն զի միշտ նոյն Աստուածն է , Աս-

տուած սիրոյ և ողորմութեան, և իրմէ կուզան մեղի թէ շնորհը և թէ պատուհասը :

— Ուրեմն քու գլխէդ ալ անցեր են մեծամեծ թշուառութիւններ, ըստ Գէորգիոսքը կտրելով : Խնդրեմ . Ենչ է անունդ, և ուր ծնած ես :

— Պատմեմ քեղի, տղաս, իմ վարքս . և տեսնաս թէ իմ բախտս ալ քուկինիդ ո՛ր շափ նման է : Ես Վերին-Բալադինա ծընած եմ, և անունս ալ Յովհաննէս Ֆէնքէ . բայց սովորաբար Սուապ կը բնակիմ : Ես ալ քեղի պէս թշուառաբար շուտով կորսնցուցի ծնողքս, երբ հաղիւ դեռ զի՞րենք ճանչնալ պիտի սկսէի : Եւ որովհետեւ բան մը չինկաւ ինձի անոնցմէ, օտարներն առին խնամեցին զիս . և երբ տասնըվեց տարեկան եղայ, բրուսիացի գնդի մը թմրկահար ըրին : Բայց անատեն բարեբաղաբար առաջին սուրբ հաղորդութիւնս առած էի, և բոլոր կենացս մէջ պիտի յիշեմ այն օրն որ իմ զեղիս յարգոյ աւագերէցը սրբազան խորհրդոյն զիս մերձեցուց :

» Քանի մը ամիս պարսպապատ քաղաքի մը մէջ կենալէն վերջը, հարկադրուեցաւ մեր գունդը թշնամեաց դէմ երթաւու : Սրտոտ էի ես, յանդուդն չըսէմ . և ամենեին վտանգէ վախ չունէի ու անխոցէի զիս կը կարծէի, վասն զի սրտիս մէջ դեռ երիտասարդական աշխոյժը կը բորբոքէր : Օր մը երբոր իմ դնդիս հետ մէկ-

տեղ թշնամիները զննելու գայինք, ես անոնցմէ շատ առաջ անցնելով, ձախուսքիս դնտակ մը առի ու մարած գետին փռուեցայ. ընկերներու վերուցին զիս և արթընցուցին. և որովհետեւ այն պղտի քաղրին մէջ, ուր էր իմ գունդս, զինուորական հիւանդանոց չկար, զիս Մատթէոս Քլուկ անունով բարի վաճառականի մը տունը տարին, որն որ ձեռքէն եկած քրիստոնէական բարիքները ցուցուց ինծի, ինչպէս նաև իր Մարիանէ առաքինի ամուսինն և իրենց Միքայէլ տղան՝ ամէն հողտարին վրաս :

» Բայց ցաւերս ալ, բժշկութիւնս ալերկայն քշեցին : Այն ատեն իմացայ թէ որ չափ հարկաւոր է մարդուս կրօնքը, վասն զի անով միայն ցաւոցս կը համբերէի : « Դեռ ասանկ երիտասարդ, կըսէի երբեմն երբեմն ես ինծի, և հիմակուընէ կաղ ըլլամ : Այս անտանելի բան է » : Բայց ան ատեն կը զօրացընէր զիս իմ Փրկիչս որ խաչին վրայ մեռաւ, որուն պատկերը աչքիս առջեր կախուած էր . և ալ ամեննեին չտրանջալով, զիս բոլորովին Աստուծոյ կամացը յանձնեցի :

» Այս թշուառութիւնս ինծի շատ օգտակար եղաւ . ճանչցայ մարդկային ընութեան տկարութիւնը : Երիտասարդութեան կտրիճ հասակը այնպիսի տարիք մընէ՝ որ ամեննեին բանէ մը չվախեր, և ինքնինքը երկաթէ ու անմահ կը կարծէ : Ա՛Հ,

որչափ խորհրդածութիւններ մխաքս կու
զային այն վեց ամսուան մէջ ցաւոց ան-
կողնոյս մէջ պառկած : Քրիստոնէական
վարդապետութեան դասերն ու խրատնե-
րը որ ատենովլ լսած էի , բոլոր մաքիս
մէջ կը նորոգուէին . կրօնական ունեցած
զգացմունքներս արթնցան , որոնք , ափ-
սոս , պատերազմի աղմուկներուն մէջ
խղզուած էին : Շատ անդամ տեղւոյն ա-
ւագերէցը ինծի տեսութեան կու դար , և
իրեն տուած մխիթարութիւններովը կը
քաջալերէի ինքղինքս :

» Վերջապէս դարնան օր մը կրցայ առ-
ջի անդամ խուցէս դուրս ելլալ , ու դա-
ւազանի մը կրթընած տանը քովի պար-
տէցն իջոյ . Միքայէլ՝ որ ինծմէ քիչ մը ա-
ւելի տարիք ունէր , ինծի հետ եկաւ : Այն
տաժանելի հիւանդութենէն վերջը անզով
ու մաքուր օդը ծծելով , կարծէի թէ 'ի նոր
կեանս դարձեր եմ : « Առողջութենէն ա-
ւելի ինչ աղէկ բան կայ » , կը կանչէի ե-
րախտագէտ խնդութեամբ : Դեռ կարծես
թէ աչքիս առջելը կու դան այն պտղալից
ծառերը իրենց կարմիր ու ճերմակ ծաղկը-
ներովը ծանրացած : Նստարանի մը վրայ
երկու խնձորենիներու տակ նստեցայ , ու
բնութեան վսեմ տեսարանին վրայ զմայլած
կը նայէի , որ ինծի սկս ան ալ կարծես թէ
հիւանդութենէ նոր ելած էր : Կը տեսնէի
կարդաւ ծաղկազարդ մարդեր , սերմանած
դաշտեր և բաղմաթիւ թուփեր մատղաշ

տերեներով ծածկուած . մէկալ կողմէն ալ
հիացած կը նայէի պղտի քաղաքին տնակ .
ներուն վրայ որ ժայռոտ ըլրակի մը չորս
կողմը ցրուած էին ամիսիթէատրոնի ձեռվ ,
իր գոթածև զանդակառանը որ գէպ'ի վեր
բարձրացած կարծես թէ երկինքը կը ցու-
ցընէր , և այն գեղեցիկ ու զուարճալի ճե-
մելեացն ուր ամէն իրիկուն քաղքին ընա-
կիչներն իրենց աշխատութիւններէն հան-
դիստ առնելու կ'երթային : Այն օրէն ետ-
քը՝ ոյժո վրաս գալ սկսաւ և կամաց կա-
մաց առանց գաւաղանի կը քալէի : Բայց
որովհետեւ ձախ ոորս աջէն աւելի կարճը-
ցեր էր , դիս զինուորութենէ աղատ ըրին .
այս բանս մէկ կողմանէ միսիթարեց դիս ,
մէկալ կողմէն ալ տրտմեցուց :

— « Ահաւասիկ բանս լմնցաւ , կ'ըսէի ես
ինծի , ինչ պիտի ընեմ հիմա . պղտիկու-
թենէս որք մնացած՝ արհեստ չեմ սորված .
ուրեմն հիմա ինչպէս պիտոյքս պիտի հո-
գամ : Ասդիս անդին իյնամ հաց մուրա-
լու . այս տարիքով ասանկ թշուա՛ռ ըլլալ :
Այն օրն որ ալ զինուորութենէ աղատ ըլ-
լալու նամակն առի , սաստիկ անհանգըս-
տութեան մէջ ինկայ , անանկ որ նոյն դի-
շերն ամենեին քունս չտարաւ . վերջապէս
առաւօտեան երեքին առենները՝ աչքս քիչ
մը գոցեցի , ու երազ մը տեսայ : Ընդար-
ձակ անտառի մը մէջ էի , որուն մեծու-
թենէն աչուրներս կը յողնէին . և երբ
թանձրախիտ ծառերուն վրայ կը նայէի ,

որոնց մէջէն արեւուն ճառագայթները
չէին զօրէր անցնիլ, սպիտակազգեստ ու
լուսափայլ մարդու երեսյթ մը տեսայ որ
դէպ'ի ինծի կու դար, ու ձեռք ալ կու տար
որ այն բաւզին մէջէն հանէ : Զուարճալի
հովիտ մը դացինք ուր գոյնզգոյն ծաղկանց
անոյշ հոտերը ամէն կողմ կը ծաւալէին :
Առաջնորդս ինծի նշան ըրաւ որ քանի մը
հատ ժողվեմ անոնցմէ . և երբոր ձեռքս
շարժեցի որ ժողվեմ, այն շարժմունքէն
արթնցայ :

» Այս երազն ինծի անպատմելի ուրա-
խութիւն պատճառեց . և ինչպէս մարդ
այս աշխարհիս վրայ իր փափազները ճըշ-
մարիտ կը կարծէ, այսպէս ալ իմ այս տե-
սած քաղցր երազիս վրայ ես ալ քանի մը
բան աւելցընելով, կարծէի թէ ալ անկէ
ետքը երջանիկ պիտի ըլլամ : Բայց այս
պատրանքը՝ երկար չտեսեց . վասն զի ժամ
մը ետքը նորէն տաղնապներս վրաս հա-
սան : Անկողնէս ելայ առաւօտն ու եռան-
դազին աղօթեցի Աստուծոյ որ գթայ վր-
րաս : Ելայ գացի բարերարիս քովը, և ո-
րովհետեւ բոլորովին առողջացած էի, ան-
կեղծ ու բոլոր սրտանց շնորհակալութիւն-
ներս ըրի անոր, բայց չկրցայ ծածկել իր-
մէ ապագայ կենացս խեղճութիւնը : Խան-
դաղատանօք նայեցաւ ինծի ու ըստաւ .
« Մի հոգար ամենեին ապագայ կենացդ
փրայ . ես կը խնամեմ զքեղ : Արդէն ծե-
րացած եմ ես ու չեմ կրնար վաճառակա-

նութիւնս աղէկ առաջ տանիլ . տղաս ալ
կարծեմքիչ ատենէն պիտի հարկադրուի
մեր գործքնուն համար ճամբորդութիւն
ընել , և այն ատեն մարդու մը պէտք պի-
տի ունենանք խանութին մէջ . և զքեզ
կ'ուղենք առնել . ինչ կ'ըսես , ինչպէս կ'ե-
րեայ քեզի այս առաջարկութիւնս » :

» Արցունքներս իմ տեղս սպատասխա-
նեցին : Ան ատեն բարի վաճառականն ը-
սաւ . « Վ աճառականութեան մէջ կ'ուղեմ
դնել զքեզ . ասկէց ետքը սիլմեր քովը կե-
ցիր , ինչպէս որ եկած օրէդ ինչուան հի-
մա . մեր սեղանէն կ'ուտես , ու վարձրդ
ալ կրցածնուս չափ կու տանք :

» Երջանիկ էի ես անկէ վերջը , և քիչ
ատենէն կրցայ ալ խանութին մէջ աշխա-
տիլ սկսելու : Բայց , ո՞հ , ինչու կարճ ե-
ղաւ երջանկութիւնս : Հաղիւ թէ տարի մը
անցաւ , մահը յախշտակեց ձեռքէս իմ
տէրս : Իրեն յուղարկաւորութեան բոլոր
քաղաքացիք ներկայ էին . որովհետեւ ին-
քը ամենուն մեծարոյ ու սիրելի էր :

» Իր Մարիանէ բարեպաշտ կինը , չղի-
մացաւ իր սիրելի ամուսնոյն կորստեա-
նը . և վեց ամիս հաշելով մաշելով , ինքն
ալ գերեզման գնաց Մատթէոսին ետեէն :
Միքայէլն ու ես մինակ մնացինք սպառա-
պախնոյ մը հետ , որուն անունը Վառվա-
ռէ էր , և մենք խել մը տարի առաջ տա-
րինք վաճառականութիւննիս , և բաներ-
նիս անանկ աղէկ կը յաջողէր՝ որ Միքայ-

Էլ զիս ընկեր առաւ իրեն, թէպէտ և ես
ամենեին ստակ չէի դրած : Ասանկ վեց
տարի անցընելէն ետքը, կիրակի օր մը
նամակ առի իրմէ որ կ'իմացընէր ինձի իր
ծանր հիւանդ ըլլալն, և կ'աղաչէր որ ա-
ռանց ուշանալու իր եղած քաղաքն եր-
թամ : Մէկէն կառքով ելայ գացի, և բաղ-
դաւոր գտնուեցայ որ դեռ զբարեկամս
ողջ տեսայ. բայց անանկ տկարացած էր, որ
զրեթէ չէր կրնար խօսել : Ընդունած էր
վերջին խորհուրդները, ու կտակնալ ըրած
էր և ունեցածին կէսն ինձի ձգած էր,
կէսն ալ վառվառէին և մեր քաղքին աղ-
քատներուն : Երկրորդ օրը արդարոց քու-
նը ծնդացս վրայ քնացաւ Միքայէլ . ըստ
իր փափաքանացը՝ տանել տուի մարմինը
մեր գերեզմաննոցը և հօրն ու մօրը քով
թաղեցի :

» Տես ինձի հանդիպած բաղդը . ես այն
ատեն քսանըվեց տարեկան էի . քանի մը
ամիս վերջը առաքինի աղջկան մը հետ ա-
մուսնացայ, որ իմ երջանկութիւնս է իր
բարեպաշտութեամբն, իմաստութեամբ ու
բարելաւութիւններովը : Չորս տղոց հայր
եմ, որոնք մեծ յոյս կու տան ինձի :

» Ահաւասիկ գլխէս անցածները, որ-
դեակ . կը տեսնես թէ ինչպէս Աստուած
գութ ունեցեր է իմ վրաս, և թէ ինչպէս
այս վէրքս ինձի երջանկութեան աղբիւր
եղեր է, ուսկից որ աւելի բանի չէի կըր-
նար սսլասել : Իրաւցընէ ով կրնար կարծել

ան ատենն որ ես խեղճ ու վիրաւոր Պատ-
թէոս Քլուկին տունը գացի , որ օր մը իր
տեղը պիտի անցնիմ և միջակ կարգի վա-
ճառական մը պիտի ըլլամ : Ո՞չ, աստուա-
ծային նախախնամութիւնն ինչ դարմա-
նալի ճամբաներ ունի . և ես թէպէտ շատ
տարի ալ ասլրիմ , բայց պիտի չկարենամ
իմ երախտագիտութիւնս ինչպէս որ պէտք
է յայտնել իրեն :

Պ

Այս խօսակցութեանս ատեն Գէորդն
ու վաճառականը դեղեցիկ ծործոր մը հա-
սան , և գեղի պանդոկ մը կանկ առին . և
որովհետեւ երկուքն ալ անօթի էին , վա-
ճառականը բաները վար դրաւ ու կերա-
կուր ուզեց . մէկէն ապուր բերին , պնակ
մը միս ու բանջարեղէն . և որովհետեւ եղա-
նակը ցուրտ էր ու շատ քալելէն ալ յոզ-
նած էին , չի մըն ալ դինի խմեցին քիչ մը
ոյժ առնելու համար . և ժամ մը հանդչե-
լէն ետքը՝ նորէն ճամբայ ելան , որպէս զի
զիշերը չկոխած կալուածատիրոջ տունն
հասնին , որուն քով Գէորդ կը յուսար ա-
պաստանարան մը գտնել :

Յովսէփ Յինտոյ կալուածատէրը նստած
էր մեծ կրակարանի մը ետեւ և ընթրեաց
ժամուն կը սպասէր , երբ այս երկու ճամ-
բորդները մտան ու բարեւ տուին : Իր պա-
ռաւ Եղիսաբեթ աղախինը հողէ կանթեղ
մը բերաւ ու դրաւ սեղանատախտակին

վրայ իր տիրոջն առջին , որ վաճառականին ասանկ հասնելուն վրայ սաստիկ զարմացած մնացեր էր :

Քիչ մը օդուն և այն հանդիպած աղետալի դէպքին վրայ , որ զշատերը թշուառութեան մէջ ձգեց , խօսելէն ետքը , վաճառականը ճարտար կերպով խօսքը Գէորգին վրայ դարձուց , ու ըստ կալուածատիրոջ . — « Տես սա խեղճ որբը որուն հայրն ու մայրը այս գիշեր հեղեղը յափշտակեց : Թողինքը քեզի պատմէ հանդիպածը . այս չափս միայն հերիք ըլլայ ըսելը , թէ հիմա ոչ օգնական ունի և ոչ ալ գլուխը դնելու տեղ մը : Կարծեմ թէ կրնաս քովդ առնել զասիկայ . արդէն հարուստ ես և այս տղան ջերմեռանդ աստուածապաշտ է և խելացի , քու տանդ աղէկ օդտակար կը քրնայ ըլլալ : Ասիկայ ալ ուրիշ բարի գործքերէդ մէկը թող ըլլայ , կը վարձատի դքեզ Աստուած » :

Կալուածատէրը թև թևի վրայ ծալած դէպլ 'ի Գէորգին ծոեցաւ ու վերէն վարմէյ մը զննեց : Եւ քանի մը վայրկեան մըտածելէն ետքը , ըստ . — « Այս տղան ես սիրեցի . անկեղծ նայուածք մը ունի . ես ալ անկեղծ տղայ կը սիրեմ . նմանապէս կերպարանքն ալ խիստնշանական է . կարծեմ շատ տղէտ ալ պիտի չըլլայ : Աղէկ , աղէկ , զինքը նորէն զննելով ըստ կալուածատէրը . փորձենք տեսնանք : Մաիկը ըրէ , որդեակ , որովհետեւ այս բարի վա-

ճառականը, զոր երկար ատենէ 'ի վեր կը
ճանչնամ, զքեղ ինծի կը յանձնէ, ես ալ
զքեղ իմքովս կ'առնեմ. բայց այս պայմա-
նաւ որ աշխատասէր ու հնաղանդ պիտի
ըլլաս և անպակաս եկեղեցի պիտի եր-
թաս: «Այէ առաջուց կ'ըսեմքեղի, տղայ
մը որ Աստուծոյ ջերմեռանդ չէ և ոչ ալ
իր քրիստոնէական պարտքերը ամենայն
ջանքով կը կատարէ, երկայն ատեն չկըր-
նար քովս կենալ: Թէ որ դուն իրաւցընէ
բարեպաշտ ես և վարդ ալ աղէկ է, ես
կը կրթեմ զքեղ այն բաներուն մէջ որ օր
մը աշխարհիս վրայ քեղի հարկաւոր պիտի
ըլլան: Թէ որ այս դաշինքս յանձն կ'առ-
նես, ձեռք տուր նայիմ»: Այս ըսելով
ձեռքն անոր երկնցուց . Գէորդ ալ ուրա-
խութեամբ մը սխմելով համբուրեց զայն:
«Ոյն վայրկենին ծառաներն ու աղախին-
ները կերակուր ուտելու համար խուցը
մոտան . Գէորդ իրենց խօսակցութեան
նիւթն եղաւ:

Ծառաները կերակուրնին լմնցընելէն
ետքը, որ մսրացորենէ ապուր ու մոխրի
մէջ եփած գետնախնձոր էր, կալուածա-
սիրոջ սեղանը պատրաստեցին . վաճառա-
կանը ու Գէորդն ալ մէկտեղ նստան ու
կերան ախորժով համադամները, ոչխարն
ու կարկանդակը . նոյնպէս ալ գինին .
բայց Գէորդ ամենենին գինի չխմեց, և
թէսլէտ կալուածատէրը շատ ստիպեց որ
խմէ, բայց յանձն չառաւ ըսելով թէ իմ

տարիքիս չլայլեր։ Ծափաճայն գովեց Յով
սէփ զտղան այս բանիս համար և գրկեց
զանիկայ։ Երբոր կերակուրը լմնցաւ,
Գէորդ եռանդեամբ աղօթքն ըրաւ և այն
խուցը դնաց ուր այն գիշերը Ֆէնքին հետ
պիտի անցընէր։ Դեռ չընացած՝ երեկոյ-
եան աղօթքն ըրաւ, ու վերջը ըստ իր ա-
ռաջնորդին. — «Ի՞նչպէս պիտի կարենամ
շնորհակալ ըլլալ քեղի, սիրելի բարե-
րար իմ, զիս հոս բերելուդ համար։ ու
րիշ բան չեմ կրնար ընել, բայց եթէ ա-
ղօթել առ Աստուած որ ինքը անդին քու
վարձրդ հատուցանէ առատապէս։ և ա-
պահով եմ որ կը հատուցանէ։ — Խելա-
ցի՝ բարեալաշտ և աշխատասէր եղիր, ը-
ստ անոր Ֆէնք, և թէ որ սլդտի բան մըն
ալ ըրի նէ քեղի՝ ան ատեն տոկոսեօք հա-
տուցած կ'ըլլաս ինծի։ Այս կալուածա-
տէրը շատ աղնիւ մարդ է, և եթէ կարե-
նաս զինքը գոհ ընել, անիկայ քու ապա-
գայ վիճակդ կը հոգայ։ Ուրեմն օր մը եր-
ջանիկ ըլլալդ քեզմէ կը կախուի. և թէ որ
գէշ վարքիդ համար քովէն վոնտէ, թը-
շուառ կ'ըլլաս»։ Երկուրն ալ պառկեցան,
և Գէորդ աղէկ քուն մը եղաւ։

Երկրորդ օրը Ֆէնք կանուխ հրաժարա-
կան ողջոյնը տուաւ կալուածատիրոջ, ու
զԳէորդ գրկելով ըստ անոր. — «Ա՛ռ այս
սկզբ սլդտի բաներ գնելու համար։ քիչ
ատենէն նորէն կը դառնամ, և երբ իմա-
նամ թէ կալուածատէրը գոհ է քեզմէ՝ ըն-

ծայ մ'ալ կու տամ. միշտ միաբդ բեր երեկ իրիկուան տուած խրատներս » : Գէորգ խոստացաւ ու նախաճաշկէն վերջը իր բարերարին հետ մէկտեղ ինչուան եկեղեցւոյն հրապարակը գնաց . հոն նորէն պագտուելով, Յովսեփին քով դարձաւ :

Որովհետեւ եղանակը դաշտ աշխատելու յարմար չէր, կալուածատէրը դպրոց դրաւ զԳէորգ, ուր իր ջանքովն և բարի վարքովը այն աստիճան առաջ գնաց, որքիչ ատենէն իր դասընկերներուն գլուխ եղաւ: Երբոր գարունն եկաւ, կալուածատէրը իրեն հետ դաշտ տարաւ զԳէորգ ուր շատ օդտակար եղաւ իրեն . ինչ որ կրնար երեւակայել թէ իր տիրոջը հաճելի է կ'ընէր, և ամենայն ուրախութեամբ՝ որպէս զի պարտական չմնայ, և անոր անհաճոյ եղած բաներէն կը զգուշանար : Ամենեին աշխատութենէ չէր փախչէր, ինչուան շատ անդամ կը հարկաւորէին չափաւորելանոր փոյթն, և այս կերպով ամենուն սիրելի եղաւ ու բարեկամ: Թէպէտ Գէորգ ամենայն հանգստութեամբ կ'ապրէր կալուածատիրոջ քով, բայց չմոռցաւ երբէք իր ծնած ձորը և միշտ խելքը միտքը իր ծնողաց վրայ էր զորոնք մեռած կը կարծէր: Եատ անդամ չոքած արցունք կը թափէր անոնց համար աղօթելով:

Յովսէփ շատ գոհ էր իր որդեգիր տղուն վրայ . պառաւ Եղիսաբեթն ալ, որուն Գէորգ պէտք եղած մեծարանքը կու տար

և կամքը ամենայն կերպով կը ջանար լեցընել, շատ կ'ուրախանար երբոր կը տեսնէր անոր կիրակի օրերը կարդասուրեալհագած եկեղեցի երթալը, և միշտ կ'ըսէր Յովսեփին թէ շատ աղնիւ տղայ է Գէորգ և իր հասակի տղոց ամենեին մէկ պակասութիւնն ալ չունի: Երբոր կալուածատէրն ուրախ զուարթ ըլլար և կամշահաւոր վաճառականութիւն մը ըրած, Եղիաբեթյարմար միջոց կը սեպէր զայն պըզտի որբոյն համար աղաչելու. — « Դու հարուստ ես, կ'ըսէր, մէկու մը պարտք չունիս . Երկու հարիւր արտավար երկիր ունիս, զեղեցիկ մարդագետիններ, պաղաքիր այդիներ, մեծ անտառ մը . ցորեննոցդ առատութենէն կը զեղանի, ախոռներդ ձիերով եղներով կովերով լեցուն են . ուրեմն պէտք է ինծի քանի մը սկուդ տասոր Գէորգին զգեստ զնեմ, և ինչ որ կ'ընես այս խեղճ որբոյն, օր մը երկինքը հարիւրապատիկը պիտի ընդունիս ատոնց տեղը :

— Դու. միշտ ինծի հարստութեանս վրայ կը խօսիս, կը պատասխանէր Յովսէփ խոժոռելով. բայց գիտես թէ տուն պահելու ծախքս որչափ է . բայց ինչ որ է առ սա քանի մը սկուդը, կ'ըսէր և քանի մը սկուդ ձեռքը կը գնէր . իրաւցընէ արժանի է Գէորգ որ իրեն վրայ հոգ ունենանք : Այն քիչ մը քանին ալ սաստիկ կ'ուրախանար բարեսիրտ Եղի-

սարեթը, վասն զի Գէորգին համար էր, ու
զոհ ըլլալով իր առատասիրտ տէրը դովե-
լով կ'երթար :

Այսպէս երկու տարի անցաւ ու Յովսէփ
միշտ աղէկ աչք ունէր Գէորգին վրայ : Եւ
ինչպէս որ հասակով մեծցաւ, այսպէս իր
մտաւոր կարողութիւններն ալ երթալով
զարգացան : Շատ աղէկ կը կարդար ա-
մէն տեսակ ձեռագիր և տպագիր, աղէկ
ալ կը գրէր . թուաբանութեան, աշխար-
հագրութեան ու պատմութեան վրայ ալ
բաւական ծանօթութիւն ունէր . և այն
տեղի տղոց բարի օրինակ էր իր բարի վար-
քովի ու բարեպաշտութեամբը : Կալուա-
ծատիրոջ հաշիւն ինքը կը բռնէր . ծառա-
ներուն իրենց ծնողացը նամակները կը
գրէր : Դպրոցին քահանան ու վարժա-
պետն ալ անոր վրայ դովեստ տալէն չէին
կշտանար :

Կալուածատէրն իր ճմեռուան պաշարը
հոգալու համար, ամէն տարի սուրբ Մար-
տինոսի օրն իր քաղքին մօտ մեծ տօնա-
վաճառի մը կ'երթար : Այն տարին շատ օր
ուշացաւ հոն, և 'ի դարձին զանազան բա-
ներ առաւ բերաւ, տնեցոց Ծննդեան օ-
րուան ընծայ :

Ծննդեան հսկման գիշերը իրիկուան
դէմ Յովսէփ իր խուցը տարաւ իր որդե-
գիր տղան, և ստոլին վրայ ցուցուց մէկիկ
մէկիկ անոր համար բերած գեղեցիկ ըզ-
դեստներն և գիրք մ'ալ (որ էր Յաղագս

նմանող լինեղոյ Յիսուսի) զոր աւագերէցը
տուած էր : Գէորդ զանոնք տեսնալուն ու-
րախութենէն ինքիրմէ դուրս ելաւ . սկը-
սաւ մէկէն զգեստները զննել , ետքը Յով-
սեփին գիրկն իյնալով , պլլուեցաւ անոր
ու ըսաւ . — « Ո՞վ իմ սիրելի տէրս , այս
ինչ են ինծի ըրածներդ , այս ինչ առա-
տածեռնութիւն է , ես այս բաներուս ար-
ժանի չեմ . ինչպէս սիտի կարենամ այս-
չափ բարիքներուդ փոխարէնը հատուցա-
նել :

— Քեզի չափէն աւելի բան չեմ ըրած ,
Գէորդ , վրայ բերաւ կալուածատէրը .
քու վարրդ ամէն բանի տեղ կը բռնէ .
շատ դոհ եմ գրեղ իմ տունս առնելուս :
ինչպէս որ ես հիմա՝ անանկ շարունակէ ,
նոյն երկիւղածութիւնը եկեղեցական սլաշ-
տամանց ներկայ գտնուելու , նոյն առջի-
փոյթդ ունեցիր իմ բաներուս , և ես սէրս
անպակաս կ'ընեմ վրայէդ » :

Ե

Գաէորգին կատարելութիւնները կը յա-
ռաջէին քան զիր փափուկ սրտին աճու-
մը . իր աղնուութեանն ու առաքինութեա-
նը թեթև փորձ էր այն անդորր ու երջա-
նիկ կեանքը . երջանիկ էր , և մինչ իրեն
կ'երեար թէ օրէ օր կ'աճէր իր երջանկու-
թիւնը ինչպէս դարնան նոր ծլած ծաղկանց
փունջերը , այն կը սլանար իրմէ թէպէտ
առ երեսս , վասն զի առաքինին միշտ եր-
ջանիկ է քանի որ իր առաքինութիւններն
ընկեր ունի իրեն և քանի որ անոնք են իր
սիրոյն առարկաները . կը սլանար իրմէ
առ վայր մը , և այն թոշիլը իր ապագայ
երջանկութեան գրաւական պիտի ըլլար ,
սլզտի կամուրջ մըն էր որ զինքը երջան-
կութեան սահմանը կը ձգէր թէ որ ինչպէս
որ պէտք է արխանալու ըլլար : Դեռ մէկ
թշուառութեան միայն փորձէն անցեր էր ,
կարծէր թէ հոն կը լմննայ անոր սահմա-
նը . ո՞հ , չէր զիտէր աղնիւ տղան թէ թը-
շուառութեան յատակը զեռ սուր աչք մը

եղած չէ որ տեսած ըլլայ . չէր զիտէր թէ
թշուառութեան մէջ կը փորձուի մարդուս
առաքինութիւնը , և անոր մէջ արխացողն
է կատարեալ առաքինին :

Օր օրուան վրայ սիրով կը կապուէր իր
բարերար տիրոջը հետ , որ իրեն երկրորդ
հայր եղեր էր , տեսնալովանոր իր վրայ ցու-
ցուցած խնամքն ու գորովը . բայց որչափ
իր սիրոյ և երախտագիտութեան կապը կը
զօրանար , այնչափ ալ մեծ սիրո երենար
իրեն այն կապը խզելը , զոր այնպէս կը
պահանջէր երկնից սուրբ կամքը : Մըրկի
պէս որ զհաստատուն մայրիները կը կո-
տըրտէ , և անապատներու աւաղներն աշ-
խարհքէ աշխարհք կը փոխէ , մահուան
գերանդին հնձեց Յովսեփայ կեանքն ու
իր պանդիստութեան աշխարհքէն իր յա-
փիտենական հայրենիրը փոխադրեց . յան-
կարծ հասաւ մահն ու ժամ չթողուց որ իր
ստացուածքները տնօրինէ և իր սիրական
գէորգին բարեբախտ կեանք մը սահմա-
նէ . թուաւ գնաց ուրիշ բան չկրնալով թո-
ղուլ գէորգին բայց կսկիծ զինքը կորսնցը-
նելուն : Ան ատեն զդաց տղան իր որբու-
թեան դառնութիւնը . ան ատեն նորոգուե-
ցան իր սրտին ցաւոց թելերը զարնող մա-
տերը . անհայր անմայր՝ չորս կողմի բնա-
կիչներն ու բնակութիւններն իրեն ան-
ըեր առապարներ կ'երեւային , ուր տեղ մը
չէր կրնար հանգչեցընել իր խեղճութեան
բեռը :

Յուղարկաւորութեան հանդիսին ներկայ եղողներուն մէջ Գէորգէն աւելի տըխուր մարդ մը չկար . ամենէն վերջը բաժնուեցաւ դերեզմաննոցէն և բոլոր օրը անձաշակ կու լոր դառնապէս :

Յովսեվին թաղմանէն երկու օր ետքը , աղղականներն անոր ունեցածն ու չունեցածը բաժնեցին մէջերնին . որուն մտքէն կ'անցնէր որ խեղճ Գէորգին ալ դոնէ սլրդափ մաս մը հանեն . առին ամէնքն իրենց մասերնին , և Գէորգին և ոչ իրենց քովն առնելու մասն հանեց մէկը . մէջտեղը մնաց տղան և իրեն ուրիշ ասլաւէն չէր յուսար դանալ , բայց անկէց որ դթոչունները կը կերակրէ և ինքն է հայր որբոց և այրեաց : Վերջին ողջոյն մը տուաւ այն տանն ուր իր առարինութիւններն իր հասկին հետ աճեր էին , ուր այնպիսի տէր մը դտեր էր՝ որուն յիշատակը միայն իրեն մեծ ժառանգութիւն կը սեպէր , և մէկէն եկեղեցին վաղեց , և իր կրկին որբութիւնը Աստուծոյ գիմաց տարածելէն և իրխորնամակալութիւնը պաղատելէն վերջը աւագեցին գնաց ու յայտնեց անոր իր խեղճութիւնը : Այս առարինի հովիւն երկայն բարակ հարցմունքները ըրաւ անոր և անձամբ ալ խմացաւ Գէորգին առարինական սկզբունքները . խմացուց իրեն Գէորգ թէ չկրնար կենալ այն գիւղաքաղաքին մէջ , ուր ամենայն ինչ ցաւաղին յիշատակներ միտքը կը բերէին , և իրեն հայրական օգ-

նութիւնը խնդրեց : Խոստացաւ իրեն աւագերէցը ձեռքէն ամէն եկածն ընելու և ըստ որ — « Ձրանքհաւզէնի Ռակի-Արեւակը ըստած պանդոկին իմ մեծ տէրն բարեկամս է , կը ջանամ զքեզ հոն դնել . և առանց ուշացընելու կը զբեմ իրեն և քու երկրորդ տէրդ առջինէն աւելի վար չմնար բարեպաշտութեան կողմանէ : Այս մարդս այն գաւառուին ուրիշ պանդոկապետներուն չնմանիր . կիրակի և տօն օրեր սուրբ պատարագին ատեն իր պանդոկը մարդ չառներ որ գան ուտեն խմեն . երբ երեկոյեան զանդակը կը զարնէ , ճամբայ կը դնէ ամէն իրիկուն բոլոր իր պանդոկն եղողները , և չթողուր որ իր պանդոկին մէջ զինովայ մէկը կամ գայթակղական խօսքեր ըսէ : Կմանապէս իր տունն ալ բարեպաշտութեան կողմանէ հոչակուած է . պարտրկան են իր ծառաները երբեմն երբեմն սուրբ հաղորդութեան մերձենալու . ամէն ուրբաթ և շաբաթ իր տունը պաք կը բռնէ , նոյնպէս Եկեղեցին սահմանուած մէկաղօրերը : Ամէնքը կը դովեն իր լաւութիւնները . և ես ալ կը կարծեմ որ ուրիշ Յովոէփ մը պիտի դժնաս : Հարկ չէ որ քեզի ապալրեմ աղէկ ըլլալու թէ որ իր պանդոկը զքեզ ընդունի . դու ալ զիտես որ Աստուծմէ ետեւ քու բարի վարքէդ զատ մէկը չունիս որ աշխարհիս մէջ քեզի օգնական ըլլայ » :

Գէորդ քանի մը օր աւագերիցուն տունը

կենալէն վերջը՝ պատասխանն եկաւ որ ի-
րեն բարի վկայութեանը վստահացած իշխան
դունի զիքորդ և իրեն գինետան պաշտօ-
նը կու տայ : Այս լուրը մեծ ուրախու-
թիւն պատճառեց զիքորդին , ու մէկէն
ճամբու պատրաստութիւն սկսաւ տեսնել .
առջի իրիկունը վերջի բարեւ տուաւ աւագ-
երէցին ու տանը մարդիկներուն , և գնաց
կանուխ պառկեցաւ : Երկրորդ օրը արևուն
ծագելուն՝ շալկեց իր պղտի կարասիքը ,
ֆրանքհաւզէնի ճամբան բռնեց , ուր իրի-
կուան դէմ հասաւ : Մէկէն Ռոկի-Ռուակ
պանդոկը գնաց , ուր շատ աղէկ ընդու-
նեցաւ զինքն իր նոր տէրը , որուն անունն
էր Մարտինոս . կերակուր հանել տուաւ
իրեն , և յոգնած ըլլալուն՝ հրաման տուաւ
որ երթայ այն օրը պառկի առանց աշխա-
տելու :

Մարտինոսին սիրտը շարժած զիքորդին
դլիսէն անցած դժբաղդ պատահարներուն
վրայ , ըսաւ անոր որ թէ որ դոհ ըլլայ ա-
նոր ըրած ծառայութեանը , իր հաւատար-
մութիւնը իրեք ամիս փորձելէն ետքը՝
տարին հարիւր ֆրանդ կու տայ իրեն . վեր-
ջը աւելցուց . — « Հիմա միայն քեզմէ կը
կախուի երջանիկ վիճակ մը հոս ունենալգ .
քու տեղւոյդ աւագերէցը մեծ զովեստով
խօսեցաւ ինձի վրադ . յուսամ որ սուտ
չես հաներ զինքը » :

զիքորդ խոստացաւ Մարտինոսին ձեռ-
քէն եկածն ընել զինքը դոհ ընելու հա-

մար , և խօսքը կատարեց : Իր աջողակութիւնն ու բարի վարքը մեծ ուրախութիւն պատճառեց պանդոկապետին : Երեք տարին անցաւ և յանդիմանութեան արժանիքան մը չգտնուեցաւ վրան . իր տիրոջն օգուտը կը նայէր անդադար , որով մեծ վստահութիւն ունեցաւ վրան Մարտինոս : Ութուտասներորդ տարին սկսեր էր Գէորգ ու սլղտի գումար մը դրամոց դիզած էր : Օր մը կանչեց զինքը Մարտինոս և խմացուց որ գոհ է իր հաւատարմութեանը , անոր համար կ'ուզէ աւելցընել իր վարձքը . շնորհակալ եղաւ Գէորգ և կրկնապատկեց իր գործունէութիւնը : Պանդոկին գործքերուն մէկ մասը և տանը կառավարութիւնն իրեն յանձնեց Մարտինոս , և ինքը մէկէն սկսաւ աւելորդ ծախքերը քիչցընել . ինքը կ'ընդունէր ճանապարհորդները , ճեռքին տակն ալ ուրիշ ծառաներ ունէր : Մարտինոսին վստահութիւնը երթալով այնչափ աւելցաւ վրան , որքիչ ատենէն բոլոր պանդոկին տնտեսութիւնը իրեն յանձնեց : Ռակի-Արևակին բաղդը սկսեր էր . օտարականը աւելի սկսան յաճախել հոն և կը գովէին Գէորգայ քաղաքավար կերպը . տանը մէջ եղած վայելուչ և կոկիկ կարդաւորութիւնը զամէնքը կ'ափշեցընէր : Գէորգ որ ամէն բանի ուշ կը դնէր , չորս տարին լմնցուց հոն մեծ բարեբաստութեամբ որուն ամենեին յոյս չունէր :

Հոկտեմբերի առջի օրերուն մէջ ամէն
տորի Ֆրանքհաւդէն մեծ տօնավաճառ
ի՛ըլլար, ու բոլոր գաւառներէն հոն կը¹
վաղէին ձմեռուան պաշարնին ճարելու :
Մարտինոսին պանդոկը ծայրէ ծայր լե-
ցուած էր օտարականներով . և ահա իրի-
կուն մը ծերունի մը ներս մտաւ ու խըն-
դրեց Մարտինոսէն որ քնար զարնէ բազ-
մաթիւ կոչնականներու ընթրեաց ատենը .
և երբ հրաման տուաւ Մարտինոս, կարձ
նախերդանքէ մը վերջը սկսաւ նուազել
երաժիշտը .

Պանի տենչայ անձն իմ, Աստուած,
Աբքայութեանդ անոյշ քոյին .
Առ նա հեծէ սիրոտ իմ ցաւած .
Տաղտուկ համայնքն ինձ երեւին .
Բաց յԱստուծոյդ չեն այլ բերկրանք,
Նուաղիմ հալիմ ի սէր քո ցանդ :
Ի գերութեան միշտ եւ յաւէտ,
Մատնեալ յերկաթս հողիս իմ հէք,
Ի յերկնաւոր հեռի տանէդ,
Քաղցըր տեսոյդ եմ անձկաբեկ .
Բաց յԱստուծոյդ չեն այլ բերկրանք,
Նուաղիմ հալիմ ի սէր քո ցանդ :

Ծերունւոյն գեղեցիկ ծայնը քնարին
թելերուն հետ մէկտեղ, ամենուն սրտին
վրայ խոր տպաւորութիւն ըրաւ . բոլոր
ձեռքերն իրեն ծափ կը զարնէին և կը ստի-
պէին զերաժիշտն որ դեռ ուրիշ երգեր ալ
երգէ . ու միակերպ ալ ստակ կը նետէին

իրեն : Երբ պանդոկէն երթալ ուղեց , գա-
ւաթ մը զինի տուաւ անոր Գէորգ ըսելով
մտքէն . « Այսպէս կ'երգէր երբեմն իմ
հայրս ալ » : Այս խորհրդածութենէն ար-
խութիւնն առաւ զինքը , և իր ծնողաց
յիշատակը զորոնք կորուսած էր դժբախտ
կերպով , անհնարին ցաւ պատճառեց ի-
րեն : Քնարահարը խմեց Գէորգին տուած
գաւաթն ու շնորհակալ ըլլալով անոր՝ սկը-
սաւ երթալ : Գէորգ ըսաւ որ ուրիշ օրեր
ալ նոյն ատենը կրնայ դալ երգելու , ո-
րովհետեւ օտարականներն ախորժեցան իր
երգերէն . ծերունին խոստացաւ ու գը-
նաց : Գէորգ շատերուն հարցուց թէ ովլ
էր արդեօք այն երաժիշտը . բայց ոչ ոք
զիտէր : Երկրորդ օրը եկաւ ծերունին պան-
դոկին ու սկսաւ քնարը զարնել . ուղեցին
որ երգէ ալ : Խոր լուսութիւն մը տիրեց
սրահին մէջ , ուր մեծ սեղանի մը բոլորը
վաթսուն կոչնականներէ աւելի նստած
էին հիացած անոր երգերէն . այնչափ յա-
փշտակուած էին , որ ուտելն իսկ մոռցան :
Գէորգ երկու քայլ հեռու էր երաժշտէն .
աչուըններն անոր վրայ տնկած բոլոր խօս-
քերուն ուշ կը դնէր . որչափ որ ծերու-
նոյն վրայ կը մտածէր , այնչափ անհան-
գիստ կ'ըլլար ու չէր կրնար այն ատենուան
ունեցած զգացմունքը բացատրել . և երա-
ժշտին իւրաքանչիւր հանգիստ առնելու
միջոցը՝ կը պատրաստուէր երթալ հարցը-
նել իրեն թէ ինքն ովլ և ուրտեղացի է .

բայց կոչնականացուրախութեանն արդեւը
ըլլալէն վախնալով ետ կը քաշուէր։ Երեք
քառորդէ ՚ի վեր խեղճ ծերունին անդա-
դար կ'երգէր և քնար կը զարնէր։ Վերջա-
պէս խնդրեց որ քիչ մը հանդիսա առնէ։
դաւաթ մը գինի խմեց, լարեց քնարն ու
նորէն սկսաւ երգել.

Խօղութիւն է սէր աշխարհի։
Եւ մարդ հարեալ յայն կաթողի
Զերդ առիկար շամբ տատանի,
Ու 'նդ իւր նեցկին տապալ դընի։

Այս խօսքերը զուիցերական անոյշեղա-
նակով կ'երգէր երաժիշտն իր խաղուն ձոյ-
նովին, և այնպէս աղղեցութիւն ըրին, որ ա-
մէնքը միտքերան « կրկնէ, կրկնէ » աղա-
ղակեցին, և ծափահարութեանց թնդմա-
նէն վերջը՝ լուութիւնը պատեց։

Երբ ծերունին սկսաւ երգը կրկնել, ա-
չուըներն արցունքէն ուռած կ'ըսէր Գէորգ
մտքէն . — « Ո՛վ Աստուած իմ, ինչ ըսէմ
այս եղածներուն . կը ճանչնամ այս եղա-
նակը . այս խօսքերը բիւր անդամ հօրս
ըերանը լած եմ . այս երգն ինքը շինած
է . այս ծերունին . . . ո՛վ Տէր . . . չէ, ան-
կարելի է . սակայն որու սորվեցուց ար-
դեօք հայրս այս երգը » :

Երբոր երգը լմնյաւ, նորէն ծափերը
սկսան . բայց Գէորգ բան չէր լուէր ամե-
նելին . աներեւոյթ ձեռքէ մը մղուած ե-

բաժշտին մօտեցաւ . — « Ո՞վ բարի ծերունի , ըստ սիրուն ելած , ո՞վ ես դու . ուսկից կու դաս » : Երաժիշտը պաղ մնալով այսպիսի յանկարծական հարցմունքէ մը , պատասխանեց վախով . — « Թշուառ մըն եմ ես . աշխարհիս վրայ ինձմէ զատ մէկը չունիմ որ ինձի օգնէ , և կ'աշխատիմ երդերովս օրուան հացս դտնալ . մի վոնտեր զիս : — Անունդ ինչ է . ուր ծնած ես , հարցուց Գէորգ անհամբերութեամբ : — Ինչու անունս կ'ուզես , բարեկամ . մէկու մը չարիք ըրած չունիմ : — Կ'աղաչեմ ըսէ անունդ , շատ կը փափազիմ դիտնալ : — Անունս Պետրոս Լանկ է . հնչմունքէս ալ կ'իմանաս որ Զուխցերացի եմ : — Պետրոս Լանկ . երկինք . կնոջդ անունը կատարինէ չէ . իր երկիրը զինքը փորացան չէին կանչէր : — Շատ տարիէ ՚ի վեր երկինքն է իմ ամուսինս . բայց զու ուսկից զիտես որ զինքը փորացան կը կոչէին : — Գէորգ անուամբ որդի մ'ալ չունիս , զոր նոյեմ բերի իրիկուն մը հեղեղի մը մէջ կորսնցուցիր երը հարսնիքէ մը դարձար , ուր քնար զարնելու դացեր էիր ինչուն հոս : — Այն տղաս խղղուեցաւ ալիքներուն մէջ . երկինք առաւ զանիկայ . . . — Չէ , չէ , դեռ ողջ է այն տղադ . քու Գէորգդ , ո՞վ հայր իմ , ահաւասիկ բաղկացդ մէջ է ։ և ինքիրմէ դուրս ելած ծերունւոյն զիրկը վազեց Գէորգ , որ այսպիսի անակնկալ ուրախութենէ մը զգացմունքը կորսնցուց :

Այս խօսակցութենէն ու դեպքէն կոչնականաց սիրտը շարժելով, սեղանէն ելլելով Գէորդին ու երաժշտին բոլորտիքն առին : Գէորդ հօրը մարիլը տեսնելով վախու ճայն մ'արձը կեց . այն բաղմաթիւ կոչնականաց մէջ բժիշկ մ'ալ կար, որ սկսաւ մէկէն խեղճ ծերունւոյն խելքը վլուխը բերելու ջանալ, որ շուտով եկաւ . բերանը բացաւ ու առաջին խօսքն եղաւ . « Գէորդ, դուն ես » . կարծէր թէ կ'երազէ և պաղապալութեամբ իր չորս կողմն եղողներուն վրայ կը նայէր : Վախնալով բժիշկն որ այս յանկարծական դէպքը վեաս մը չըերէ իւրեն, աղաչեց Վարտինոսի որ խուց մը տայ որ պառկեցընէ զինքը, և Գէորդ իր սենեակներէն մէկուն մէջ տարաւ դհայրը :

Շուտով վրայ եկաւ Պետրոս և խաղաղ իրիկուն մը անցուց : Գէորդ ապահով ըլլալով իր հօրը կենաց վրայ, կոչնականաց սրահն իջաւ և անոնց ըրած բարեմաղթութիւններն ընդունեցաւ : Հազիւ կրնար սանձել Գէորդ իր հայրը զըտնալուն ուրախութիւնը՝ զոր երկար տեսն մեռած կը կարծէր :

Զ

Երկրորդ օրը Գեղրդ Հօրը խուցը տա-
րաւ զՄարտինոս , և անոր առողջութեա-
նը վրայ ապահով ըլլալով և թէ ալ վտանգ
չկար , աղաչեց որ սլատմէ հեղեղէն վեր-
ջը հանդիսած գեղաքերը : Պետրոս ու-
ղելով զորդին զոհ ընել , այսպէս սկը-
սաւ սլատմել . — « Յաւակնիս երբոր ջախ-
ջախեցաւ , ինչպէս գիտես , Կատարինէն
ու ես կարծեցինք որ ալիքներուն մէջ
խղղուեցար դու : Մէկ ձեռքով կնիկս
բռնած , մէկալով կը լողայի որ ցամաք ել-
լենք . և երբ կը ջանայի եղերը հասնիլ ,
գլխուս սաստիկ հարուած մը առի , թե-
րես ծառի կոճղէ մը զոր հեղեղը կը տա-
նէր : Վերջապէս հազիւ կրցայ ափունքն
ելլալ մօրդ հետ , որ գրեթէ կէս մեռած
էր . աւազին վրայ դրի զինքը , ձեռքս գըլ-
խուս տարի որ արիւնն աղբիւրի պէս կը
վաղէր . առի թաշկինակս ու գլխուս պլե-
ցի որ արիւնը չվաղէ . և սկսայ զմայրդ

Հոգալ . բայց ի՞նչ կրնայի ընել այն մութին
մէջ : Զքեղ կորսնցընելուս մտածութիւնը
կտոր կտոր կ'ընէր սիրտս և սկսայ ամէն
կողմ վաղելով զքեղ կանչել բարձրածայն .
իմ աղաղակներս լերան վրայի կալուածա-
տէրերէն մէկ քանին լսեցին , որոնք արդէն
օդնութեան կու գային , և պատասխանե-
ցին որ քիչ մը սպասեմ . և քանի մը վայր-
կենէն վերջը , տեսայ որ խել մը արք և
կանայք հետերնին առած լապտեր , կտա-
ւէ զդեստ , ուտելիք և ուրիշ հարկաւոր
բաներ՝ մեզի կու գային : Հարցուցին ուր-
տեղացի ըլլալս , ես ալ ըսի , ու խոստա-
ցան որ զիս հոգան : Անոնցմէ երկուքը շալ-
կելով զկատարինէն սկսան տանել . ես ալ
հազիւ հաղ դանդաղաքայլ ետենէն կ'եր-
թայի : Զմեղ այն կալուածներէն մէկը ի-
ջուցին , ուր մեծ կրակ մը վառած էր , և
այնպիսի հոգով խնամեցին զիս , որ երբէք
մոքէս պիտի չելլայ : Շատ ուշ կատարի-
նէի զդացմունքը վրան եկաւ . բացաւ ա-
չուըները , ճանչցաւ զիս և խոր հառա-
չանքներ արձըկեց : Երկու շաբթու չափ
այն տունը կենալէն վերջը , երբ բժիշկն
ըստ որ անվտանգ կրնայինք ուրիշ տեղ
երթալ , որոշեցինք որ բաժնուինք այն բա-
րերար մարդիկներէն որոնք այնպէս դութ-
ցուցուցեր էին վրանիս : Բայց ուր եր-
թայինք . իմացանք որ խեղճ տնակնիս հի-
մովին կործանած էր և ցանկն ալ այնպէս
աւրուած , որ և ոչ տեղն խոկ կրնայինք

ճանչնալ : Բժիշկն որ մեր խեղճութիւնը
կը տեսնէր , վրան առաւ մեր վիճակն ու
զմեղ խոստացաւ յանձնել այն դեղագոր-
ծին որուն շատ անդամ խոտ ու արմատ կը
ծախէի . այն ատեն ըսինք որ դեռ քանի մը
օր ալ սպասենք : Բժշկին ըսածն յաջողե-
ցաւ . դեղագործը քաղաքը տուն մը գնած
էր , և առաւ զմեղ իր քովը՝ զիս ծառայի
տեղ և կատարինէն ալ կտաւագործի . մէ-
կէն իր տունը դացինք : Այս բարի մար-
դը շատ մարդասիրութեամբ վարուեցաւ
հետերնիս , և մեր վիճակը մեղի քաղ-
ցրացընելու համար ձեռքէն եկածն ըրաւ .
աղտի դաւթի մը ծայրը խուց մը տուաւ
մեղի , և ամէն օր տալրելու համար ալէոք
եղածը կու տար : Ամառը լեռներու վրայ
խոտ և արմատ վնասուելու կ'երթայի ես ,
իսկ ձմեռը դեղագործութիւն կ'ընէի . կա-
տարինէ ալ տանը կտաւները կը դործէր .
ասդիէն անդիէն եղած յանձնարարու-
թիւնները կը կատարէր , և իր դործու-
նէութեամբն ամենուն սիրելի կ'ըլլար ո-
րուն որ ծառայութիւն մը ընելու ըլլար :

» Ասանկով քիչ մը կարգի մտան բա-
ներնիս , և թէսկէտ երջանկութեամբ չէինք
տալրէր , բայց գոհ էինք . այն դաւառին
մէջ ասդիս անդին հարցուցինք քու վրադ ,
սակայն բան մը չկրցանք իմանալ , և զրեղ
մեռած դրինք մտքերնիս : Քանի մը տարի
քաղաքը կենալէն վերջը , մկանացաւու-
թիւնն ըռնուեցայ , որ յաճախ սաստիկ

ցաւ կը սղասնառէ ինձի . և որպէս զի թը-
շուառութիւններս կատարեալ ըլլան , կա-
տարինէ ալ անկողին ինկաւ , և տարի մը
նեղուեցաւ սաստիկ կուրծքի հիւանդու-
թեամբ , որ զինքը վերջապէս գերեզման ի-
ջեցուց : Ա՛ւ բեռն եղաւ ինձի այս կեան-
քը , կորսնցընելով աշխարհիս մէջ ունե-
ցած բոլոր սիրելիններս :

» Կատարինէին մահուանը վրայ հինդ
տարի անցաւ , և ես զեռ գեղագործու-
թիւն կ'ընէի : Դեղագործը ծերանալով
անդրանիկ տղուն թողուց իր արուեստը ,
որն որ երկայն ճամբօրդութենէ դարձած
էր դիտութիւն սորմելու գացած ըլլալով :
Ան առեն բաններս փոխուեցան . յիսու-
նըհինդ տարեկան էի , և հիւանդութեանս
պատճառաւ չէի կրնար լեռը խոտ փնտոե-
լու երթալ . չուղելով ծանրանալ այն ըն-
տանեաց , իմացուցի անհանդստութիւնս
իմ առջի տիրոջս , որ հասկրնալով միաքս
ըսաւ որ զեղ երթամ , և տեղ ալ տուաւ
ինձի այն տանը մէջ ուր իր հին ծառանե-
րէն մէկը կը բնակէր : Այս տունը գեղա-
գործինն էր զոր այն ծառային տուած էր
թեթև վարձրով մը . և որովհետեւ շատ
խուցերը անոր պէտք չէին , անոնցմէ մէկը
ես առի : Դեղագործը դթալով վրաս , ա-
մէն ամիս պղտի գումար մը զրամոց կը
խրկէր . ես ալ վրան աւելցընելով առա-
ջաց ըրած ինայութիւններս , բաւական
աղէկ կ'ասլրէի :

» Գեղին աւագերէցը շատ բարիք ըրաւ
ինծի , և որովհետեւ քաջ երաժիշտ էր ,
երբեմն երբեմն իրեն կ'երթայի ժամ մը ե-
րաժշտութիւն սորվելու . ասանկով առջի
արուեստո նորէն ձեռք առի : Աէյ մ' ալ
օր մը այս առարինի հովիւը քնար մը ըն-
ծայեց ինծի , զոր ինծի համար դներ էր .
ասանկով ապահովցաւ ապագայ վիճակս :
Հաղիւ թշուառութիւններս ոկսայ մոռնալ ,
յանկարծ դեղադործին որդիէն նամակ մը
եկաւ որով կ'իմացընէր թէ իր հայրը մե-
ռաւ , և թէ ալ օդնութեան չսպասեմ : Աս
դոյժը բոլոր յոյսս փճացուց . ապրելու հա-
մար բաւական չէր ըրած սղտի խնայու-
թիւններս , և ուրիշ ճար չդտայ բայց եթէ
ասդիս անդին թափառիլ և տներուն առ-
ջև քնար դարնելով երգելով ապրուստո
գտնել : Դեռ չորոշած այսպիսի աստան-
դական կեանք մը անցընելու , շատ տեսակ
բաներ մտածեցի . բայց մէկն ալ չկրցայ 'ի
դործ դնել : Ասստիկ նեղուած՝ եկեղեցի
դացի և սուրբ սեղանոյն երկրսպադելով ,
բացի ցաւերս Աստուծոյ առջին , որ իրեն
ապաւինածներն երբէք չլրաներ . լալով
աղաչեցի Բարձրելոյն որ խղճայ վրաս :
Վերջապէս քիչ մը միսիթարուեցայ , և
կարծես թէ ներբին ճայն մը կը քաջալե-
րէր զիս ըսելով որ խեղճութիւններս ալ
պիտի լմնային :

» Եկեղեցիէն ելլելով աւագերէցին տու-
նը դացի յայտնելու իրեն միաքս . չկրցաւ

խորհուրդ մը տալ. կը վախէր որ տարիքս
և տկարութիւնս արգելք կ'ըլային դիտ-
մանս . բայց տեսնելով որ հաստատուն էի
մտքիս վրայ , երկու սկուզ և աղօթագիրք
մը տուաւ ինծի և շատ բարեմաղթութիւն
ընելով ըստաւ . — « Քու տարուօքդ մարդն
իմացած է թէ խաբեբայ է աշխարհքիս
օդնութիւնը և թէ ճշմարիտ օդնութիւնը
երկնքէն կու դայ . անոր համար Աստուծոյ
վրայ դիր բոլոր յոյսդ և աստուծային
օդնութիւնը միշտ խնդրէ . ինքը մեղմէ ա-
ղեկ դիտէ մեղի սկէտք եղածները » :

» Երկրորդ օրը ճամբայ ելայ քնարս ու
աղօթագիրքս միայն հետս առած , և սկը-
սայ այն թափառական կեանքը ուսկից շատ
կը նեղուէի : Աակայն Աստուծած անկէ ալ
մսիթարութիւններ հանեց ինծի որոնց
յոյս չունէի . ուր որ կ'երգէի , ամէնքը կը
վաղէին մտիկ ընելու և ստակ կու տային .
և երբ դիշերը կը կոխէր , միշտ դլուխս
հանդչեցընելու տեղ մը կը դանէի :

» Իրիկուն մը տան մը առջեւ երգելու ա-
տենս , աղջիկ մը պատուհանէն ստակ նե-
տեց ինծի թղթի մէջ սլլած . առի զայն
շնորհակալ ըլլալով ու սկսայ ճամբաս ա-
ռաջ տանիլ . և ան օրը շատ երգելէս յոդ-
նած պանդոկս դարձայ : Պարպեցի քսակը
վաստըկածս համրելու համար . բայցի ինծի
նետուած զանազան թղթերը , և մէյ մ' ալ
տեսնեմ որ այն տղուն նետածին մէջ տու-
զադ մը կար . « Հոս սխալմունք մը եղած

սիտի ըլլայ , ըսի մոքէս . վասն զի ովլ
լսած է տուգաղ մը տալ մէկ երկու կտոր
երգերու համար . թագաւորը միայն այս-
պէս ըան կրնայ ընել . սկզբ է տիրոջը
դարձնել ասիկայ » :

» Աէկէն վազեցի այն տունն ուսկից տը-
ղան նետած էր տուգաղը . զարկի դուռն
ու բացին , երբ ըսի գալուս սլատճառը ,
գացին մէկէն կանչեցին զտանուտէրն որ
արուեստով փաստաբան էր : — « Բարի
մարդ , աղաղակեց երբ տուգաղը տուի ,
այս գործովդ յայտնեցիր սրտիդ աղնը-
ւութիւնը . աղջկանս սխալմունքովը չես
ուղեր վաստըկիլ , որ փողի տեղ տուգաղ
նետեր է : Աւնք զքեզ չճանչնալով և
միանգամայն թէ ինչպէս սիտի գտնէինք
զքեզ այս մեծ քաղքիս մէջ , յուսահատե-
ցանք տուգաղին վրայ . և ահաւասիկ զու-
բարեսրտութեամբդ մեղի կը դարձնես :
Որովհետեւ ասանկ հաւատարիմ մարդ ես ,
քեղի կը շնորհեմ տուգաղը , որ յիշեցընէ
քեղի այդ բարի գործով » : Ակղբան յանձն
չառի , բայց չկրցայ դէմ դնել սլատուա-
կան փաստաբանին , որ բոնի երեկոյեան
կերակուրի ալ կը ստիպէր զիս կենալ :

» Այսափ սիրոյ նշաններէն շփոթած ,
չէի գիտէր ընելիքս : Արդէն օրը մթննալ
սկսեր էր և շատ ճամբայ պէտք էր ընէի
պանդոկս հասնելու համար . վերջապէս
որոշեցի որ կենամ . հարցուցին հայրենիքս
և ընտանիքս , ես ալ ընթրելով կը պա-

տասխանէի հարցմունքներնուն։ Ասկէ տիւ
կինն առիթ առնելով ըստ որդւոցը թէ
պէտք չէ զեղծանիլ աշխարհիս բարիքնե-
րէն։ Ընթրիքէս վերջը մնաք բարովս տուի
այն աղնիւ ընտանեաց, որ զեռ շնորհքներ
ալ ըրին ինձի, և երախտագիտութեամբ
լցուած բաժնուեցայ իրենցմէ։

» Այսպէս շատ ամիս անցուցի Գերմա-
նիոյ մէկ մասը և Զուիցերի պարտելով. և
թէպէտ միոքս հաստատ դրեր էի որ զու
հեղեղին մէջ կորսուած ես, սակայն ան-
դադար քու վրայօրդ ասդիս անդին կը
հարցընէի։ Վերջապէս եկայ այս քաղաքն
ուր Աստուած վերջ տուաւ թշուառու-
թեանցո, վասն զի գտայ նորէն իմ որդիս
զոր միշտ կու լայի։ »։

Այս խօսքերուս Մարտինոս դրկեց զՊե-
տրոս և ըստ որ ալ հոգ չընէ. վասն զի
Գէորգին պանդոկին մէջ ըրած բարեկար-
գութեանց համար, պարտական էր զինքը
ընդունիլ. իսկ Պետրոս լալով շնորհա-
կալ եղաւ պանդոկապետին։ Քիչ ատե-
նէն հիւանդութիւնն ալ բոլորովին ան-
ցաւ, ու սկսաւ քնար զարնել և երգել Ռո-
կի-Արևակ պանդոկին եկող օտարականնե-
րուն։

Այսպէս երջանիկ ծերունին հանդիսա-
կեանք մը անցուց որդւոյն քով, որուն աչ-
քը միշտ հօրը վրան էր։ Գէորգին խնամք-
ներովը Մարտինոսի պանդոկը այնպէս
հոչակուեցաւ, որ շատերը ինչուան Գէոր-

զին նամակ կը գրէին ու զինքը մեծամեծ
քաղաքներ կը կանչէին իրենց քով. բայց
Գէորդ շնորհակալ ըլլալով անոնց՝ յանձն
չառաւ թողուլ զՄարտինոս. և ոկտա
կրինապատիկ ջանքովանորշահուն համար
աշխատիլ:

Պետրոս դեռ շատ տարի ալ ապրեցաւ.
և ստէալ երջանիկ ծերունին առնելով պա-
տէն իր լոիկ քնարը, կը սկսէր երգել
միատեղ.

Խօլութիւն է սէր աշխարհի.
Եւ մարդ հարեալ յայն կաթոդի
Զերդ ապիկար շամբ տատանի,
Ու 'նդ իւր նեցկին տապալ դընի:

Ռոկի-Արևակը զանազան աշխարհքէ ճամ-
բորդներուն ժամադրութեան տեղն եղաւ.
բայց ևս առաւել թշուառ աղքատաց ա-
պաստանարան, որոնք հոն մեծ խնամոց
կը հանդիպէին. և Գէորդ իր ողորմու-
թիւններն աւելի շատցուց, ուղելով փո-
խարինել Աստուծոյ իրեն ըրած բարիքնե-
րուն, որ յետ այնչափ թշուառութեանց և
զրկմանց, վերջապէս սպարզեց իրեն ան-
դորր կեանք, և քան զայն աւելի՝ իր հայ-
րը, որ աղբիւրն էր իր երջանկութեանը :

ՑԱՆԿ

ԶԿՆՈՐՍԻՆ ՀԻՒՂԸ	4
ՈՐԴԵԿՈՏՈՐ ՄԱՅՐ ՄԸ	69
ՄԱՆՐԱՎԱՃԱՌԻՆ ԱՂՋԻԿԸ	99
ԱԼՊԵՍՆՑ ԽՐՃԻԹԸ	177







